

ԵԶԴԻՑԻՆ ՄԱՍԿԵՐԴԻՎՐԵՆ

Հ. 2.

**ԲԱՌԱՔՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ**

**ԳԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ**

F.

ԴՐԵՑ

**Հ. ԱՐԻՍՏՈՎԻ ՎԱՐԴԱՐԱՅԻՆ**

ՄԻԼԻԹ. ԱԼԻ-ՑԵՆ



**ՎԻԵՆԱ**

**ՄԻԼԻԹ-ԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ**

1914



## ՅԵՐԱՔՆԱԾԿԱՆ ԳԻՏՈՎՈՒԹԻՒՆՆԵՐ

---

# ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐԱՆ

---

Հ. Զ.

ԲԱՌԱՔՆՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Բ.



Վ Ի Ե Ն Ա Ա

Ս Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ա 8 Պ Ա Ր Ա Ն

1914.

# ԲԱՌԱՔՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Գ Ա Ս Ա Կ Ա Ն Շ Բ Զ Ա Ն

Բ.

ԳՐԱՑ

Հ. ԱՐԻՍՏՈՎԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Մատուցած Անձնագիր:



Վ Ի Ե Ն Ա

Մ Խ Տ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Տ Ա Ր Ա Ն

1914.



## Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Յառաջարանութեան վերապահուած  
այս տուղ միջոցը պիտի ցանկայինք օգտա-  
կարապէս գործածել ժամանակին ուշա-  
դրութենէն վրիպած քանի մը կարեւոր  
ծանօթութիւններով լրացընելու ու կատա-  
րելագործելու “Քառաքննական դի-  
տողութիւններ,,ուս առաջին մասը, որ  
անցեալ տարի լրյա տեսաւ, (Յառաքննա-  
կան դիտողութիւններ, դասական շըջան,  
Ա, Վիեննա 1913, էջը 120):

Նախ հարկ կը համարիմ ծանուցանել  
թէ “մդրիլա,, ու “փոռատկայ,, բառերը,  
որոնց մասին լուսաւորութիւն խնդրած  
էինք Դր. Գուսսէնէն (Դիւսսէլդորֆ)  
եւ հաղորդած պատասխանը մեր ընթեր-  
ցողներուն (Թ. 55 եւ 100), կանխապէս  
արդէն լուսաբանուած են Ն. Մառէն՝  
Դորիա եւ Շմինի վկայաբանութեան հայ

հրատարակութեան նուիրուած մատենախօսականին մէջ (Հմմտ. Հանդ. Ամս. 1898, էջ 270). — Էջ 55. “իռոց,, եւ “իռուղ,, բառերու շփոթումը մատենանշած ենք, աւելցրնելու է նաև “ի փոքր ինչ իցկան,, (այսպէս նաև յոյնը՝ օչիօշու), որ երկու որիշ օրինակներու մէջ ընթերցուած է “իոդիան,, (Ոսկ. Պատղ. Ա. էջ 813). — Էջ 65—66. “հաւատ,, եւ “հաւտ,, յետնադարեան մատենազրութեան մէջ շփոթուած են իրարու հետ նաև. “ի հաւատուն գազանաբար յարձակին,, Մանդակի ունի, ծառք, էջ 85, ուղիղ՝ “ի հաւտուն,, եւ ի հակառակէն “մոլորելոցն ի հաւտուն Քրիստոսի,, Թ. Արծրունի, էջ 189, որ պիտի ըլլայ “ի հաւտուն,, (Հմմտէ Նորայր, Բառաքնութիւն, էջ 70). — Էջ 68. մուգրութեան յանձնած ենք ասոր. եւ հայ. “ձասպաղ,, բառերուն ձայնական նմանութիւնը, այսօր սակայն համոզուած ենք թէ պարզ “ձայնական նմանութեան,, մը առջեւ շենք գտնուիր, այլ օրինաւոր փոխառութեան. „Ծ“ի “ձ,, շրջման օրինակ տես հայ. “ձրագ,, ասոր. — lampas, lucerna, (պրս. خُرچ) եւ “ձիպուն,, հայ ժողովրդական բառը արարախոս հայր կը

կարդայ “շապող,, (Բիւրակն 1899, էջ 116). — էջ 74—75. Զգօնի հայերէն բնագրին մէջ կայ երրորդ օրինակ մըն ալ “յապանաս,, քառի, “եւ ասէին ցնեթանոս յապանաս քարքառովն,, , էջ 234. որ տակայն բոն բնագրի մէջ չկայ (Graffin, Pat. syr. I, էջ 572). — էջ 78 մեր առաջարկած “շանդիս,, ծեւին համար համեմատելու է Եւսեբ. Քրոն. Ա. “փայլատակունս եւ շանդիս,, , էջ 82, որ Մանանդ եւ անի ծանօթացուած հատակոտորին մէջ կը փոխուի կ'ըլլայ “շանդիս,, եւ լուսանցքի վրայ՝ “շանդիս,, (Հանդ. Ամս. 1905, էջ 19). — էջ 98. զրած ենք. “քայիս (սիզամի) արմատն (սէզ) դժբախտաբար յետ-ոսկեղարեան մատենագրութիւնն է որ պահած է մեզի,, , եւ “սէզ,, քառը առած ենք քառակուսի փակագծի մէջ. ուրախութեամբ կը ծանուցանենք այժմ թէ Եւագրի գործոց մէջ արդէն, ուրեմն հինգերորդ դարու մատենագրութեան մէջ կիրարկուած է “սէզ,, արմատը նիշդ այն պարագայի մէջ ինչպէս իրենեայ քով. “մի խաքիք, ասէ, ոչ պոռնիկը, ոչ կոապարիշտք, ոչ շունք, ոչ սէզը, ոչ արուագէտք . . . զարքայու-

Թիւն Աստուծոյ ժառանգել ո՛չ կարեն,,  
էջ 245 :

Այս կարեւոր դիտողոթիւնները կը  
յանձնենք բառաքնին հեղինակներու բա-  
րեացակամ՝ ուշադրութեան

Հ. Ա. Վ.

## ԲԵՐԵԳՆՆԵԿԵՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

### ԴԱՍԱԿԱՆ ՃՐԱՎԵՆ

Աթղեստայք:

**101.** ՅԱՅԵԹՂԵԿ մինչեւ ի հանդէս նորին  
որդւոց. յորմէ ագոնիստայքն ա-բ-լ-ո-ր-ո-յ+ կոշեցան,  
այսինքն սխերիմք. Եւսեբ. Քրոն. Ա. Էջ 278.  
ՀԲի համար “լաւ եւս” է նոտրագիրս ընթեռնուլ  
-բ-լ-ո-ր-ո-յ+ (Ա. Էջ 12), որով տառական կը ներ-  
կայանայ յունարէն ձնձնակին. Հիւր շ-  
մանի կարծիքով - զիրը մուծուած է առընթե-  
րակաց “ագոնիստայք”, բառին ազգեցութեամբ՝  
arm. *աթղեստայք* hat sein „ vor dem ihm bei  
Euseb. unmittelbar vorangehenden *ագոնիստայք* erhalten (Arm. Gramm. Էջ 339), սոյն  
կարծեաց կը յարի նաեւ Karst (Eusebius  
Werke, V. Bd., Die Chronik, Leipzig 1911,  
Էջ 255) “-բ-լ-ո-ր-ո-յ+ (st. -բ-լ-ո-ր-ո-յ+) unter Beein-  
flussung durch -բ-նի-ո-ր-ո-յ+, ծագած համարելով:  
Որշափ ալ պատշաճական թուի ուղղագրական այս  
առաջարկը, հարկ է սակայն շեշտել թէ յոյն  
ձնձնակի բառը ինչպէս Ասորիք լու՛, նոյնպէս  
նաեւ Հայերը վորիս առած կրնան ըլլալ “աթղեայ”.  
Հեշմամբ (հմմտէ յն. ձնձնակի), այս ձեւը կրնայ բ-

վեռուցիւնք - տառին հարազատութեան հաստատուն ապացոյց մը շնորհել եւ այս պարագայիս “ազոնիս տայբդի ոչ թէ և, այլ ո գիրը առիթ տուած կ'ըլլայ” - Առջեւուցիւնք գրութեան . յամենայն գէպս միայն - գիրը չէ կատկածելին, ոի գշութիւնն ալ հարկ է տարակուսի տակ ձգել, մինչեւ որ ձեռագրական համեմատութիւնը տայ վերջին վճիռը :

ածը :

**102.** Այս բառին տակ կը զետեղենք  
Քարողի հետեւեալ հատուածին վերականգնումը .  
“Ապա ուրեմն զաւրութիւն իմն սերման է ի կոռիւնոն՝ որ երեւին ընդ տերեւաւոք ծառոցն զոր առնու յոսան կարգին. եւ տունկ յարմատոցն նշանակ սերման են եւ այնպէս յաճումն սննդեանն, Վեցօրեայ, էջ 93. այս մութ ու ակնյայտնի խառնակ հատուածը կը ճգնի Նահապէտ ապէտ լուսարանել. . . . զոր առնու տունկ յարմատոցն եւ նշանակ սերման են եւ այսպէս կարգին յաճումն սննդեանն (Ուղղագրութիւնք, էջ 213—214). ապագրէն տարբեր ընթերցուած կը ներկայացընեն Նահապէտ եանի կրկին ձեռագիրները. մին կը կարգայ. “որ երեւին ընդ տերեւաւոք ծառոցն : Բայց եւ ո՞ւ ( = reget, bourgeon) զոր առնուն յոսառոցն եւ ո՞ւո՞ւն (sic) արմատոց՝ նշանակ սերման են, եւ այսպէս առ ի տունկ ծառոց յաճումն սննդեանն, քիչ մը տարբեր եւ համեմատարար աւելի ընտիր է երկրորդ օրինակին ընթերցուածը . բայց եւ ո՞ւո՞ւն զոր առնին յոսառոցն եւ ո՞ւո՞ւն արմատոցն եւ այլն (Պատկեր 1893, էջ

56—57). Այստեղնադարանին թ. 249 և 612 ձեռագիրները թէեւ Կազար է թէ եւ ան ի օրինակ՝ Ներուն հարազատ յաւելուածը պահած չեն, սակայն հատուածիս վերջին մասը կատարելապէս կրնան լուսարանել և... զոր առնու յոստոն եւ տունկըն յարմատոցն, նշանակ սերման են եւ այնպէս ի-Շահն յաճումն սննդեան։ Այս անհուն տարբերութիւններէն ընտրելով այսպէս կարելի է վերականգնել եղծուած խեղճ բնագիրը։ ապա ուրեմն զաւրութիւն իմն սերման է ի կորինսան, որ երեւին ընդ տերեւովք (թ. 249) ծառոցն։ Բայց եւ ա-ծին, որ (Կազար է թէ եւ ան՝ զոր) առնին յոստոցն եւ տունկըն (որ) յարմատոց, նշանակ սերման են, եւ այսպէս կարդին յաճումն սննդեան։ այս ընտրութիւնը ամենամերձ է յոյն բնագրի գաղափարներուն։

### ամենընտիր։

**108.** ԱՌ եւ ԱՌ տառերու սերտ նմանութենէն ծագած ի գատաստանացն ա-Շահն անշեջ հրոյնո, Բուզանդ, էջ 74 վրիպակը, Այտըն եւ ան ուղղած է ա-Շահն, Քննական քերականութիւն, Կախաշաւիդ, էջ 64. այսպիսի շփոթութիւն մը կը մատնանշէ նաեւ Կորայր Աշհրամ վարդապետի (Ժ.Գ.գար) ի Յարութիւն քրիստոսի ճաման մէջ, ուր Դատ. Ե. 10 ա-Շահն-ի-Լուը կը կարգացուի ա-Շահն-ի-Լու, Բառաքննութիւն, էջ 15։ Հոսկու տանը նման երկու ուրիշ օրինակներ ալ գտական մատենագրութենէն։ Ոսկ. Պաւղ. կը կարգանք։ Եթէ ամենեւին իսկ ի խորս խաւարին իջա-

նիցեմք, սակայն ամենը տէր ատեան մտացն չապահանի, էջ 219. նոտրագիրը գոյութիւն չունի յոյն բնագրին մէջ, ուր կը հանդիպինք միայն ու չըւտիրու ու ուստի ապարդ ասութեան. ոյն այս չըւտիրու բառը կը թարգմանուի քիչ մը ետքը սակայն “ատեան ընտրութեան” (“Տնկեալ է ի մեզ առեւն ընտրութեան առ ի յԱստուծոյն, անդ”) եւ սընտրիչ ատեան, (“յորժամ ընտրիչ առեւն մտաց յստակիցին, անդ, էջ 220). այս կրկին “ատեան” ները աշքի առջեւ ունենալով ամենը տէր բառը կը որբագրեմ եւ կը կարդամ “առեւնը ատեան”. եւ ի հակառակէն “Զիք ինչ քան զայն բարբառ ամպարշտագոյն” աւրէնս դնել դատաւորին եւ շատեւ բնութեանց մարդկեղէն մտաւք բաժն բասել, Ոսկ. Ես. էջ 317 պէտք է ուղղագրել “Համեմատիչն”, ինչպէս ընթերցած է ՀԲ (Ա. էջ 59) = πανουργικός, παντούργος, ζεμματε “Զոր ամենատեան ամենի արարչին սահման ելիցը Բարսեղ, Աեցօրեայ էջ 72. այս ուղղագրութեամբ կը փոխուի բնականաբար նաեւ մեկնութեանս լատին թարգմանութիւնը, որ հարազատ կարծելով “առեւնի միա կարագեղ”, Աեկնութիւն Յե-

### ամղան:

**104.** “Տեսի յաւարին առեւն մի նկարէն”, Յեսոս, Է, 21. Ա. Գրոց մէջ անդամ մը միայն գործածուած այս բառը որշափ ալ Եղիշէի ժամանակն իսկ միեւնոյն ձեւով ծանօթ եղած կը թուի (“առեւն մին կարագեղ”, Աեկնութիւն Յե-

սուայ, էջ 174), այսու հանդերձ ասորի գրոց մէջ Համապատասխան նոյն տեղը գործածուած իւս լս (— ամեղա) ձեւը (Walton, B. S. polyglotta, Հար. Ա. Յեսու, է 21) — հանի վերջին և տառը իրեւ եկամուտ կը դատապարտէ, ինչպէս մատիր եղած է Հիւրշման (Arm. Gramm., էջ 300). այսու խնդրական բառին ձեւը կը փոխուի կ'ըլլայ ահայ կամ թերեւս նաեւ ահայ (Հմիտէ Ա. Լ. Հացի, “ամազան”, Գանձ Հայոց լեզուի կամ Քառարան Ստեփանեան, էջ 37, Տաշեան, Ցուցակ, էջ 22—24), որ բնականարար ունէ լծորդութիւն շունի յոյն իւպատօսի հետ, ինչպէս կը կարծէ ՀԲ (Ա, էջ 71). և նշանագիրը ծագած է անտարակոյս յաջորդող մի, թուական ածականին նմանահնչիւն և տառին ազդեցութեամբ:

### Ամուհեան:

**105.** Ծանրանալով առաջ մասնկան վրայ կը հարցընէ Կորայը ի մէջ այլոց թէ այսպիսի (‘Համազապուհին եւ այլն) ինչ է արդեօք եւ Ահանձեան, դուստր Աժդահակայ, յԵւս. Ժմ. 22<sup>ր</sup> (Կորիւն վարդապետ, էջ 406, Ծն. 3): Այս կարծիքին կը թուի թէ կը միտի նաեւ Կարստ, Քրոնիկոնի գերմաներէն թարգմանութեան մէջ բառաշըելով Amuhidin (Eusebius Werke, V. Bd., Die Chronik, Leipzig 1911, էջ 14, 18 եւ 243, Zusatzbemerkungen 36). Աւ գերեան ընդհակառակն հայրանունական ծանօթ հետ մասնկան հետ կը նոյնացընէ անուանս էւն վերջաւորումը թարգմանելով տառական Amuhian. Առ-

նուշ կին որդւոյ իւրում Նաբուկոգրոսորայ զդուստր  
մի Աժդահակոյ շլահանիւնը, էջ 45, գարձեալ  
“ԶԱԺԴԳԱՀԱԿՈՅ զՄարաց Նահապետի շլահանիւն  
դուստր՝ իւրում որդւոյ ն. խաւսէր կնութեանը,  
էջ 54. Զօհրապեանի հրատարակութիւնն է  
որ (Eusebii Pamph. Chronicorum libri duo,  
Միլան 1818, էջ 36) ասոնց հանդէպ գիրք կը  
բռնէ եւ բառս լատիներէնի կը փոխէ Ամուհիա  
ձեւով (տես նաև Petermann առ Schoene,  
Eusebii Chronicorum libri duo, II, 38). այս  
վերջին ձեւն համարելով ամէնէն ուղիղը՝ հայերէն  
բնագիրը կը բաղձամ ընթեռնուլ “շլահանիւնը”  
յ տառին ներմուծմամբ — որուն ձեռագիրներու  
մէջ շատ անգամ չնջուելուն հանդիսատես եղած  
ենք արդէն — և նշանագիրը որոշեալ յօդ միայն  
կը նկատուի այնուհետեւ, ինչպէս գիտել տուած  
ենք ի Wiener Zeitschrift für die Kunde des  
Morgenlandes 1913, էջ 127.

## Այս:

**106.** “Յաւնաւք, ասէ, ակնարկէին. որ  
պոռնիկ կանանց իմն սեփական նշանակ է շայ-  
յեղուեղուլ եւ զշքթանս եւ զշռայլութիւնս ցու-  
ցանելու. Ոսկ. Ես. էջ 36. անիմաստ ու անկապ  
“ՇԱՅ- բառը յոյն բնագրին τάς չόρας ընթեր-  
ցուածին հետ հաշտեցրնելու համար ուղղագրելու  
է “ՇԱՅ-. ինչպէս գիտենք ծանօթ բացատրութիւն  
է գասական հայերէնի մէջ “ՇԱՅ յեղյեշ-լու ոճը.  
հմմտէ “Մինչեւ ցփրփրել անգամ եւ շայ յեշ-  
յեշ-լու, եզնիկ, էջ 180.

անաշահիկ:

**107.** «Այլ մի աւտարական եւ անշահիկ եկիր յարեցար ի մեղս, կրկնագիր Ագաթ անդ եղեաց (Յուշարձան), էջ 93,<sup>20</sup> տպագրին անշահիկ ընթերցուածին դեմ կրկնագրին ընծայած այս հարազատ ձեւի մասին Աճառեանի տուած լեզուարանական տեղեկութիւնները շատ ուշագրաւ են (Հանդ. Ամս. 1913, էջ 17, հմմտէ նաեւ Hüb schmann, Arm. Gramm. 101): Դիտութիւն մը միայն մեր կողմանէ. գեռ նոր ծառնօթացուցինք Մարկուարտի սա ծանօթութիւնը թէ Աբովյան, Աբովյան անուններու մէջ շէն առաջ ինկած է հնագոյն ոն, մինչ ոչ բարի մէջ տեղաշրջուած եւ մնացած է (Պատմութիւն հայերէն նշանագրերու, Աբեննա 1913, էջ 50, հմմտէ նաեւ նոյնին Armenianische Streifen ուսումնասիրութիւնը Յուշարձանի մէջ, էջ 292—293). կրկնագրին անշահիկ բառին գոյութիւնը կը հաստատէ այժմ թէ \*իշերն ալ ենթարկուած է երբեմն լեզուարանական տիրող ընդհանուր օրէնքին, բայց յետոյ տակաւ կորսուած է տեղի տաւով սովորական ոչերն ձեւին։ Մակարայեցոց կրկին անշահիկներուն (Ա. Մակ. Գ., 4 եւ Գ. Մակ. է., 3) տարբերութիւն չեն ընծայեր ոչ Զահհրապեան եւ ոչ «Համեմատութիւն ձեռագրաց վանաց Ա. Յակոբայն» (հմմտէ Տաշեան, Յուցակ, Թիւ 244):

անաւգուտ:

**108.** «Քանզի ասէ, կոչեն զմեղ մարգարէս անշահիկ, փոխանակ զի ոչ ընկալաք մեք զսուա-

մարգարեսն նոցաւ, Եւսեբը . Եկ. Պատմ. Էջ 377. Ճարէ եւ ան յոյն բնագիրը կը թարգմանէ ։ Հունական կոչեն զմեզոյ, իսկ ասորին կը հասկնայ լուծ ձառա, այս պատճառաւ Մերք կը հարցընէ տարակուսանօք թէ արդեօք for մարգարես անաւգուտ րեած մարգարէ անարգս? (The ecclesiastical history of Eusebius, ed. Wright and McLean, Էջ 290). Քայլ մըն ալ յառաջ երթալով պէտք է լրացընել Մ երք սի այս առաջարկը . այսինքն խնդրական բառը ուղղագրելու է Հունական հունական մասն հայրենութիւն ծանօթ ձեւին (Հմայտէ Ասկ. Մատթ. Ա. 41, Ասկ. Պաւղ. Ա. 17, 244 եւ այլն): Երկաթագիր ԵՍԼԵՐԳՎԴՈՒՍ շատ գիւրաւ կրնար ընթերցուիլ ԵՍԼԵՒԳՎԴՈՒՄ:

### անզգամ:

**109.** Յօրժամ աւրն մածեալ ի մի վայր ժողովիցի, մեռանի անդէն եւ անզգայ լինին, Ասկ. Պաւղ. Ա. Էջ 808. Համեմատութեան պակասութենէն պարզապէս թոյլ տրուած է նոտրագիր խնդրական բառիս մուտք՝ բուն իսկ մարմնոյն մէջ, մինչ յոյն բնագրին շծ մէլօօը բաւական էր անդէն ուղղելու անդէն ընթերցուածը, որ որչափ ալ գեղեցիկ բառախաղ մը կազմէ յինքեան անդէյի հետ, այսու հանգերձ շի ներկայացըներ յոյնին պահանջած անդէն իմաստը. այս ուղիղ ձեւը պահուած է Պաւղոսի թղթոց համառօտ Մեկնութեան մէջ, Թ. 42, Թղ. 147թ (Հմայտէ Տաշեան, Ցուցակ, Էջ 202—204):

անմարմին:

**110.** <sup>“</sup>Զիարդ պատահեցեն. միմեանց Առառուած իւրովին մեծաղաւրն զաւրութեամբ եւ հիւղէ խաւարին եւ անմարմին եւ անկերպարան եւ անմարմին բնութեամբ, Անցօրեայ, էջ 28. Հրատարակիչը, Հ. Ա. Բագրատունի, Նոտրագրուածքառ ծանօթութեան մէջ կ'ուղղէ “անմարմին”, որ որշափի թէ դասական ըլլայ (հմմտէ Եղնին, էջ 21. <sup>“</sup>Յայմ նիւթոյ պարտ է կարծել զւարիս, որ անմարմին եւ անկերպարան էր”), այսու հանդերձ կը մեայ հարազատ Մատենադարանիս թ. 249 եւ 612 ձեռագիրներուն ընթերցուածք. <sup>“</sup>Անմարմին եւ անկերպարան եւ անմարմին բնութեամբ” : Հմմտէ, անդ, էջ 25. <sup>“</sup>Նովաւ եկին ի բնութիւն եւ ի կերպարանն եւ լինել յանաւոյն (22. աննմանոյն) նման իրիք եւ երեսելիք” :

ապաժամանեալ:

**111.** <sup>“</sup>Այսու պաշտամնեիւք շարեաց գնայր սատանայ խնդացող ի շարիս, եւ որք միանդամ մոլորեալք (Մերք, իսկ տպ. սովորեալք) լինեին նորաւոր, աղաւուալու ի կորուստ գերեալ լինեին, եւ ուեր. Եկ. Պատմ., էջ 249. շկայ ոչ Հիմի մէջ եւ ոչ Զագրծեանի նոր բարբառարանի մէջ. Հրատարակիչը Ճարե եւ ան կ'երեւայ թէ կը պարակուսի բառիս ուղղութեան մասին, ուստի անշուշտ կը դրդուի նաեւ. Մերք ուղղելու բառս աղաւուալու (corrupti) ասորի հրատարակութեան ծանօթութեանց մէջ, էջ 192. Աեր կարծեզք սակայն շատ ուղիղ է “աղաւուալու”, ձեւը եւ թարգմանութիւն բարբառն. թ.



ասորւոյն Ա. մակար մակրայտականին, որուն արմատն է  
 Վահ (հմմատէ արար. վահ) — depressus, humilis  
 factus est; infirmus, vilis fuit. այս իմաստով  
 գործածուած են առէպ դասական մատենագրու-  
 թեան մէջ “-ու-ժ-մ-ն”, եւ “-ու-ժ-մ-ն-ը-ն-ի-ն”, բա-  
 ռերը, որոնց մէկ բայտաձեւն է որ կը ներկայացընէ  
 “-ու-ժ-մ-ն-ը-ն-լ”, ընդունելութիւնը. հմմատէ բան  
 զկարի վատթար աղքատան -ու-ժ-մ-ն գտանիցի-,  
 Ոսկ. Պաւղ. Ա. էջ 76, “Անզիտանիք եւ -ու-ժ-  
 մ-ն-ի եւ անարզք եւ անզունեալոց”, անդ, էջ 268,  
 “Եւ քան զՀրեայս եւս -ու-ժ-մ-ն-ի են”, անդ,  
 էջ 451, տես նաեւ անդ, էջ 560, 892, Ոսկ.  
 Մտթ. Ա. էջ 41, 286, 294, 296, Սիրաք,  
 ԺԱ. 11 (էջ 44/45), ԺԳ. 5 (էջ 51) եւ այլն. իսկ  
 “-ու-ժ-մ-ն-ը-ն-ի-ն” “Զեւ եւս երեւի ի մեզ  
 -ու-ժ-մ-ն-ը-ն-ի-ն գործոյնը, Ոսկ. Մտթ. Ա. էջ 374.  
 “-ու-ժ-մ-ն-ը-ն-լ” Հետեւաբար պէտք է բառագիր-  
 ներու մէջ հիւրընկալել “ի պարտութիւն մատ-  
 նեալ, վատթարեալ” (Բ. Մակ. ԺԳ. 23) իմաստով:

ապառնի:

**112.** Ըստ հազուագիւտ է “-ու-ն-ի Ա. բառ ին  
 գործածութիւնը դասական հայերէնի մէջ. “Քիտէր  
 շ-շ-ն-ի-ն եւ զեկալուն Ոսկ. Մտթ. Ա. էջ 644,  
 “Զշեղեալս եւ շ-շ-ն-ի-ն մարգարէանայրն, անդ,  
 էջ 157, “Զվադուց եզեալսն եւ զառ ի շ-շ-ն-ի-ն  
 պատմելոց էր նոցան, Ոսկ. Պաւղ. Ա. 649. թէ  
 ինչ աստիճան հարազատ են այս վկայութիւններու  
 ընծայած նոտրատիպ բառերը, կարելի չէ վճռել  
 առանց ձեռագրական տարրերակներու գոյութեան.  
 առանց

Հետեւ եալ համուածը միայն կը սրբագրուի առ  
այժմ բնագրական համեմատութեան շնորհիւ.  
“Բայց են այլք որ եւ կանուխ զիտութիւնն որ  
լինելոց է առ ողբունքն եւ տեսիլ եւ մարդարեռ-  
թիւնն, և սոեր. Եկ. Պատմ. էջ 357. այս անի-  
մաս նախագասութիւնը կը պայծառանայ եթէ  
չնջենը “ողբունքն, ձեւը եւ ընթեռնունք ասորւոյն  
համեմատ. “Բայց են այլք որ եւ (= Ձ), կանուխ  
զիտութիւնն, որ(պէս) լինելոց է -- (Յ)-ու-  
ունքն (Հօմ Ա) օօամ ՅԱՅ, Ճ), եւ տեսիլ  
եւ մարդարեռթիւնն: Անկատար եւ դժուարաւ  
մեկնելի է Մերք սի ու զզագրութիւնը, տես The  
eccl. hist. of Eusebius, էջ 276.

### Ապիմակ:

**113.** “Զայլոյ զորդիս կամ զծառայս [Յ]-  
ով կամ եւ ստահակս յաւժարեցուցանէ հանել,   
Եզ զնիկ, էջ 269. ՀԲ կը մեկնէ “ի ձայնէս մակ,  
ոյսինքն ի վերայ. կամ որպէս Անիմոյ. Անվերա-  
կացու, անգլուխ, ինքնիշխան, անզգամ” (Ա, էջ  
276). Չագրճեան չի յիշեր բառս՝ տարակու-  
սելով անշուշտ ուզզութեան (Նոր Քարքառարան,  
էջ 49). Իսկ եղնկեան բնագիրը սրբագրողներէն ոչ  
ոք կը շօշափէ անգամ մը միայն կիրարկուած  
այս լուսաւորութեան կարօտ բառը (Նոր Քր.,  
Քննասէր 1887, էջ 38—40, Բարդէն, Հանդ.  
Ամս. 1907, էջ 310 եւ յոջ., Աճառեան,  
Քննութիւն եւ համեմատութիւն Եղնկայ նո-  
րագիւտ ձեռագրին, ուսումնասիրութեան մէջ,  
էջ 83—96, Կահապետեան, Աղջագրու-

թիմք, էջ 281—289), եւ ոչ իսկ Schmid, որ այնպէս մանրամասն կը սիրէ ծանօթազրել, առաջ մը կը նուիրէ բառիս, այլ պարզապէս կը թարգմանէ՝ wenn er... die Diener zur Frechheit und Ungezogenheit anreizte (Wider die Sekten, էջ 189) հետեւելով Զախարյանի, insolente, impertinente, Բառադիրը Հայ-իտաւլ. մենք մեր կարգին, կը կարծենք թէ վրիպակ է “-ուիւ-” ձեւը՝ լոկ արդիւնք բաղաձայններու շրջման եւ կ'առաջարկենք ուղղել ու ընթեռնուլ “-ուիւ-” “անկամ”, Տոյլ, թոյլ նշանակութեամբ, ուր “-ուիւ-” նախագաս մասնիկը կը դուզընթանայ “-ուիւ+կարսի մէջ երեւան եկող մասնկան հետ, որ նոյնպէս նոյնանշան է “-ուիւ-” բառի “-ուիւ-ին հետ =պահլ. apē, “առանց, ան-”, apēbar fruitless, apēban unsettled եւ այլն, West, Glossary and Index of the Pahlavi texts, Bombay-Londen 1874, էջ 16 եւ Hüb schmann, Arm. Gramm. էջ 105—106. Բաղաձայնական նման վրիպական շրջումներ ցանցառ շեն մաշնոցեան դարս մատենազրութեան մէջ, հմատէ միայն Ոսկ. Մաժ. Բ. էջ 626, “ի ի-ու արկեալ կրթէրս, ”որ լուսանցքի վրայ կը դրուի “ի ի-ու”, անդ, էջ 676, “յ-ի-ու-յ-ի-ու-” ամառթոյ, եղած է “յ-ի-ու-յ-ի-ու-”, Ոսկ. Պատղ. Ա., էջ 5, “չկարեն մեզ յ-ի-ու-ու- լինելու ուղղելու է “յ-ու- յ-ի-ու-”, Ոսկ. Ես., էջ 385, “յ-ու-յ- անկանոնը միայն “յ-ու-յ-” ընթեռնով կարելի է բառնալ, Եւսեր. Եկ. Պատմ. էջ 396, Սբու- յունած եղած է Սբու-Եոյ (տպ. Արդոսեայ),

Հմանելու ասորին, էջ 305, նոյնպէս, անդ, էջ 546  
 “Է ՔԵՆ ՏՇՄԱՐԻՄ ԱՒՐԵԼԵՎՈՅ”, պէտք է ուղղել  
 “Է ՔԵՆԵՆ”, ահա Preuschen, Eusebius,  
 Kirchengeschichte, Buch VI und VII  
 (ի Texte und Untersuchungen von Gebhardt und Harnack, NF. VII, 3,  
 էջ 73). Կը թողառնք ուրիշ օրինակներ:

### ԱՄԱԼ:

**114.** “Չասյ նոցա արծաթսիրութիւն զճա-  
 նապարհն տեսանել, անդրէն նահանջէ առ իւր  
 զայս նոցա եւ ունիս մեզմավ գողանայն, Ուկ.  
 պաւղ. Ա. 156, ուղղելի է “ՊԱՒՍ ՄԵԶՄԱՎՆ, Բնոշ-  
 պէն գրուած է պղուր “Եւ իրրեւ սերտ բարեկամ  
 յինիցի, ապա ունիս մեզմավ ճառեան, անդ,  
 էջ 648, գարձեալ “Եւ ունիս մեզմավ խառնեաջիզ  
 եւ զառաքելական ինչ բանսն, անդ, 897, ուրիշ  
 տեղ միայն ունիս. “Տ-իս ազաշէ եւ զաւրինակն  
 ցուցանեն, էջ 396, “ԱՀԱՎԱՓԻԿ ունիս մասնէ ի  
 կրաւեան, էջ 554; Բնագրին “ԱՀ եթէ ունիս  
 ինչ ասեմ զոր ասեմ, հասուածին նոտրագիրը  
 անդ, էջ 797 “յօրինական եզծուած է ի հակա-  
 ռամկէն եւ գրուած “—”

### ԱՄԱԼՅՈՒԹ:

**115.** “Ջիարդ առեալ կապեալս տանէին  
 զմեղ հարիւր ուղեւն եւ քաղաքանքետքն, Եւ ու-  
 սեր, Եկ. Պատմ. 547. Հակառակ յոյն բնագրի  
 նկրկայացուցած չհաշուտառշղթէ (Հրաբկ. Laem-  
 merer, Scaphusiae 1862, էջ 48) = հարիւր-

պետքն (Ճարեան, անդ), Preuschen կը  
թարգմանէ բառական hundert Reiter (Eusebius,  
Kirchengeschichte, էջ 75): Կորացրի կը կարտինք բառիս “Հ-Շ-Ե-Շ-Կ-Ե-Ր-Ի-Ն”, ուղղագրութիւնը  
(Կորիւն վարդապետ, էջ 283—284), եւ այս յաջող  
վարկածը վերջնականապէս կը ստուգուի Մատենա-  
դարանիս թ. 49 Զեռագրին ընթերցուածովը.  
“Հ-Շ-Ե-Շ-Կ-Ե-Ր-Ի-Ն” եւ քաղաքապետքն, Թող. 51թ, ուրեմն  
“Հ-Շ-Ե-Շ-Կ-Ե-Ր-Ի-Ն”:

### ԱՍՏՈՒԱԾԱՂԱԼԻ:

**116.** “Ո եւ երի անոսի Եմսու եպիսկո-  
պոսին անուան ներքեւ հրատարակուած “Ի դա-  
լուստ Տեառն յովանակաւ յերուսաղէմ ու ճառէն  
է հատուածս. “Քանզի հանդերձեալ էր անուանել  
երիվար —————ծովան զարբական (տպ. սրբական)  
ժողովուրդն”, Աեր. էջ 199. դասական մատենա-  
դրութեան անծանօթ այս շան վերջաւորութիւնը  
կը չնշուի եթէ փոքրիկ ուղղագրութեամբ խնդրա-  
կան բառը կարգանք —————ծովան. հմմաէ նախա-  
դասութեանս շարունակութիւնը “զի սրպէս ձիք  
երիվարը են հեծելոց, այնպէս եւ հոգիք սրբոց  
երիվարը են Ա-Շ-Ե-Լ-Ա-Գ-Ո-Ր-Ծ-Ի “Ի ծնունդն Քրիս-  
տոսին սոկեցարեան ճառին սա եղծ ընթեր-  
ցուածը. “Ի վեր քան զբնութիւն են շուշ-ն-զ-ո-ն  
սքանչելիքն (հմմաէ մեր Դասական մանր քնազիք-  
ները, էջ 32), որ ճառին ընդարձակ խմբագրու-  
թեան մէջ կը ներկայանայ “շուշ-ն-կ-ո-ն ընտիր  
կերպարանքով (Pitra, Analecta sacra Spici-

legio Solesmensi parata, t. IV, էջ 389): Այսպէս ուղղելու է արդեօք Ա. Ե զ. թ., Ա. 10 “Մեծապէս եւ ամենայն վայելլութեամբ շարժուածն պատրաստեցին զգատիկն, թէ լաւագոյն եւս իբրեւ լուսանցագրութիւն ջնջելու է ի սպառ. այս պարագային աւելի ընթացիկ կ'ըլլայ նախագասութեանս կարգը եւ մերձ յառաջադիր յոյն օրինակին: Միայն “Հանուն” բառը կը ճանչնայ դասական մատենագրութիւնը, այս մասին հմմտէ ընդարձակնորայր, Կորիւն վարդապետ, էջ 214—215:

### ատեսարոն:

**117.** “Այն սա Տետրիանոս գլուխ նոցառուածին ժողովեաց եւ խառնակեաց եւ եզ աւետարան եւ կոչեաց նմա առեւնուն, այսինքն իսունացոյն, Եւսեբ. Եկ. Պատմ. էջ 311. աւելորդ է ըսել թէ հոս Տատիանու շն ծան բայց շատարակուի (Հմմտէ Ciasca, Tatiani Evangeliorum harmoniae arabice, Romae 1888) եւ կը թարգմանուի “իսունացոյն”, որ — կանխենք ըսենք — ոչ թէ սեռական է, ինչպէս կը կարծէ Merx (mixtionis), այլ ուղղական (mixtum) եւ թարգմանութիւն լջաւ բառին (Ճա = miscuit, coniunctit) որով կը հասկնան Ասորիք Տատիանու աւետարանը (Wright, A short history of syriac literature, London 1894, էջ 7: Ինչպէս վարն ալ պիտի տեսնենք Եւսեբ եւ այ թարգմանիչը շատ անգամ յունական բառերու — որոնց բացարձակապէս անտեղեակ կը թուի — սկզբնատառ Ծն՝ ասորի, մասնկան հետ

կը շփոթի եւ դուրս կը ձգէ, որով անհմաստ բառ-  
ուեր ծնունդ կ'առնուն . այսպիսի է ահա “ուրեսորձ”  
ձեւը, որուն սկիզբը կցելու է ո՞ն “ուրեսորձ” ,  
ինչպէս ունի ասորի թարգմանութիւնը (The eccl.  
hist. of Eusebius, էջ 243): Հոս կը զետեղենք  
հետեւեալն ալ . “Յուրիանոս եպիսկոպոս եւ ի  
բերեխուն”, անդ էջ 389, որ ասորւսին համաձայն  
պիտի ըլլայ ըստ ինքեան “ի Գիբեղակուն”, հոս ալ  
նմանապէս առանց թարգմանութեան մնացած է  
տառը . չեմ հասկնար ինչ ըսել կ'ուզէ առ այս  
Ճարեան երբ կը գրէ “Պիտի ուղղել” ի Դեբեղուն-  
իւն-իւն-ց, զի զառաջին վանկ անուանե” է - թարգ-  
մանեալ է վրիպակուն: Աւրիշ տեղ գիտեցինք թէ  
Եփրեմի Ա, էջ 463, 495 Իւն-Իւն բառը ուղղելու  
է Դիբեղ-Իւն = Հայոց, “Գիբեղ Մնացորդացն (Պա-  
սական մանր բնագիրներ, էջ 46):

### արիթն:

**118.** “Բազմականն ուղղեալ է, վողե քա-  
ջալերէ, -ըն սախալէ”, Զ. գ. օն, էջ 118, “Ապա  
փող հարկանի եւ -ըն սախալէ”, անդ, էջ 129.  
Ափրահատի ասորի բնագիրը երկու տեղ ալ կը  
գործածէ: “Չեփորայ, բառը (Graffin, Pat. syr.  
I, էջ 268, 296, որ ուրիշ տեղ մը (p. 381) հայե-  
րէնի կը շրջաւի “-ըն բառով”: “Յորժամ լուիցեն  
դային փողոյն եւ զգոշիւն ունէն (լուսաւ) [Եւ] զի  
աղաղակեսցեն ի բարձանցն, էջ 165. կը կարծեմ  
թէ այս բառով թարգմանած է դասական հեղի-  
նակը նախորդ երկու “Չեփորայ, ներն ալ, որոյք  
սակայն յետոյ այլայլած են ագէտ ընդօրինակողի

ձեռքին տակ (արգելու ՀԲ. Բ. 762 առաջին համաւածքը կ'ընթեռնու սովորէ, իսկ երկրորդն Antonelli "ուշնիք սովորեն", էջ 224): Գաղղափար մը կազմելու համար զգօնեան հայերէն բնագրի նմանօրինակ վրիպակներուն՝ յառաջ կը բերենք շատերուն մէջէն միայն հետեւեալները. "շ-ր-ի-ն-+", եղած է "շ-ր-ի-ն-+", էջ 118, "ուշնիք" "ուշնիք", էջ 141, "ե-ն-յ-ն" "ե-ն-յ-ն", էջ 238, "հ-ե-յ-ն" "ա-ե-յ-ն", էջ 276, "ա-ա-յ-ը (ՈՒՆԵ)" "տ-ա-ն-", էջ 289, "ե-յ-ե-յ-ն" "ե-յ-ե-յ-ն", էջ 294, "Ա-ր-ը" "Ա-ր-ը", էջ 310 (հմտեց այս մասին Parisot, p. XLIV, Pat. syr. I), "Ա-ր-ը" "Ա-ր-ն", էջ 358 հմտեց "Յաջոյ Ա-ր-ն", էջ 380, "շ-շ-շ-ն" "շ-ր-շ-շ-ն-ն-ն", էջ 390, "շ-ի-ք-ը" "շ-ի-ք-ը", էջ 69.

### ավիիղատոս:

**119.** "Եւ իբրեւ առաքինանայ այսուիկ եղեւ նա - ի-ի-ւ-ւ-ւ-, այսինքն հոգեբարձու Պաղեստինացւոց. Եւ սեր. Եկ. էջ 40. probably a clerical error ըսելով կ'անցնի լոիւ բառիս վրայէն Մերչ (էջ 35). ասորի բնագիրն ունի առջևածառ), որ է յոյն էպաւէլյույշ = "հոգեբարձու, տեսուշ, վերակացուն. ասոր. Եւ յն. բառերու և տառը ներմուծելով խնդրական բառիս մէջ կարգալու է " - ի-ի-ւ-ւ-ւ-ւ-, այսինքն հոգեբարձուն. հմտեց Եւ սերեալ յոյն բնագրին ընթերցուածքը անուշ դնուչդասւ է πιμελ γενής τῆς Παλαιστίνης χριմաւեսաց (Laeummer, էջ 49):

Բաստարան:

**120.** Անգամ մը միայն կը գործածուի բառու Եփրեմի Բ. Թագ. մեկնութեան մէջ. “իսկ Ախար փոխանակ շնորհ ունելոյ Միքիայի, զի արգել զնա ի մահուանէ, . . . առ մատնեաց զնա ի բանդ բար- տունին”, Ա. Հար., էջ 446, որ կը մեկնուի “Որ- պէս պ. Դէ-Ռէ, կապեալ. կապարան, կապանք բանափ” (ՀԲ. Ա., էջ 440) կամ “Տեղի կապելոյ, կամ Տուն կապանաց, ինչպէս կ'ըսուի սովորաբար. կամ կապարան՝ բատ այլ մատենագրաց, ի պարսիկ բառէն Պէ-Ռէն, որ է կապեմ, տես Գ. Տէր Յավ- հաննէսեան, Բ. Գ. Պրո.-Հայ. Շ (Նորայր, Կորիւն վարդապետ, էջ 256): Զեմ զիսեր որշափ սուսգու- թիւն կրնան վայելել այս մեկնութիւնները, զիսել կու տամ միայն թէ Յովհաննէս Եփեսացին կը գործածէ Խճառ (The third part of the ec- clesiastical history of John bishop of Ephesus, Cureton, Oxford 1853, էջ 114) = vestiarium & c. զատ նաեւ Վճառ (անգ. էջ 328, հմմտէ Brockelmann, Lex. syr., էջ 41 Եփեսացւոյն գերմ. թարգմանիչը Schön- felder [München 1862], կը հարցընէ. ուն Տակրիստան?) = vestiarium բառը, որ կը ներկայացընէ խնդրոյ նիւթ հայ. “Բար- տունին օրինաւոր տառագարձութեամբ. եթէ տառագար- ձութեան համաձայնութիւնը թոյլ կու տայ նաեւ իմաստի համաձայնութիւն, այն ատեն եփրեմեան անծանօթին նշանակութիւնը կ'ըլլոյ “տուն կամ վանք պատմումակաց” . առ այս համեմատելու է Բուղանգայ Հետեւեալ բարեգեալ տողերը.

“ԱՄՈՒՁԻՆ զնոս ի ներքս ի տունն դահլիճն  
կապեալ ձեռս յետո . . . եւ անդէն ի վանսն դահ-  
լիճն փողառեցին զնոս”, Էջ 205. “բաստա-  
րանէն, յառաջ գրուած բնակ բառի համար հմմու-  
յն. իմաշըօ-վ ո և աշէ տօս = հանդերձատուն:

### ԲԵՇՄԻՆ:

**121.** “ԱՐԴ այն Աստուածն մեծն եւ բարձ-  
րեալն բեշմին, այն որ բնակեալ է ի լուսաւոր քա-  
ղաքիդ ձերում” Եւսեբ. Եկ. պամ., Էջ 684,  
ինչպէս այս, նոյնպէս բեշմին բառը. “Բայց յետոյ  
պատկեր բեշմին Փիդոսի կանգնեաց կացոյց արու-  
եստգիտութեան կախարդութեամբ”, անդ, Էջ 676  
առանց լուսաբանութեան մնացած են ներկայ բա-  
նասիրութեան մէջ. ինչպէս յայտնի է շ. ւ. շ. շ.  
շ. ջ նմանաձեւ գրերը բազմաթիւ խանգարութեամբ  
առիթ տուած են հայ մատենագրութեան մէջ.  
ներկայ “բեշմին”, եւ “բեշմին”, ձեւերն ալ այսպիսի  
վրիպակներու օրինակներ են. Եւսեբ եայ յոյն  
բնագրին ՀՅՈՒՅ ասորի թարգմանիչը ազգայնա-  
ցուցած է ՀՅՈՒՅ անուամբ (The eccl. hist. of  
Eusebius, Էջ 360, 365), զոր բնականարար տառա-  
կան շրջած է հայ ստրուկ թարգմանիչը՝ “բեշմին”,  
“բեշմին” (Մերք): Ժամանակին ընթացքի մէջ  
յետոյ եղծուած ու այլայլած են այս ձեւերը եւ  
աեղի տուած անիմանալի խղուբբաթիւններու: Աեր-  
ջին ձեւին են վերջաւորութիւնը, շմունամ ըսել,  
կապ չունի եւ մասնկան հետ, ինչպէս համարած  
կը թուի Ճարեան, յն. ու Ճօօչ Փէկօօչ (Laemmer, Էջ 731) թարգմանելով “չՓէկ-  
Դիոսի զպատկեր”:

ըՆՈՒԹԻՒՆ:

**122.** “Կրրեւ եկն առ մեզ, չէր ինչ նորա  
մերսէ աստի եւ ոչ մեր ինչ գոյր ի նորայնէ անտի,  
իբր զի ու երիս+ էին բնունիւն նոր-, ոյլ դ, ե-  
ւոյն էս հաւր իւրոյն, Զ.դ.օնի կ.Պոլոյ տպագրու-  
թեան այս ընթերցուածն հանդէպ (էջ 123—123)  
բոլորավին տարրեր ընթեցուած մը կը ներկայացրնէ  
Հռոմի տպագրութիւնը. “Յորժամ եկն առ մեզ,  
չէր ինչ նորա ի մերսէ աստի, եւ ոչ մեր ինչ գոյր  
ի նորայնէ անտի, իբրու զի երիսէին բնունիւն+  
նոր- էս էին, եւ հաւր իւրոյն, Antonelli,  
էջ 217—218. որն է վաւերական ընթերցուածը:  
Զ.դ.օնի ասորի բնագրին դիւտէն յառաջ (W.  
Wright, The homilies of Aphraates, the  
Persian Sage, London 1869) դժուարին ըլլոր  
թերեւս որոշել հարազատը անհարազատէն. այսօր  
պարզ համեմատութիւն մը իբրեւ անպատիւ ներ-  
մաւծում կը դաստապարտէ կ.Պոլոյ տպագրու-  
թեան ընթերցուածը, մինչ Հռոմի տպագրու-  
թիւնը բառական կը ներկայացրնէ ասորի բնա-  
գիրը, զոր այսպէս կը թարգմանէ: Parisot,  
Quando ad nos venit, nihil de nostro ha-  
bebatur, nihil etiam nos de eo quod eius  
erat habebamus, licet penes ipsum et  
Patrem eius hae duae naturae es-  
sent (Graffin, Pat. syr. 1, էջ 282). այս-  
պէս նաև Բերդի թարգմանութիւնը (Aphra-  
hat's des persischen Weisen Hamilien, ի Տexte  
und Untersuchungen, III, 3, էջ 103):

բոլորասէր:

**123.** Բառաքննական դիտողութիւններուս  
Ա. մասին մէջ մատնանիշը բրիելք թէ [թիւ 84]  
Զ. գոնի “Եւր գրութիւնը անհաճոյ մեկնութիւն-  
ներու մզած է թէ Հրը եւ թէ Անտոնելլին.  
այժմ նաեւ Հացունին (Ճաշեր եւ խնձոյք, էջ  
16). Տիշդ միեւնոյն վրիպակ մեկնութիւնը կու տայ  
Հր ի հակառակէն Ագ աթ անգ եղ այ Արքեւ  
զմարդարիան պատռական, ՀԵ-ՇԵ-ԵՐՆ, զլուսաւորն,  
ԱՔՆԱՊԱԳԻԱՆ, որ ոչ ունի գեղութիւն բաժան-  
ման իւրոյ ճաճանչաւոր լուսոյն Առոր ապ. էջ 6)  
Նախադասութեան նոտրագրոշմ բառը՝ acd օրի-  
նակներու եւ կրկնագրի հետ (Յուշարձան, էջ 77,  
տ. 17) ընթեռնլով “Բ-ՇԵ-ԵՐՆ” սիրելի վասն  
կատարեալ բոլորակութեանն Ա. էջ 502), մինչ-  
դեռ պէտք էր մեկնել “բոլորազզի, բոլորատեսակ,  
յամենայն կողմանց բոլորակս, Ոսկ. Պաւղ. էջ 129:  
Կման սխալ մեկնութիւններու կրնայ առաջնորդել  
ի մէջ այլոց նաեւ Զ. գոնի “---Ե-Ե-ԵՐՆ-Ը, էջ 203  
(Երկու անգամ), որ այլուր կը գրուի ուղիղ “---  
Ե-Ե-Ե-ԵՐՆ”, էջ 234 “Ըստ գործոց պղծութեան  
---Ե-Ե-Ե-ԵՐՆ հեթանոսաց, էջ 253, “Զիարդ լըրի  
առնել զիսորհուրդ զատկի ի մէջ ---Ե-Ե-ԵՐՆ հե-  
թանոսաց, եւ էջ 269 “Դարձան եւ եղեն այգի  
---Ե-Ե-Ե-ԵՐՆ եւ աւտարատունկն, ասորին ասոնց  
հանդեպ ունի ցըալ = extraneus, alienus, pere-  
grinus. Կմանատիպ ուրիշ օրինակ մըն ալ յառաջ  
բերելու համար կը յիշենք Բուզ անգ այ Ա. Զկըրտ-  
սերն ի ուրա զաւրացն կացուցաներ խօսքը, էջ 67,  
որուն մասին կը գրէ Ա ճառ ե ան. “Հրատարակիշ-

ները կարծած են ի հարկէ թէ կրտսեր մամիկոն նեանը նշանակուած է զօրքերուն պետ, բայց այս բառով մենք կ'ուզենք հասկնալ է ուշու. բանակին զօրապետը Վաստին էր նշանակուած. իսկ եթէ կրտսերն ալ պետ դարձաւ, այս պարագային պիտի բառեր ի ուշու եւ ու թէ է ուշուն, Բանասէր 1904, էջ 99.

### Դայթութիւն :

**124.** “Որ խոցէ զակն՝ իջուսցէ արտասուս, եւ որ խոցէ զսիրտ՝ յայտնեսցէ չէ-յի-նի-ն, Սիր աք, Ի. Բ. 24 (Խմաստութիւն Յեսուսի, էջ 83). յոյն բնագրի վրայէն խնդրական “չ-յի-նի-ն” այլուստ բոլորովին անծանօթ ձեւը պէտք է սրբազրել եւ բնթեռնուլ “չչ-յի-նի-ն” = չաէ օ նոսսան չարծան չէքանչէ աէս ծ դ շ ու ն. խմաստ խանգարող պիտակ նշանագրերու ներմուծումը շատ զգալի է Սիր աքի գրքոյկին մէջ. “Հաւատացէք նմա. թ. 8, ուղղելի “Հաւատացէք” (= πιστεύσατε αὐτῷ), “Եւ մեղաւորն յաւելցէ մեղս ի վերայ մեղաց”, Գ. 29 ուղղէ “մեղաւորն” (= չաէ օ ամարտա լծու ու որոժիք եւ այլն), “ընդ երդեցիկ մի ցանկորդիր”, Թ. 4, ուղղ. “երդեցիկ” (= μετὰ φαλλού στης), “Ստահակեսցէ շսիրտ նորան”, Ժ. 14, ուղղ. “սիրտ” (= ի չարձիա անտօն), “Եւ ասացէն, Ի. Բ. 13, ուղղ. “եւ ասաց” (= չաէ εἰπεν), “ի մաղին խախալելոյ”, Ի. Բ. 5, ուղղէ “ի մաղին” (= չն սէ սմարտ չօսքինոս), “ի ժամուշ զարթիր”, Լ. Բ. 15, կարգա “ի ժամու”, (= չն արգ), “լու է մարդոյ, որ թագուցանէն”, Խ. Ա. 18, կարգա “ժամրդ” (= չքէ սմասան ճն ծ թ թ ա պ օ չ).

“զիտա տես,,:

**125.** “Եւ անտի գումարոր հասանէր առ զաւ-  
րավարն Հայոց Մանուկը, թէ չէր- ու- , զի Մե-  
րուժանն Արծրունի հասեալ է բազում գնդաւ ի  
վերայ քոյ, Բուզանդ, էջ 252. Մենասն էր  
կանդրագառնայ այս ասութեան եւ կը սրբագրէ  
“թէ չէր- ու- , (տես Նահապետան, Աւո-  
ղագրութիւնը, էջ 414). “ըստ հին բոլորդիր ան-  
թուական Զեռագրի, ուզգեալ օրինակ մը “չէր-  
ու- , ի փոխարէն կ'ընթեռնու “չէր- իւ- , կարելի՞ է  
այս ընթերցուածը ուզգելով կարգալ “չէր- իւ-  
= “զիտեն նշանակութեամբ. հմմաէ շատերուն  
մշջէն “Մանաւանդ զի չէր- իւ- եւս եւ Հրէիցն կրաւ-  
նիցն, Ասկ. Պատղ. Ա. 644, “Աստուծոյ Խորհր-  
դոցն հոգին միայն է չէր- իւ-, անդ, էջ 693, “Որ  
եւ դարձին չէն չէր- իւ-, անդ, էջ 737, “Չէր- իւ-  
նա զաւրութեան նենգաւորին, Եփր. Ա., էջ 15,  
“չէր- իւ- (ապ. չէր- իւ-) առաւելուլ, զիտեմ եւ  
կարաւանալ, Եւագր, էջ 232 եւ այլն:

զլիսեմ:

**126.** “Ընթացան նոքա եւ չէլեն զբագինսն  
յորոյ վերայ զոհէին առաջի Նարուայ եւ Բելայ  
աստուածոց իւրեանց, Լար. Թուղթ Արգարու,  
էջ 33, վենետիկեան օրինակին այս ընթերցուածը  
Տաշեան կը համարի հայ թարգմանչին սեպհա-  
կանութիւն երբ կը գրէ “հայ թարգմանիչն՝ ուրեք  
ուրեք զասորի բնագիրն շատ գեղեցիկ կը թարգ-  
մանէ սեպհական բառերով, (Հանդ. Ամս. 1889,  
էջ 67). Երուսաղէմի տպագրութիւնը սակայն փո-

իսանակ “էլեկոնի ունի “իւլին զբագինսն յորոյ վերայ զահեին (---ն չեք, զոր սակայն պետք է դնել ասորւցն համեմատ Նարուայ և Բերոյն, էջ 34, այս ընթերցումն ասորւցն օօօ օյօ—threw down the altars (Phillips, The doctrine of Addai, էջ 3) բառական թարգմանութիւնն ըլլալով “էլեկոնը վրիպակ կը համարինք և հարազատ “իւլին ոք. հմտէ Եփրեմ. “Խլշյն զբագինսն և զմեհեանսն Բահաղու կործանեցին Ա. էջ 486, “Խլշ-ց զմեհեանս և զբագինս և դկուռսոն, անդ, էջ 486, նաեւ “իւլի զքարինսն, էջ 225, “զգեւզոն, էջ 450, “զսովորութիւն զերկրպագութեան կռոցն ի մասցն էջ 272—273, “զպարիսպոն էջ 494:

### զուշակ:

**127.** Ի՞ւ և իւ բառականաշափ շփոթուած  
են դասական մատենագրութեան մեջ. Եզնկայ  
նախկին “անըւշ իւլիը (էջ 44) եղած է “անըւ-  
շիւշ, նոյնպէս “ըստ իւլի, էջ 24 “ըստիւշ (հմտէ  
Ա. Դ ամեան, Բիւզանդիոն 1904, թ. 2897).  
Կորայը բաց ասաի վորձած է ուղղագրել Ասկ.  
Պաւլ. Ա. 485 “իբրեւ ըստիւնիորիւշ տիպս և աւ-  
րինակս և աւրէնս շնչաւորս, հասուածին նոտրա-  
դիրը “իբրեւ ըստիւնիորիւշ իւլ տիպս, (Բառաքննու-  
թիւն, էջ 46). Հմտէ անդ քիշ մը վեր “ըստիւ-  
նիորիւշ տիպսոն. այս սրբագրութիւններու վրայ  
աւելցրնելու է նաեւ հետեւեալը. “Արծամեծք  
զփոքունց քստիւնիւշ իւլ ենս, Ասկ. Պաւլ. Ա. 554,  
ուր ի հակառակէն “քստիւնիւշ, իւլ այլաշըջուած

եղած է ինչ. տես անդ, Էջ 570 “Այս ասեն, այն գիր  
գանի քուլովէն էր. այսպիսի շլո նաեւ Ոսկ. Ես.  
Էջ 243 “յօր. յոյտ ինչ էն. որ կ'ուղղագրուի  
հրատարակչէն” յոյտնի վեւ օտար գրչաւ. յոյտ  
վէ. ծանօթ. 2. ինչ է արդեօք “Դուքն ասել,  
Նշանին էն, Ոսկ. Մաթ. Գ., Էջ 2. յոյն բնագրի  
մէջ չկայ այս նախադասութիւնը, որ ճառընարի  
գիւտ ըլլաւ կը թուի:

*զուրշ:*

**128.** Դ. Թագ. Գ. 15 “Ած առ իս առաջ  
ժամանաց, խօսքը Եփրեմի մեկնութեան մէջ կը  
գրուի “Խնդրեաց յոյնու, զի նա է քուլու ուղտա-  
պանաց”, Ա. Հրտ. Էջ 450. Մատենագարանիս  
թ. 229 Չեռագիրը կ'ընծայէ “զի նա է քուլու  
տապանաց”, ինչպէս նշանակած ենք այլուր (Դա-  
սական մանր բնագիրներ, Էջ 59). Ի՞նչպէս պէտք է  
լուծել այս ընթերցուածը. ՀԲ (Ա. 582) կը գըէ  
“գուցէ գոս, որ է թմրուկ մեծ, որ անյարիր է, ՀԲի  
հետեւելով կը գըէ նաեւ Չագը ճեան, “գուրշ =  
ուլուլու, (Նոր Բարբառարան, Էջ 101). այս վար-  
կածներուն հանդեպ թոյլ կու տանք մեղի ներ-  
կայացնել մեր կարծիքն ալ. Waltonի բազմա-  
ւեզուեան Ա. Գրոց մէջ Դ. Թագ. Գ. 15 “սաղմու-  
սասացնի կամ Եփրեմի “Ճայնողուի գիմաց կը  
գրուի Խառը բառը = որ կը նշանակէ նաեւ tintinnab-  
ulum. Կարելին է կարծել որ Եփրեմի թարգմա-  
նիչը ասորի բնագրին “նակուշա, ընթերցուածը  
պահել ուղած ըլլայ եւ գրած. “Յոյնու, զի (= որ)  
նա է նիսու ուղտապանաց եւ կամ քնար, որպէս

յԵՐՐԱՅԵցին ասէ. „ մենք գոնէ դժուարութիւն չենք տեսներ, ”—ՀԱՅՈՒՆԱԴԱՐ միայն կը մնայ մեզի համար առեղծուածային։ Ասորի “նակուշային” յետնագարեան իմաստն է՝ “կոշնակ ի փայտէ, ժամահար” հմմտէ Miss. Herald 1848, էջ 416 և Lichti, ի թերթին Journal of the american oriental Society 1912, էջ 317.

## Դարձնագուն:

129. Բառաբնեութեանս Ա. մասին մէջ  
Զգօնի “դ-ը-ն-ո-յե-ր” ուղղուեցաւ “դ-ը-ն-ո-յե-ր”  
[Թիւ 23]. Մնացորդաց նորագիւտ Գրոց մէջ ալ  
սպրդած մտած է նոյն վըէպ ձեւը. “Եին դ-ը-ն-  
ո-յ-ն+ յարեւելից կուսէ”, Ա. Մնաց. Թ. 24 (էջ 20)  
ուղիղ ընթերցուածը երկրորդ օրինակին մէջ եղ-  
ծուած է “դ-ը-ն-ո-յ-ն+”, նոյնպէս “Դ-ը-ն-ո-յ-ն+”  
ի գրուստ տան տեառն”, Բ. Մնաց. Իգ. 19 (էջ  
90) աղճատուած է “դ-ը-ն-ո-յ-ն+”. այլուր գործա-  
ծուած է միշտ “դ-ը-ն-ո-յ-ն+ Աազում” եւ Ակուայ (Զօհրապ. Ա. Մնաց. Թ. 17 դ-ը-ն-ո-յ-ն+).  
Աուրա են դ-ը-ն-ո-յ-ն+ բանակացն, (Զօհրապ.,  
անդ, Թ. 18 դ-ը-ն-ո-յ-ն+), “դ-ը-ն-ո-յ-ն զրան”, (Զօհ-  
րապ., անդ, Թ. 21 դ-ը-ն-ո-յ-ն), “Ամենեքեան սո-  
քա ընտիր ընտիր դ-ը-ն-ո-յ-ն+ զրանցն” (Զօհրապ.  
անդ, Թ. 22 ընտիրը ի դ-ը-ն-ո-յ-ն), “ի դ-ը-ն-ո-յ-ն-  
(Զօհրապ. անդ, Թ. 39, ի դ-ը-ն-ո-յ-ն) եւ այլն.  
Կայ նաեւ “դ-ը-ն-ո-յե-ր”, էջ 30, 32 (միւսը՝ դ-ը-ն-ո-յ-ն-), 104 (միւսը՝ դ-ը-ն-ո-յե-ր), 111 եւ 113:

դարբ եւ դարբ :

**130.** «Կանոնք դ-ը+ եւ դ-ը+ պատմութեանց զբուցացն , Բուզանդ , էջ 59 , Աենասոէր (տես Նահապետ եւ ան , Աւղաղագիրութիւնք , էջ 395) կը զրէ . «անշուշտ նոտրագիր բառից մին փոխելու է՝ շ-ը+ (կամ չ-ը+), այնպէս , ինչպէս կը փոխէ «Կատարեցաւ երրորդ դ-ը+ քսան եւ մի պատմութեանց դպրութիւնք , վերջաբանութեան (անդ , էջ 58) դ-ը+ը՝ շ-ը+ի , Նահապետ եւ անդ , անդ , էջ 394 . Նկատելով Բուզանդաց եւ Ադաթ անդ եղոսի պատմութեանց լեզուական սերտ աղերսը , որուն քննութեան նուիրած է Նորայը իւր «Կորիւն վարդապետ» մենագրութիւնը , բուզանդեան «դ-ը+ եւ դ-ը+» խնդրական բառերը կը կարդամ «դ-ը+ [եւ] դ-ը+» պատմութեանցն . այսու կ'ունենանք նաև Աենասոէրի ցանկացած մեկնութիւնը : Ինչպէս տեսանկը (Բառաքննական դիտողութիւններ Ա. , էջ 36) Ադաթ անդ եղուաց նորատիպ հրատարակութիւնը վենետիկեան օրինակի «չ-ը+» եւ կրկնազրի «չ-ը+ չ-ը+» ընթերցուածին դիմաց ունէր «չ-ը+ չ-ը+» պատմութեանն ձեւը (էջ 36) , որուն արձագանդը կը դտնենք այժմ նաև Բուզանդաց քնով՝ մեր ներկայացուցած սրբագրութեամբ : Դ-ը+ը ընթեռնու է դարձեալ արդեօք «Կատարեցաւ երրորդ դ-ը+ քսան եւ մի պատմութեանց դպրութիւնը» :

դժբամիտ :

**131.** «Արդ յայսցանէ իմասցին եւ առցեն զհաւանութիւնս դժբ-դժբ+ն , թէ ոչինչ է այս

աւտար զի կոչեցաք (ապ. ի-վեցին+) մեք զքրիստոս  
որդի Աստուծոյ, Զգօն, էջ 284, Ասորին ունի  
լեց (Pat. syr. I, էջ 800) եւ այս բառը այլուր կը  
թարդմանուի ու ծուռ-հուր. “Կալ յանձին եւ հաւա-  
նեաց տիմար եւ ու ծուռ-հուր դպիր աւրինացն, էջ  
248 (= ասոր. 753), “Ո դժխեմ եւ ու ծուռ-հուրն,  
էջ 297 (= ասոր. 827), “յանդիմանամերժք, լիա-  
ցասունք, ու ծուռ-հուրն, էջ 370 (= ասոր. 370).  
այս ընթերցուածները բաւական են ոչ միայն  
ու ծուռ-հուր ռամփկ ձեւն ի սպառ ջնջելու (նաեւ ՀԲԷն),  
այլ նաեւ “Որ դարձոյց զմիտս մեր ու ծուռ-լւ յամե-  
նայն երկրպագութենէ ունայն մոլորութեանն նա-  
խադասութեան նոտրադիրն (Զգօն, էջ 285)  
ուղղելու “ու ծուռ-լւն, ինչպէս ուրիշ տեղ կը  
կարդանք ո՞ն դժխեմ եւ դժուարամիտ, որ ու ծուռ-  
լւն (ՃՃ) ընդ այս ամենայն եւ դայթակղիս, .  
անդ, էջ 297. հմմտէ ասոր ՃՃ) = se diffi-  
cilem, contentiousum praebuit, detrectavit,  
restitut եւ այլն:

### *ηρωθήτων:*

**132.** Աշ դաստիան այս բառին ները եւ կ'ամ-  
փոփենք հետագայ զիտողութիւնը. “Աշ ապաքէն  
իսկ բիւր որոշմունք են ի մարմի, յե--ց, մեծու-  
թեանց, զաւրութեանց, ուր--նե--նց, ուժոյ, յ-ը-  
մ-ը--նե--նց. Զիւք, երակը, մարմին, ոսկերք,  
նեարդք, շնչերակք, յաւդք, խաղճախուղճք, եւ  
որչափ այլ ինչ քան զնոյնո ճշդիւ համարին արուես-  
տագէտք բժշկաց. Ասկ. Պաւղ. Բ. էջ 447. ծա-  
նօթութեան մէջ կը յայտարարէ հրատարակիչը

թէ սայդպէս ունի մին յերից օրինակացն զթիւ  
յատկութեանց եւ մասանց մարմնոյն համաձայն  
յունականին . իսկ միւս երկուքն , թէպէտ մին եր-  
կաթագիր , ասեն բ-ը-շ-ը- ո-յ-լ-ո-յ-լ ի-շ-դ-ր-ե-ն-+ է  
ւ-ը-ն-է է-ն , դ-ի-ր-ց , յ-ո-յ-ն-ո-ն-ո-ց (կամ յ-ո-յ-ն-ո-ն-ո-  
ո-ն-ի-ն-է-ց) , է-ն-ի-ց , յ-ո-յ-ն-ո-ն-ո-ց , ե-ր-ի-ց , մ-ը-ն-ց ,  
ո-յ-ի-ր-ց , զ-ը-ց , է-ո-յ-ց , մ-ո-ռ-ն-ց , ո-վ-ո-ց մ-ծ-ռ-ն-ց  
և մ-ո-ռ-ն-ց ե-ռ-ը-ն-է ո-յ-լ ի-ն-ւ-+ : Առանց լեզուա-  
կան որպիսութիւնը նկատի առնլու , թերեւս անոր  
համար միայն որ յոյն բնագրին կը համաձայնի՝ եր-  
կաթագիր օրինակին ընտիր ու հարազատ հատա-  
ծէն վեր կը համարի հրատարակիչն ընտրուած  
բնագրին անհարազատ ընթերցուածը : Բաց ի հա-  
տուածիս յե- , դ-ը-ս-ն-ի-ն- , յ-ո-յ-մ-ը-ս-ն-ի-ն- բառերէն  
տպագիր օրինակին նոյն եւ յաջորդ էջերու մէջ  
(447—448) կրած ակնյայտնի աղճատումներն  
ըսածս բաւականաշափ կը հաստատն . հմտէ ,  
“Անդ նոյն սերմ եւ նոյն տունկ ի ներքս կայ եւ  
յ-ը-ն ազգակցութիւն , իսկ աստ զիարդ չի ունել-  
չին-ս-ն-ի-ն- ... յ-յ-ս-+ -ն- փոփոխի ... զիարդ է ցուրտ  
եւ է լոյժ ջիլ+ , որպէս է ցուրտ եւ է խոնաւ փողդն-+  
զայս խորհուրդք յ-ը-դ-ի-յ-ի-ն+ պահանջեն . . . որ  
զծնունդն զանմարմին հ-ը-ց-ն-ն-ի-ն զ-բ-ր-ի-ս-տ-ո-ս , զիարդ  
զանձառն զայն եւ շ-ն-ո-ւ-է-լ ծնունդն քննիցեն ը-  
ր-է-ւ-+ : Այժմէն իսկ համոզուած եմ թէ երկաթա-  
գիր եւ “միւս , օրինակը նոտրագրած բառերու  
դիմաց պիտի ներկայացընեն ոսկեգարեան ընթեր-  
ցուածներ : Կը զարմանամ որ Ա Ճ ա ռ ե ա ն ա ռ ա ց  
տառամսնելու կ'ընդգրկէ հրատարակչին ընթերցու-  
թիւնը եւ միւս երկու օրինակներուն ընթերցուածը

"յետին սրբագրութիւնը, կը համարի (Հայերէն նոր բառեր Տիմոթէոս կուղի Հակածառութեան մէջ, էջ 75, 77, 82—83):

### ԵՐԵՒԻՄ:

**133.** "Ամենայն ոք դիտէ, զի արեգակն ընդ երկինս էլեւել-լ կայ եւ մտանէ ի նմանէ ընդ դրունս բազումն,, Զգօնի (էջ 125) բազմաթիւ ու սովորական վրիպակներէն մին աւ կը ներկայացընէ այս հատուածը, զոր հետեւելով ասորի բնագրին կը սրբագրեմ եւ կ'ընթեռնում "ընդ երկինս բեւել-լ կայ,, ասօ = solem in caelo esse infixum (Graffin, Pat. syr. I, էջ 284). ինչպէս հոս "բեւել-լ եղած է "բեւել-լ, նոյնպէս Ոսկեր երանի "Ի բեւել-լ մարմնոյն մեռեալք յառնէինը ուղիղ ընթերցուածը (Պաւղ. Ա, էջ 589) = καὶ τοῦ σώματος προσῆλον μὲν նօս, համառօտ մեկնութեան մէջ (Թիւ 42) շրջուած եղած է "իբրեւ-լ ի մարմնոյնը, Թղ. 78բ. նոյնպէս Աերերի անու ընծայուած "Ի շարշարանս Քրիստոսին ճառին մէջ "բեւեռեաց զոտան եւ զձեռան ի փայտին բեւել-+ նախկին ձեւը այլ այլած է "բ-բ-+ ընթերցմամբ: — Արդեօք նման վրիպակ մը գոյութիւն շունի՞նաեւ Կը են եայ այս նախադասութեան մէջ. "Եւ է բեւել- իմ զմարմնոյն, Ցոյցք, էջ 56, որուն լուսաւորման այնշափ տողեր նուիրած է Աերեր Theologische Quartalschriftի մէջ, Տիւրինգէն 1909, էջ 562:

Երկարանշիւր:

**134.** Եւ յորժամ զՔրիստոսէ լսիցես, մի  
Աստուած միայն կարծեսցես եւ կամ զմարմեռյ  
տնտեսութիւն ինչ բաւական համարել, ոյլ վը-  
ի-ունչ-ը-ը: Զի եւ ինձ պարտ է անյապաղ քարո-  
ղել ձեզ եւ ձեզ զգուշանալ եւ զգաստանալ:  
Հանապաղ թերեւս վարդապետեալ ձեր ամենե-  
ցուն, վասն զի Քրիստոս մարմին զգեցաւ, մարմնա-  
նալ մարմնով բան իրրեւ յումեքէ որդի՛ իրրեւ ի  
հաւրէ, միածին՝ իրրեւ ի միայնոյ Աստուծոյ եւ Աս-  
տուած անստեղծ: Ուկ երանի “Ի սուրբ խաչն  
Քրիստոսի”, ճառէն է այս հատուածը (Հրատարա-  
կուած Ոսկ. Պաւղ. Բ. Էջ 462—769), Էջ 767/8,  
որ յետնադարեան տգեղ ազգեցութեան ենթա-  
կայ եղած է, բարեբախտաբար սակայն Մատենա-  
դարանիս թո. 7 Զեռագրին մէջ պահուած է հա-  
տուածիս դասական ընտիր ձեւը, որ որչափ ալ  
պակասաւոր ըլլայ գժրախտաբար, կրնայ այսու  
հանդերձ իւր կողմանէ երաշխաւոր ըլլալ Երի-ուն-  
չ-ը յետ-ոսկեդարեան բառին ներսուծման. այս-  
պէս կ'ընթեռնու մեր յիշեալ Զեռագիրը. “Եւ  
յորժամ... լուիցես, մի զմարմնական աեսչութիւնն  
միայն... բազում անդամ ասացի եւ դարձեալ  
ասեմ եւ յասելոյ զգադարեմ, եւ զի ինձ ու է  
դանդաղելի ասելն եւ ձեզ ի զգուշութիւն, կամէի  
զամենեսեան զի վարդապետք էիք: Քրիստոս ասի,  
վասն զի մարմին զգեցաւ, Յիսուսասի, վասն վրկե-  
լոյն մարմնով, բան՝ իրրեւ յումեքէ (Զ. յումեկէ),  
որդի՛ իրրեւ ի հաւրէ, միածին՝ որպէս էն, Աս-  
տուած՝ իրրեւ անեղ: Հատուածս չի համաձայնիր

յոյն բնագրին, բայց թերեւս Հայուն համար ալ արժէ Առն վոկոնի ծանօթութիւնը թէ հայտ  
alio modo legit interpres (t. II, էջ 923): Թէ ընդհանրապէս տպագրէն որշափ ընտիր է Զեռա-  
գրիս մէջ պահուած օրինակը, կարելի է իսկոյն  
ըմբռնել համեմատելով տպագիրը Թռոռնեանի  
հրատարակած կտորներուն հետ (Հատընտիր ըն-  
թերցուածք, Ա. Հար. էջ 438—442, տես նաեւ  
Հանդ. Ամս. 1911, էջ 173—174 եւ Կորայր,  
Կորիւն վարդապետ, էջ 24):

### ԵՐԿԵԼԻՒՅ:

**185.** “Եւ ի մտանել արեգականն՝ Ովանն  
գաղանի միւսանգամ անգրէն ի ծով մլսել եւ  
դրայդ ի համատարած ծովուն զտեղել եւ այնպէս  
Երիտից իմն կեանս կեալու, Եւսեբ. Քրոն. Ա., էջ  
21: Այսպէս անփոփոխ Երիտից ձգած են բացի  
ՀԲէն նաեւ գամթրճեան (Քաղուածոյք, էջ  
347) գարագաշեան (Հատընտիր քաղուածք,  
տպ. 1876, էջ 326) եւ Արքաքճեան (Բանասէր  
1904, էջ 222 եւ 224). Թռոռնեան սակայն իրա-  
ւամբ տարակուսած է բառիս ուղղութեան մասին  
եւ ծանօթագրած “գուցէ” Երիտից կամ Երիտիցին  
(Հատընտիր ընթերցուածք, Ա., էջ 334, ծն. 24),  
վերջին “Երիտիցին ընթերցուածք մուծած է Կորայր  
ընագրի մէջ աշքի առջեւ ունենալով Ոսկ. Արթ.  
Ա. “Երիտիցին ձեւը, էջ 34, 144 (Կորիւն վար-  
դապետ, էջ 281). Էջմիածնի Թռ. 1775 Զեռագիրը  
միայն թէ ունի “Երիտիցին ընթերցումը՝ ուրեմն  
Թռոռնեանի առաջին վարկածը, որով կը ջնջուի

ապահովապես եւ վերջնականաբար թէ ։ Եթիւնից՝ — որ ծագած է համառօտապրութենէ — եւ թէ ։ ու որ այլը ի ընտրած ։ Եթիւնից։ Խօմիածնի Չեռագրին տարբերութիւնները ծանօթացընելով Մանանդ եան (Հանդ. Ամս. 1905, էջ 15—19) խնդրական բառիս մասին կը գրէ ։ Եթէ Եթիւնից (= ձմշիթօն) բառի գործածութեան համար ուրիշ վկայութիւններ չգտնուին պէտք է դուրս ձգել Հայկազեան բառգրից, որովհետեւ ըստ երեւոյթին այդ բառն աղճատուած է ։ Եթիւնիցն ձեւից (Հանդ. Ամս. 1905, էջ 17):

### **ՀԱՐԱԺՈՂՈՎ:**

**136.** “Իրրեւ զգացին զաւրավարքն զաւրաց  
թագաւորին Պարսից եթէ շուրջողակ է ի վերայ  
նոցա զաւրավարն Հայոց վասակը, Բուզ զ. Էջ 145,  
տարրեր ընթերցուած չեն ընծայեր ոչ վենետի-  
կեան 1882ի (Էջ 141) եւ ոչ Պետերսուրդի հրա-  
տարակութիւնը (Էջ 119). բատ հին բոլորդիր ան-  
թուական Չեռագրի ուղղուած օրինակ մը ընդհա-  
կառակն այս անսովոր ընթերցուածին գէմ պահած  
է “շուրջ ծողովնի ձեւը, որուն հարազատութեան  
երաշխաւոր է արդէն սովորականութիւնը. հմատէ  
“շուրջ ծողովնին, Էջ 107, “բազում շուրջ յաշխարհէ  
ծողովնին, Էջ 142, աւելի ստեղ սակայն յոդ-  
նակի” “շուրջ ծողովնին, Էջ 15, 57, 141, 155,  
160, 178, 196, իսկ “շուրջ ծողովնի է շլուած ոճը  
եւ ոչ իսկ մի անգամ գործածուածէ, մինչ “շու-  
րջ ծողովնին սովորական եւ ծանօթ է բուզանդա-  
րան պատմութեան հեղինակին, տես Էջ 145 (երեր

անդամ), 149, 153, 154, 178, 196 (Կրկեն).  
Հմմտէ ի վերջոյ նաեւ “ՀՀ-ը գումարեմ”, էջ 13 եւ  
“ՀՀ-ը բաղում առ ինքն կուտեաց, էջ 254.

### զաւրութիւն:

**137.** “Խնուին ՀՀ-ը-Ռ-Ռ-Ռ-Ն-Ն- տանջեցելոցն եւ  
դաւազանս սրեալս վարեին ընդ նստոյ տեղիս,  
Եւսեր. Եկ. Պատմ. էջ 158. այսպէս կ'ընթեռնու  
նաեւ մեր թ. 49 Զեռագիրը եւ ուրիշ հատակոտոր  
մը՝ պահուած նոյն Զեռագրին մէջ. Յ ովսեպսի  
“Պատմութիւն Երուսաղէմի եւ հրէական պատե-  
րազմին Հայերէն թարգմանութեան մէջ Ա. Լ-  
հացին ալ Հայ բնագիրը քիչ մը փոխելով կը  
կարդայ. ՀՀ-ը-Ռ-Ռ-Ռ-Ն-Ն- ծածուկ անդամոցն,, տպ.  
Էջմիածին 1787, էջ 58. ասորի բնագիրը սակայն  
ՀՀ-ը-Ռ-Ռ-Ն-Ն- բառի գիմաց կը դնէ բոլորովին այլի-  
մաստ բառ. մը՝ օռամաշ (The eccl. hist. of Eu-  
sebius, էջ 122), որ թարգմանութիւն է անտա-  
րակոյս յոյն տօնս տան ալծօւան πόροιςին  
(Laemmer, էջ 166). այսպիսի նշանակութիւն  
մը շնորհելու համար նաեւ Հայ բնագրին պէտք է  
ինդրոյ նիւթ հատուածը թեթեւ սրբագրութեամբ  
մը կարդալ. ՀՀ-ը-Ռ-Ռ-Ն-Ն- տանջելոցն,, Հմմտէ  
“Յանդամս ծածուկս եւ յ-ը-Ռ-Ռ-Ն-Ն- նորա տան-  
ջանս եւ շարշարանս անպատումն եւ անողորմն հա-  
սուցանէին,, Յովհ. կաթ. էջ 131, որ ի հարեւ  
կ'ակնարկէ Եւսեր Եւսեր այ պատմութեան. այս իմաս-  
տով պէտք է առնուլ նաեւ. “Արեցին երկայնագոյն  
եղէզն եւ արկին է յ-ը-Ռ-Ռ-Ն-Ն- (ուղղէ է յ-ը-Ռ-Ռ-Ն-Ն-)  
ներըին անդամոցն,, (Ալարը եւ Վկայար. Արբոց, Ա.

էջ 4), զոր “յ-ը-մ-ի-ն” = “զօդ, կապ, անսավոր բառին հետ շփոթելով Peeters կը թարգմանէ, „et interiorem iuncturam membrorum eius infixerunt“ (Une passion arménienne des SS. Abdas et Benjamin ի թերթին Analecta Bollandiana 1909, էջ 414):

### զբանգտանք:

**138.** «Եւ զառէղն ի շանէ, եւ ոյն ոչ եթէ անձինք ինչ են, այլ անուանք Դ-Ն-Ի-Պ-Ա-Ն-Յ-Ն, Ե-Ղ- Ն-Ի-Կ, էջ 98. «Որովհետեւ ցնորական երեւոյթը են եւ երեւակայութեան ծնունդ՝ թէ իշացուլն թէ ծովացուլն եւ թէ Արալեղն, ուստի եւ բանդագուշանց անուններ ենն, պէտք է նաև ապա եւ տե անի համաձայն բառս ուղղել “Բ-Ն-Դ-Ի-Շ-Ն-Յ-Ն, (Ուղագրութիւնք, էջ 285). թէ այս որբագրութեամբ որչափ գոհացում կը տրուի բառագիր հեղինակներու՝ չենք գիտեր. միայն անդրագոյն քննութեան գիւրութիւն մատուցանելու նպատակաւ կը մատնանշենք թէ բառիս հետ յարաբերութեան մէջ ըլլալ կը թուի Ոսկերերանի Ես. մեկնութեան սա հատուածը. «Զի եթէ շաղափքն ա- ն- դ- ի- ն- ա- յ- ն եւ թովութիւնք ինչ ստարանքն, էջ 138. համեմատութեան գրուած այս կրկին ձեւերը կրնան թերեւս լուսաբանել զիրար. ասոնց հետ կապ կրնան ունենալ բաց աստի “Բ-Ն-Ի-Ն, Բ-Ն-Ի-Ն- Ի-Ն, բառերը. “Բ-Ն-Ի-Ն եւ առասպելս իմն մուծանեն, Ոսկ. Պաւղ. Ա, էջ 582, “ծաղիկ եւ երազ եւ Բ-Ն-Ի-Ն (Ծոյշիլա) եւ առասպելքն, Ոսկ. Պաւղ. Բ, էջ 500 եւ “Զօր Պասիդոնի եւ Լիրայ որդի լեալ Բ-Ն-Ի-Ն-

Επί τοις περιστασίαις της ομάδας του Αριθύγητος μεταβολή στην πολιτική της Ελλάδας.

զգաւարարոյ:

**139.** “Եւ արդ զի՞նչ ինչ արդեւք նշանակեցան ի սոցանէ, ի դայլոցն եւ ի դառանցն՝ իւրաքանչիւր բարը մարդկան. զի կէսն վայրենամիտք եւ կէսք չէ-ու-բ-ույ+<sub>7</sub>, Ուկ. Ես., Էջ 2. Թոռունեան վկայութեանս վերջին բառը Հատընտիրընթերցուածքի մէջ կը կարդայ “չէ-ու-բ-ույ+<sub>7</sub>, մեկնութեամբ “գաղանի բնութիւն չունեցող, հեզ, քաղցր” (Ա. հար. Էջ 188, ձն. 15). ձեռագրական տարբերութիւն չէ այսընթերցուածք, “չէ-ու-բ-ույ+<sub>7</sub> ունի նմանապէս Մատենադարանին թ. 223 Ձեռագիրը (Թղ. 1ա), որ ըստ ամենայնինոյն է տպագրին հետ (Տաշեան, Ցուցակ, Էջ 571), եւ ոչ ալ ուղղագրական փորձ կարելի է ենթադրել հստ, վասն զի “յընթերցուածս անդ շարարաք եւ ոչ դոյզն ինչ փոփոխութեն ըստ հաճոյս... այլ զինդրականսն արժանի փոփոխելոյ՝ փոփոխեցաք... զամենայն ճշգրտիւ ի ծանօթութիւնս անդ նշանակեցաք” (Յառաջարան, Էջ 8), այլ պարզապէս անմտադրութեան վրիպակ մըն է, որ սակայն այնշափ ծանրակշիռ եւ կարեւոր է, որշափ նոր է, միակ է սխալմամբ ընտրուած “չէ-ու-բ-ույ+<sub>7</sub> բառը: Գէորդ Ակեւուացի հետեւելով Ուկերերանի կը դրէ. “Ի դայլոցն եւ ի դառանցն աւրինակի զբարս մարդկան իմանալ, զոմանս վայրենամիտս եւ զիկսս չէ-ու-բ-ույ+<sub>7</sub>” (ՀԲ. Ա, Էջ 729). հմմտէ արդէն “վասն վայրենամիտս մարդկան

եւ շինուածությունց ասէն, Ոսկ. Ես. Էջ 136, “զի վայրենամիտք եւ շինուածությունից ի միասին բնակեսացեն”, անդ, Էջ 137, տես նաեւ Ոսկ. Մաթթ. Ա, Էջ 287, ուր “վայրենամիտք գէմ” կը դրուի “շինուածություն”:

### զեն:

**140.** “Եւ զենաւ մեղ ԵՆ պարարակ, զի մի լիցուք կարաւան մատուցանել զորթո յանդւոյն, Զ. գ. օն, Էջ 27. տպագրին այս ընթերցուածն աչքի առջեւ ունենալով հանդերձ, ՀՅ անծանօթ Զեռագրի մը չեն ընթերցուածը կը վերադասէ իրը “զենումն, սպանդ, զոհ, (Ա, Էջ 731). որշափ ալ միակ ըլլայ ընտրուած այս բառը դասական մատենագրութեան մէջ, այսու հանդերձ ստիպուած ենք ջնջել անխնայ անոր գոյութիւնը՝ ասորի ընտագրէն չեղելուն համար պարզապէս. “ԵՆ պարարակ, ընդհակառակն հաւատարիմ թարգմանութիւն է ասորւոյն եւ հարազատ հետեւաբար, հմմտէ նաեւ այլուր “եղեն նմա չեն պարարակ”, անդ, Էջ 144.

### ՀԱՄԲԵՐԱՄԱՐՄ:

**141.** “Զիք ոք որ մերկանայցէ եւ աւծանիցի ելժէ հանդիսան խնդրիցէ, քանդի յը մը մը մը է իւնիւն մերկանին եւ աւծանին, ապա ի մրցել եւ յոդորել մատչին, Ոսկ. Պաւղ. Ա, Էջ 249. “բառի մը առաջին նշանագրին նախընթաց բառին ծայրը շկրինուելէն, ծագած սխալագրութիւն (Առաջը, Բառալիքնութիւն, Էջ 27) համարելով

ինդրական բառը՝ կը ցանկամ ընթեռնուլ “յը՛ք-  
շ-մ-ր-դ-է ի-մ-ն-ո-ն-”, այսու թէ սահուն ընթացք մը  
կ'առնու ոսկերերանեան հատուածը եւ թէ մա-  
նաւանդ կը մերձենայ դասական հայերէնի պա-  
հանջած ոգուցն, որ կը սիրէ կիրարկել առաւելա-  
պէս “բռնամ-ր-դ-է ի-մ-ն-”, Եւսեր. Քրոն. Ա. էջ  
287, 299, “բռնամ-ր-դ-է դեւս, Ոսկ. Ես. էջ 120  
“կառամ-ր-դ-է երիվար”, Աերեր. էջ 190, կռփա-  
մ-ր-դ-է աւրէնք, Եւսեր. Քրոն. Ա, էջ 285,  
“ձիամ-ր-դ-է զռոսղութիւն”, Աերեր. էջ 190,  
“նաւամ-ր-դ-է ի-մ-ն-”, Եւսեր. անդ, էջ 210,  
“նաւամ-ր-դ-է պատերազմ”, անդ, էջ 248, “նաւա-  
մ-ր-դ-է տորմիղ նաւացն”, անդ, էջ 95 “տորմիղ  
նաւամ-ր-դ-է նաւացն, անդ, էջ 53 եւ այլն: Միեւ-  
նոյն կաղապարէ ելած երկու վըիպակ միայն յառաջ  
կը բերեմ հոս. “Ալան չ-նել ոխսն, Ոսկ. Պաւղ. Ա.,  
53 ուղղէ “չունել” (= չունելոյ) ոխսն. “Այս բար-  
բառ ոյն բարբառոյ ընկեր էն, Աերեր. էջ 13 որ  
պիտի ըլլայ “այնք բարբառոյ”, հմմտէ անդ, էջ 25  
“Այս բարբառ այնք բարբառոյ ընկեր էն, ինչպէս  
յայտնի է բ եւ բ նշանագրերու նմանութիւնը  
բազմաթիւ կարեւոր շփոթութիւններու պատճառ  
եղած է, յիշելու է միայն Բ-բէլու, Կորիւն,  
էջ 18 (= Աօց) եւ “Ղերաբն-ն, Խորեն. Պատմ.  
(տպ. Ալենեա. 1827) էջ 239 (= Խօօձ, “Ղ-  
բ-բն-ն-ն-”), Լաբ. էջ 51:

### Թաւագործ:

142. “Աղէ ասա, եթէ դերձակն եւ Շ-մ-  
հ-մ-ր-դ-է զինշինշ” որ շիցէ պատշաճ նոցա արուեստին

սուանայցեն կամ գործի ինչ կամ աւրինակո, Ոսկի.  
Պաւղ. Ա., էջ 848. յոյն բնագրին տուած ԾԽՍԴՈ-  
ՇՈՒԾ (բառական՝ կաշեհատ) բառով անհնար է  
լուսաբանել վկայաբերութեանսնոտրագիրը, նուազ  
մթին չեն միւս կողմանէ երկու օրինակներու ըն-  
ծայած “Բ-Հ-Ի-Կ-Ո-Ր-Ը” տարբերակը (Ա., էջ 788). եթէ  
բառու ընթեռնունք “Բ-Հ-Ա-Կ-Ո-Ր-Ը”, “դլիսու ծածկոց  
շինող, խոյրաբարո, այն ժամանակ կը կարծենք թէ  
ոքանչելապէս կը գաշնակցի նախընթաց “Ե-Ւ-Յ-Ն-Ի- Ի- Ի-  
Հ-Ե-Տ, որ, կը շեշտենք, չկայ յունարէն նախարնա-  
գրին մէջ. որչափ ալ “Բ-Դ-Ա” արմատը գոյութիւն  
չունենայ գասական մատենագրութեան մէջ —  
Ա-Շ-Ք-Ա կը յիշէ Բ-Դ-Ա սաղաւարտ ի թիթղանէ  
կամ ի կաճէ արարեալ, որով դլուխ զինաւորին  
թաղի, այսինքն ծածկի, galea Չեռ. 6, էջ 392  
— այսու հանդերձ բառէս ածանցներ գիտէ կեր-  
տել կամ գործածել Ոսկեբերանի մինւնոյն թարգ-  
մանիշը, այսպէս օրինակ, Ա., էջ 894 կը գրէ.  
Չտենշանալ... գինդս յականջօ, մի ծամակալս ի  
ծամս եւ տեռակալս եւ Բ-Հ-Ա-Կ-Ո-Ր-Ը (երկու օր.  
Բ-Հ-Ա-Կ-Ո-Ր-Ը ?) ի դլուխս, մի ապարանջանս ի ձեռու եւ  
ոյլն, ուր, ինչպէս խօսքին ընթացքը կը ցուցընէ,  
դլիսու ծածկոցի մասին է խնդիրը, դժբախտաբար  
կը լուէ պյստեղ յոյն բնագիրը. աւելի պայծառ է  
սակայն հետեւեալ հատուածը, զոր ընդարձակօրէն  
յառաջ կը բերենք գործածուած “Բ-Հ-Ա-Կ-Ո-Ր-Ը” բառ  
աւելի գիւրըմբանելի գործելու համար. “Իսկ այժմ  
յայնպիսի յոռութիւնս եկին ոմանք, զի եւ զդլուխ  
եւս մերկանան (ձոռչալութեաւ տղի չեփալին) եւ  
զծամաց քարշեն զնաժիշտս... կին մարդ հոլո-

Նեալ ծանակեալ կայ առաջի, եւ դու չկորանայցե՞ս  
զի այնպէս հերարձակ տեսանիցես զնա... եթէ  
Ռուշի-է տեսանիցես զնաժիշտն, քեզ թշնամնս  
համարիս զերսն, իսկ յորժամ քեզէն մերկանաս,  
զայն չհամարիս ինչ վետս, անդ, էջ 835, յունա-  
կանն ունի Եղ խէփալի չէչենդ, հայերէն խնդրական  
բառը հետեւաբար պիտի նշանակէ առանց գլխու-  
ծած կոյթին:

### Թաւթափիս:

Լուսարան:

**144.** «Արար աւազանս մկրտութեան կնքոյ  
տալոյ. եւ կան հաստատեալ աւազանքն արծաթիք  
ի տան (տպ. ի տուն) լուսականն մինչեւ ցայսօր  
ժամանակին. Բուզգ. էջ 106. «Հայկազեան բա-  
ռադիքը չեն խօսիր նօտրագիր բառի մասին։ Ար-  
դեօք ստերիւրեալ չեւ ուղղելի։ Ի տուն լու-  
սականն (այսինքն է՝ մկրտութիւնն մկրտութելու սե-  
նեկին մէջ) եւ կամ «լուսականն (այն է՝ ժաշութեան,  
եկեղեցի),» Արբագրութիւններ փորձելու տարապայ-  
ման եռանդին միայն պէտք է վերադրել թերեւս  
Մենասէրի այս շատ ձախող առաջարկը (աես  
Նահապետեան, Ուղղագրութիւնք, էջ 402).  
Բնաւ կարօտ չեւ ուղղագրուելու Բուզգանդայ  
«լուսականը՝ հին քրիստոնէական եկեղեցւոյ նուի-  
րական վաշտութիւնուր, որուն բազմապիսի երանեգ-  
ներով լի է նաեւ հայ մատենագրութիւնը, ահա  
քանի մը օրինակ։» Երբ. յետ մկրտութեանն, յետ  
շայան զգենլոյն, Ոսկ. Եսա., էջ 219. «Զայյա աւա-  
զանին Ագաթ. էջ 472, «Առ լուսականը եւ  
երախայս, Ոսկ. Պղ. Բ. 509, «Յորժամ լուսա-  
կանը մկրտութեամբ նորոգեսցինն, Ոսկ. Եսա. էջ  
277, «Քանզի եւ որ լուսականը իսկ իցէ, կրկին  
է՝ ի մարմար եւ ի հոգւոյն, Աերեր. էջ 53 (Հա-  
տուտ. Ընթերց. Ա. էջ 266), «Յորժամ լուսա-  
կանը յաւազանէնն, Ոսկ. Մաթ. Բ. էջ 632, «լու-  
սականը զգեզ մկրտութեամբն, Ագաթ. 413,  
«Եթէ ի մկրտութեանն լուսականն, եւ եթէ  
յանձառ խորհուրդն՝ չեւ իշխանութիւն հըեշտակի  
լուսականը եւ սրբել... զի եթէ ի լուսական

մղբառութեանն , ասեն , անարար բնութիւնն դայցէ ո ,  
Ա ե ր ե ր . էջ 45 “ Աչ մղբառութիւն աստուածա-  
գրոշմն լուսութիւնն , Ա դ ա թ . 204 , տես .  
նաեւ “ լուսութիւն մղբառութիւնն , Ա դ ա թ . էջ 204  
եւ այլն : Հարկ կայ յիշելու Մ առ ի կարծիքը , թէ  
Ա . Գ ր ի գ ո ր ի “ լուսութիւնն “ մակդիրը անկասկած  
առնշութիւն ունի Ա . Գ ր ի գ ո ր ի քարոզական եւ  
հեթանոսներին մղբառելու գործունեութեան հետո ,  
(Մկրտութիւն Հայոց եւ Արաց , Արխաղաց եւ  
Աւանաց ի սրբոյն Գ ր ի գ ո ր է , թարգմանեաց ի  
հայ Յուսիկ Արքեպիսկոպոս , Ավաղարշապատ  
1911 , էջ 89):

### ԾԱԲՐԱԾԱՐՁ :

**145.** “ Եւ Ճ ճ բ բ բ ի հ ա մ բ ե ր ե ս ց ե ն (ապ .  
համբարեսցեն) զնախատինոն , Զ դ օ ն , էջ 341 ,  
շկայ բառո ու Հ Բ եւ ու Զ ա գ ը ճ ե ա ն , Նոր Բար-  
բառան , ասորին ունի “ բարձողք զլուծ ” = իւ  
Ճօռ (Pat. syr. I , էջ 613). Կ թ է բառիս առաջին  
վանկը համեմատութեան զնենք դասական “ Ճ ճ բ բ ի ”  
բեռան տակ կը իլ , բառնալ զծանրութիւն բային  
հետ (“ Ճ ճ ե ա , հառաջեա , Ճ ճ բ բ ի ” , սդացիր , Ոսկ .  
Պաւղ . Ա , էջ 380) , այն ատեն կընանք իսկոյն հա-  
սու ըլլալ Զ դ օ ն ի թարգմանչին ծանօթ ճարտա-  
րութեան , որ “ լուծ ” դաղափարին մէջ կը նկատէ  
առաւելապէս “ բեռան , ծանրութիւնն եւ կը կերտէ  
գեղեցիկ բառ մը ” “ Ճ ճ բ բ ի ” , առանց արհամար-  
հելու “ Ճ ճ բ բ ի ” համանիշն ալ , որուն միակ դոյլու-  
թիւնը կը պարտինք նոյնապէս Զ դ օ ն ի համբաւաւոր  
թարգմանչին . “ Դ ու ք է ք լ Ճ ճ բ բ ի ” , լուանիսովք ,

կապեալք ժողովրդեանն, էջ 373, ասորին նոյն  
լաւ ձօռ ու օձու ibid. էջ 681.

### Կամակարութիւն:

**146.** “Զգեղեցկութիւն ցածութեանն եւ<sup>1</sup>  
զտգեղութիւն զեխութեանն, զվատթարութիւն  
ամբարշտութեանն, չի-մահ-ըս-նի-ն չարութեանն .  
Ա երեր. էջ 8, ինչպէս այստեղ հարազատ մի-մա-  
հ-ը-նի-ն սիսալմամբ կարդացուած եղած է “մա-  
հ-ի-մա-հ-ն”, զոր Աւգերեան pertinaciam  
malitiae թարգմանելով հանդերձ զարմանալի կեր-  
պավ չէ ուղղած (Հրարկ. հայ-լատ. էջ 17), նոյն-  
պէս Առշման ընծայութեան նախկին ուղիղ մի-մա-  
հ-ը-նի-ն որ եզծուած է “Չար չար է մահ-մա-  
հ-ն, մանաւանդ թէ ինքնակամն եւս մեղանչելն”,  
էջ 9 (տես ՀԲ. Ա, էջ 1040). յոյն ունի անբարենական անուն — ինքնիշխանականն :

### Լայ:

**147.** “Եւ իբրեւ սիրելիքն իւրեանց ի ձեռա  
իւրեանց թառամեալ համարէին՝ ոչ անխայէին  
բառնալ չի-չի կենաց իւրեանց, Եւսեբ. Եկ. Պտմ.  
էջ 157. ՀԲ կը մեկնէ “այսինքն զհաստատութիւն  
հացին (Ա. էջ 1043), իսկ Մերք ասորի բնագրին  
հետեւելով ուղղագոյնս կը կարծէ թէ in A(ge-  
menian version) for չի-չի թէ ուղղագոյնս կը կարծէ թէ մահ-մա-  
հ-ն թագրութիւնը՝ կը մատնանշենք թէ Զգոնի

տպագրութեան “ՀԱՐԻ-ԵՐԱԿԱՆ բառը՝ “զպատարագու եւ զաւրէն” (ս) բորոտին եւ ԱՀԱՐԻ-ԵՐԱԿԱՆ եւ զտեռատեսին”, Էջ 249, վենետիկեան օրինակներէն ոմանք կը կարդան “ՀԱՐԻ-ԵՐԱԿԱՆ”, “բորոտին եւ ԱՀԱՐԻ-ԵՐԱԿԱՆ եւ զտեռատեսին (ՀԲ. Բ, Էջ 289) = լայ, profluvius (Pat. syr. I, Էջ 755), այս իմաստով հմտութ բառս Ասկ. Պատր. Ա, Էջ 308 եւ Եփրեմ. Գ, Էջ 171:

կարգ:

**148.** “Ե՛ բարեկամ՝ որ չըջի ի թշնամութիւն եւ Ա-Ք-Ի նախատանաց քոց յայտնեսցէ . . Սիրաք. Զ, 8, նախագառութեանս մէջ խնդրական նոտրադրուց բառին գոյութիւնը կը խախտէ յոյն բնագիրը չափ ու մակար չափ ու մեզի կարելիութիւն ներմուծուած բ տառը Ծննդելով ընթեռնուլ բառս “Ա-Ք-Ի. Ա-Ք-Ի եւ Ա-Ք-Ի, ի շփոթութիւնը միակ չէ դասական մատենագրութեան մէջ, նկատելու է միայն հետեւեալները. “Ա.Ա. եւ հրեշտակը Ա-Ք-Ի-Ն ընդմարդկան”, Ասկ. Ես. Էջ 484, զոր հրատարակիչն արդէն կ'ուզզէ “Ա-Ք-Ի-Ն”, “Դիզագակը յեղեղուկ փրփրացեալ դմիմեանց Ա-Ք-Ի-Ն-Լ զկնի տաղիցին”, Ա. Գ. Թ. Բ., Էջ 2, ԳԵԼԿ կը ներկայացրնեն “Ա-Ք-Ի-Ն-Լ”, “Երկու ծերպն Ա-Ք-Ի-Ն-Լ+, որ մարտեան ընդհուշանայ միամիտ աղաւնոյն”, Եփրեմ. Առեկն. Յորայ, զոր մատենագարանիս թ. 47 Զեռագիրը կը փոխէ եւ կը կարդայ սխալմամբ “Ա-Ք-Ի-Ն-Լ+” (տեսմեր Դասական մանր բնագիրներ, Էջ 91):

*ləʊpəphp:*

Ա, էջ 49. Gjandschezian, Եւսեբիայ  
եկ. Պատմ. էջ 436, «Արպետ զի հարցել զպատճառու  
է-ը-ե-ց անմեղութեան անհաւատիցն», կը սրբագրէ  
“ի-ը-ե-ց անտեղութեան”, եւ կը թարգմանէ սմ  
den Grund der unangebrachten Meinungen  
der Ungläubigen abzuschneiden (Zeitschrift  
f. arm. Philologie 1904, էջ 303) իսկ Preu-  
schen, damit er den Ungläubigen den Vor-  
wurf unschuldiger Leidenschaft wegnehme  
(Eusebius, Kirchengeschichte, Texte und  
Untersuchungen, NF. VII, 3, էջ 10). “Ըստ  
Նոյա ի-ը-ե-ն անցեալ”, Ագոթ. (Նոր. տպ.) էջ  
322, դոր Յ սխալմամբ կ'ընթեռնու. “ի-ը-ե-ն”:

### Կերեւուրաց:

**150.** “Աւան Հերբայեցւոցն ասաց զի՞ե՞լ-  
լ-ց եւ զաստուածամարտաց ազգն դորս յարգերն  
վասն արմատոյն,» Թուղթ Պրոկոպի առ. Սահակ,  
Գիրք թղթոց, էջ 6, այսպէս ընդօրինակած է  
նաեւ Զօտոյեան, Պատկեր 1890, էջ 273. յոյնն  
ունի περὶ τῶν ἰουδαίων, καὶ τὸ ἀχάριστον  
καὶ θεομάχον ἔθνος, բառական հետեւելով այս  
նախադասութեան՝ հայերէն թարգմանութիւնը  
պիտի ընթերցուի անշուշտ “վասն Հերբայեցւոցն  
ասաց, զի՞ե՞լ-լ-ց եւ շ-շ-շ-շ-մ-ր-ու ազգն”,  
բայց աւելի հաւանական կը թուի ինձի, “զի՞ե՞լ-  
լ-ց-ց եւ զաստուածամարտաց ազգն, ընթերցու-  
ածը, որչափ ալ շեղի յառաջադիր յոյն բնագրէն.  
կը կարծեմ թէ սեռական մ-ց ձեւը ջնջուած է  
կերեւուր-ցնի նմանահնչիւն վերջաւորութեան

պատճառաւ, պարագայ մը, որ շատ սովորական է մատենագրութեանց մէջ: Ասորայրի ժողոված այս կարգի բազմաթիւ վրիպագրութիւնները տես Բառաքննութիւն, էջ 27—32, իսկ նորագոյն օրինակներ առիթ պիտի ունենանք ստորեւ յառաջ բերելու. Որոկոկի թղթոյն ասորերէնը, որ պահուած է Զաքարիա Հոետորի Եկեղեցական պատմութեան մէջ (Land, Anecdota syriaca III, էջ 193—115) սյոսպէս կը ներկայացընէ ինդրական հատուածը Ahrensի թարգմանութեամբ. Indem er die Verleumdungssucht der Juden sagt und zeigt, sowie die Zanksucht des Volkes gegen Gott... (Ahrens & Krüger, Die sogenannte Kirchengeschichte des Zacharias Rhetor, էջ \*39). յամենացն գէսս աւելի պատկերաւոր եւ աւելի գեղեցիկ է հայ թարգմանչին ընտրած “իւր + ե- + ռ-ը-շ- բառը քան բուն ընագրին ձշածուուը = “անշնօրհակալ, երախտամոռաց:”

### ԿՆՅԻՌՈՒՆ:

**151.** “Եւ է որ պահէ ի սրտմութենէ, եւ մնչէ զննէւն իւր, զի մի յաղթահարեցին, Զ. գ. օն, էջ 45, “Մտանեն ընդ նեղ դուռն արբայրութեան, նեղեն զննէւն իւրեանց եւ պահեն զաւրէնս տեառն անդ, էջ 180, “Եւ վասն զի գիտէր Աստուած զըսր ննէւն նոցա, ոչինչ նեղեաց զնոսա. Ի՞նչ իմաստ ունի յառաջ բերուած վկայութիւններու մէջ գործածուած ննէւն բառը. առանց բնագրական համեմատութեան կարելի չէր որոշակի սահմանել բառին

նշանակութիւնը, այս պատճառաւ Ախորհուրդ արտի մեկնութեամբ գոհացած է ՀԲ (Ա. 1105), որ սակայն չէ կրցած ազգեցութիւն բանեցրնել Զադը ճեանի (Կոր Քարրառարան, Էջ 215), իսկ Զախնջախնեանի (Քառագիրը Հայ.-իստալ. Էջ 785) “նոռէ զապել զկիրս կամ զշար յօժարութիւնս” — raffrenar le passioni. Զգօնի ճառաերուն բուն բնազրին զիւտը կարելիութիւն կուտայ մեզի այժմ հաստատապէս որոշելու համեմատութեամբ բառիս նշանակութիւնը, որ է Ակամք, ըստ որում ասորի բնագիրը յառաջ բերուած հատուածներու նոտրագիր բառերուն գեմ կը դնէ : յո = voluntas, indoles (Pat. syr. I, Էջ 100, 180, 415). ասորի այս բառը գեղեցիկ բարդութեամբ կը թարգմանուի ուրիշ տեղ մը նաեւ՝ վասն գժիեմ եւ ՀՅ-ՀՆՏ-ն (ն) մասց իւրեանցը (Խաչ ջօ՛յ), անդ, Էջ 241, զոր ՀԲ կը մեկնէ սիսալմամբ “չարեօք կնճռեալ”, Զախնջախնեան՝ allacciato nella iniquitia եւայլն։ Այս համեմատութիւնն աշքի առջեւ ունենալէն ետքը Եփրեմի գործոց մէջ ստէպ կիրարկուած ՀՆՏ-ներու նշանակութիւնը ինքնին իսկ կը լուսաբանուի բնականարար. “ԱՆՏ-ն, ասէ, ամենայն մարդկան ի խնամաշարին հաստատեալ է . . . այսինքն խորհուրդք նորան, Ա. Էջ 42, “Գիտէր ՀՅ-ՀՆՏ-ն գառնութեան նոցան, Էջ 140, “ՀՅ-ՀՆՏ-ն ձեր արարէք նշան հաշտութեան”, Էջ 207, “Զի ասացեր եթէ ԲՆՏ-ն մարդոյ շար է հանապազօքն, Բ, Էջ 255, “Ծնորհը պիտոյ են շար ԲՆՏ-նն մերոյն, Գ, Էջ 29, “Զսէրն զոր ասացի, ոչ այն որ շըթանց է, այլ ի սուրբ սրտէ

յայնցանէ՝ որ ի հնաւան անդէն (անդ են?)ի մտաց  
բարեաց որ իւիք շիցեն պղծեալն, էջ 235. այլ է  
“Լոյծ զինճիւն անիրաւութեանն, Ես. ԾԱ, 6  
(= սύնծեռութեան ձևական) “Եթէ մերժեցես դու ի  
քէն զինճիւնն, անդ, 9 “Գառաւ հնիւն յարագ յայ-  
դոսիկն, Եփրեմ. ԾԱ, 9 (= սընծեռութեան տեսանեց զքելն, Գործք, Ը, 23.

### Կոծաւղբ:

**152.** “Շըջեցաւ տաւնն ի սուգ եւ ի տրտմու-  
թիւն ամենայն ժողովրդեանն եւ եղեւ լալիք եւ  
իշխանը յամենայն տաւնուն, Եւսեբ. Եկ. Պատմ.  
էջ 118, Ճարեան յունարէն բնագիրը կը թարգ-  
մանէ “լալիւն եւ կոծն, այսպէս բմբռնած է նաեւ  
ասորին եւ մէկ բառով թարգմանած |Δ| = ploratus (The eccl. hist. of Eusebius, էջ 95),  
չենք կարծեր որ հայ թարգմանիչը ասորի բառը  
առած ըլլայ lugens, lamatansիմաստով եւ հայե-  
րէնի վերածած “իշխան”, հմմտէ էջ 159. “յայս  
ամենայն անհնարին նեղութիւնն” “ոչի՞+ եւ լուի՞+  
ոչ դոյինն” (= |Δ|), այս պատճառաւ պիտի ըսենք  
թէ ձեռագրական վրիպակ մըն է այս տեղ “իշ-  
խանըն”, եւ դոր պիտի ցանկանք ընթեռնուլ “լա-  
լիք եւ իշխանըն”. Եթէ ուղիղ է մեր այս առա-  
ջարկը, այն ատեն լուսան+ դասական ձեւին քով  
կ’ունենանք միեւնոյն կազապարի մէջ ձուլուած  
իշխան+ թանկագին ձեւ մըն ալ. հմմտէ “Կոչեցաւ  
անուն տեղւոյն այնորիկ լուսան+ (χλաυթմանεց),  
Պատ. Բ, 5, Եկեցես մաւա ի լուսան+ (πλησίον  
τοῦ χλαυթմանοց), Բ. թագ. Ե. 23 եւ այլն:

Համանգամ:

**153.** «Զգունակ» (զունակ) թանսն եւ զարդանակ(ս), զազդի ազդի համեմանսն ընդ միմևանս խառնեալս, զգալար եւ զշոր խորտկացն համապատճեն զաւրէնս որ վասն այնր ամենայնի կարգեալիցեն», Ասկ. Մատթ. Գ., էջ 69. Հրատարակիչը յիշելով անտարակոյս թէ, անդ, էջ 427 «ազդի ազդի համապատճեն իքիմն ծնուցանիցեն» հատուածին նոտրագիրը «համապատճեն» ուղղած է, բառս կը սրբազրէ նոյնպէս «համապատճեն», եւ զոր կ'ընդգրկէ նաև Հացունի, Ճաշք եւ խնձոյք, էջ 185. մեղի ընդունելի չի թուիր այս սրբազրութիւնը, որ չի համաձայնիր յաջորդող «զաւրէնս, բառին հետ, պէտք է ընթեռնուի մեր կարծեօք «զգալար եւ զշոր խորտկացն համապատճեն եւ զաւրէնս». յոյն ունի շահ նշրա, տև հղրա չժամատա, տօնչ ուժը շուշան չեւլենուց սօմօւչ:

Հայր:

**154.** Այստեղ ազուցանելու է հետեւեալ ուղղագրութիւնը. «Ամենայն ինչ՝ զինչ հայր է, նոյն եւ որո՞ոյ, բայց միայն զի հայր չէ» Աերեր. էջ 6. Մատենագրաբանիս թ. 217 Չեռազիրը քիչ մը տարբեր կ'ընթեռնու հատուածս. «Ամենայն ինչ՝ զինչ հայր է, նոյն եւ որո՞ոյ,» թղ. 274ր. եւ այս ընթերցուածիս հարազատութիւնը կը հաստատէ. Նախագահութեանս շարունակութիւնը «եւ ամենայն ինչ՝ զինչ որո՞ոյ[ն] է, նոյն եւ հայր, բայց միայն զի որդի չէ... եւ ամենայն ինչ՝ զինչ հայր եւ որո՞ոյ է, նոյն եւ հոգին սուրբ, բայց միայն զի հայր

եւ որդի չէ . ու ըստ այսմ՝ Աւ դ երեանի թարգմանութիւնը՝ omnia quaecumque Patris sunt eadem et Filii (Հայ-լատ. Հրատարակութիւն, էջ 13) պէտք է ուզգել omnē quidquid Pater est, idem et Filius.

### Հանդարտեմ:

**155.** Մատենադարանիս թ. 456ին մէջ ամփոփուած են կաղմի համար գործածուած մագաղաթեայ հատակոտորներ, զորոնք Տաշեան ջանացած է այլեւայլ խմբերու բաժնել (Յուցակ, էջ 328). շորբորդ խմբի երկրորդ մասը կը բռվանդակէ Աերերի անու և Ի չարչարանս ճառէն հատուած մը (էջ 216, տող 21 մինչեւ վերջը), որ ունի կարեւոր ընթերցուածներ, կը յիշենք միայն հետեւեալը “Կարաց Հ-Ն-Դ-Ռ-Ք-Ե-Լ զանարդանս”, տպ. էջ 217, մագաղաթը կը կարդայ “Զկարաց Հ-Ն-Դ-Ռ-Ք-Ե-Լ զանարդանս”։ Թէեւ երկու տարբերութիւններն ալ առ հասարակ ընտիր են ու գասական այսու հանդերձ նախնական հարադարձ ձեւն ըլլալ կը թուի ինձի “Հ-Ն-Դ-Ռ-Ք-Ե-Լ” հայցական ցանցառ խնդրառութեամբ, հմանէ “Եւ շոյս եւ ոչ որ զթագն իսկ ի գլուխ ունիցի, կարէ միշտ անձին Հ-Ն-Դ-Ռ-Ք-Ե-Լ”, Ոսկ. Մատթ. Ա, էջ 383, “Այն ոք ոչ էր ի մարդկանէ, որ կարող էր Շ-Շ-Շ լուսոյ ճառագայթիցն այնոցիկ կարել Հ-Ն-Դ-Ռ-Ք-Ե-Լ”, Ոսկ. Յովհ. էջ 85։

### Հարուիմ:

**156.** “Քանդի եւ առ մեզ բաժանեալ են գործք ինչ . եւ ասացուածք, զի այլ այն է որ

կազմէն, եւ այլ այն որում կազմէ, եւ եթէ հա-  
շուից եւ տառապիցի, այլ է որ զիշխանութիւն  
ունիցի, ու Ասկ. Պատղ. Ա. էջ 36, նոտրագիրն ուղ-  
ղելու է “ի-բ-ո-ւ-ի ցի”, որուն և երիթանամ, տառա-  
պիմ և եւայլն նշանակութիւնը յայտնի է մեզի  
[տես թ. 35], կը յաւելունք այս տեղ ուրիշ եր-  
կու օրինակ ալ. “Քանզի ի-բ-ո-ւ-լ երիթացեալ  
կայ ի մարտին եւ վիրաւորեալ”, Ասկ. Պատղ. Ա.  
354, “Չտեսանիցէք զմարմինս ցասկոտացն զիսրդ  
դեղինք եւ տժդոյնք են եւ քան զամենայն ծաղիկ  
խոմբեալք, առաւել ի-բ-ո-ւ-լ անտոկք անզաւըք,  
մաշեալք եւ ծնկեալք, անդ, էջ 830. այսպէս  
(“ի-բ-ո-ւ-լ” ) ընթեռնլու է արդեօք Ես ս ա յ ե ա յ  
Մեկնութեան “Այլ ետես ծիւրեալ եւ ծնկեալ,  
երիթացեալ, ծ-բ-ո-ւ-լ”, էջ 205, հատուածին,  
վերջին բառն ալ, որ, ինչպէս կը տեսնուի, չի դաշ-  
նակցիր առընթերակաց երեք բառերուն հետ’  
Մատթէ ի մեկնութեան թարգմանիչը Ոսկե-  
բերանի ծոսդութիւն ծոսդութիւն, չուա-  
ռութիւն, “զաւրութիւն” ) բառը հայերէնի կը  
վերածէ “ի-բ-ո-ւ-ն+ ավ”. “Զայլոց վիշտս շահավա-  
ճառ համարի այնպիսին, եւ բերս բարութեանց զըն-  
կերին ի-բ-ո-ւ-ն գործէ, Ա. էջ 77. իի եւ նի շփո-  
թումը միակ չէ մատենագրութեանց մէջ, համեմա-  
տական լեզուարանութիւնը պարագային մէջ ճոխա-  
գոյն հեղինակութիւն է ի մէջ այլոց որոշելու ուղիղը  
սիսալէն, այսպէս սխալ են “ի-բ- եւ բ-է-ն”, Եփրեմ. Ա.  
էջ 3 հմմտէ օօօ օօլ “Հ-բ-ո-ւ-ն”. Ասկ. Ես. էջ 419,  
առ. յօւա, “Հ-բ-ո-ւ-ն”, Զ. գ. օն, էջ 370, որ յօւա  
թարգմանութիւնն է Pat. syr. I, էջ 676) եւայլն:

Հաւրան:

**157.** «Պարծի սատանայ», Հաւրան լինի, ուշախ լինի, ու Ոսկ. Պաւղ. Բ., 526. ՀԲ. «Վարսք քո իբրեւ շնորհն» (= աշ ձշէլաւ) այծից, Երդ Երգոց Դ, 1 Հատուածին նոտրատիպ ինդրական բառն աչքի առաջ ունենալով Ոսկ երերանի «Հաւրան վնիմութիւնը կը մեկնարանէ Հայոտալ իբրեւ զջոկս այծեաց» (Բ, էջ 144), թէ որչափ անյարիր ու անհեղեղ է այս մեկնութիւնը, բացատրութեան կարօտ չէ. Աեր կարծեօք պէտք է «Հաւրան լինիմութիւնահնչուն տառ մը փոխելով գրել» «Յաւրան լինիմ», այն առեն իսկոյն կը լուսաբանուի բառիս յատուկ իմաստը, որ է «խայտամ», պանծիմ, պարծիմ, եւայլն. «Յաւրան» ըստ ինքեան ուրիշ ներկայացուցիչ չունի գասական մատենագրութեան մէջ, բայց «Յաւրան» նոյնանշան ձեւը բաւական է ապացուցանելու անոր գոյութեան իրաւունքը, հմանէ «Եթէ ոք վասն բաթըռնի որ ի տան իցէ... պայծառանալ համարիցի եւ ոչ վասն զի մարդն է՝ յաւրան» Ոսկ. Մաթ. Ա, էջ 61, «այլ ի ձի հեծեալ յաւրանոցէ, անդ, Բ 433, «Կարի իմ յաւրան» էին մարդիկն յայնժամ ի Յովհաննէս», անդ, Բ, էջ 560, «Ճէ պարտ ձիս զարդարել եւ ջորիս ի կառս լծել եւ յաւրան... ոչ կառաւք ինչ յաւրան որպէս այլ թժագաւորք, անդ, Գ, էջ 53. «Թերեւս մարդկեղէն ինչ իբր Ակիցեն» անապարծութիւն կամ յաւրան (= οἶον ἡ χενο-ծօξία), Ոսկ. Պաւղ. Ա. էջ 653, «Ընդ նոցա զարդն իբրեւ ընդ անձանց ինչ պաճուճանս յաւրան», անդ, էջ 817, «Եւ պարծին իմն չարեաւքն

եւ յուրական իմաստ, անդ, էջ 829, “Անդ նազիցին, անդ յուրական յշեն”, Ուկ. Պատր. Բ., էջ 554 եւայլն:

### Հոգի:

**158.** “Մարգարէ զարգարին, մարգարէ զարգարէր լինին, մարգարէ տապալի եւ հաքէ խաղացն, եւս եք. Եկ. Պատմ. էջ 387. “ոգին բառին տակ ՆԲ կը մեկնէ բառս. “փոխանակ գրելով վէտ, որպէս քուեայ. կիվոս. չնթօչ, cubus, tessera, անչափ, չոր (որպէս եւ տապալի), Բ., էջ 503, նոյնպէս Զ.-Է.-Ը.-Է.-Ն., giuocare dadi, tirare de dadi եւայլն (Բարգիբը հայ.-իսակ. էջ 1177). Մեր ընդհակառակն կը տարածուսի բառիս ուղղութեան մասին գրելով անվարան „corruptly հաքէ spiritum“ (The eccl. hist. of Eusebius, էջ 297). Ոսկեքերանի Պաւլոսի թղթոց մեկնութեան թարգմանիչը երկու անգամ կը գործածէ Այդու բառ մը, որուն իմաստը չի կարօտիր մեկնութեան. “Ընդ վեասակար ծառայսն կցեր եւ ի լիցս եւ ի յոյժու եւ ի տապեղուլունս գեգերէր, (յն. պարզ τοῖς περὶ չսթειαν դժշջանուու), ԱԲ, էջ 923, “Աճապարեմք թաղուցանեմք զիարարիկնն (?) կամ զգունդսն կամ զլիցս կամ յոյժու Բ., էջ 539, եւս եք եայ հասուածը մերձեցընելու համար ասորի (ԽՃՃՃ ԽՃՃՃ) կամ յոյն (προφήτէս τάβλաւ չαι չսպօւս πօւչաւ; Ա. Տ. Մ. Ե. Բ., էջ 394) բնագիրներուն, կարելի է “հաքէն կամ” Աքէն անտարակոյս եղծուած բառն ուղղութելով կարգալ. “մարգարէ տապալի եւ ոյդ խաղացն բառս, եթէ ենթագրենք մանաւանդ յ տա-

ոին անկումը, շատ գիւրաւ կրնար Առքեն կամ  
Հռովել ընթերցուիլ: Հետաքրքրական է միայն յիւ-  
շել թէ հայ բազմաթիւ գաւառարարառառներու  
մէջ կը գործածուի Հռովել բառը Վէդ նշանակու-  
թեամբ (Ամառունի, Հայոց բառ ու բան,  
էջ 424) եւ թըք. Հռովել կը նշանակէ Հոգի:

### Դրաման:

**159.** Եւ մի մի յարդարոց անտի կացին  
յիւրաքանչիւր ժամանակի է Հռովել անդ ժողո-  
վըրդեանն... եւ արդ յայսմ ժամանակի՝ ով իցէ  
այր բժիշկ ճարտար եւ իմաստուն՝ եթէ իցէ է Հռո-  
վել... իբրեւ աղուեսք ընդ աւերակս եղեն մար-  
դարեք քո, Խրայէլ, զի ու կացին է Հռովել.  
Զգօն, էջ 339, հատուածիս մէջ երիցս գործա-  
ծուած Հռովել բառը, զոր Անտոն ելլի բառա-  
կան կը թարգմանէ in iussu illo populi... ut sit  
in iussu... quia non steterunt in iussu,  
պէտք է ուղղել “ի Երան, ինչպէս ունի  
ասորին՝ ԽՃօՆ (Pat. syr. I, էջ 609) եւ ինչ-  
պէս այլուր կը զբէ թարգմանիչը. “ինդրեցի ես ի  
նոսա այր մի խրամակարկատ՝ որ կայր ի վերայ  
Երան ամենայն երկրին, էջ 9, “Սոքա են, որք  
կան ի Երան եւ կարկատեն Հերան, էջ 361  
“Արոյ խրամատեալ է ցանկ այգւոյ նորա, մեծաւ  
աշխատութեամբ շինէ զնա, եւ թէպէտ շինէ զնա՝  
սակայն Երան կոչին, էջ 147:

## Հրաւելք:

**160.** «Քանդի խրատ վարդապետութեանն ոչ  
ինչ կարաց աւգնել, ոչ երկիւղ գեհենին, ոչ  
հրոյն սպառնալիք, ոչ առնջանացն հըս-էր+, վասն  
ոյնորիկ զայն եւեթ ասէրո, Ասկ. Ես. Էջ 351,  
Նոտրատիպ «Հըս-էր» բառը, որ միակ է դասական  
մատենագրութեան մէջ, վըիպագրութեան ար-  
դիւնք պէտք է նկատել պարզապէս եւ ուղղագրել  
«Հըս-էր+» այսպէս կը պահանջեն թէ նախադա-  
սութեանս իմաստը եւ թէ «երկիւղ, սպառնալիք»  
նոյնանշանները հմմտէ «բազմացուցանէ զուգն,  
յաճախեցուցանէ զերկիւղն, աճեցուցանէ զահն,  
յոլովէ զկասկածնո, անդ, Էջ 41: Մեկնութեանս  
լատ. թարգմանիչը ըմբռնած է «Հըս-էրոի յարու-  
ցած գժուարութիւնը, բայց փոխանակ լուծելու  
շրջած է յանդիմանագիր հայերէն բնադրէն եւ  
թարգմանած quoniam vero doctrina nihil  
proderat nec metus gehennae nec ignis  
comminatio neque tormenta, ideo... Էջ 347:  
Այս որբագրութեամբ կը ջնջուի գժբախտաբար  
«Հըս-էր» բառին առանձնակաց գոյսութիւնը մաշ-  
թոցեան մատենագրութենէն սահմանափակուելով  
«Ան-Հըս-էր» եւ «Քեսս-Հըս-էր», բարդութիւննե-  
րու մէջ, «Անդութք, Անհըս-էր+, բանսարկութք»,  
Ասկ. Պաւել. Ա. 233, 243 «Ոչ... քարողիչք ար-  
դարութեան, այլ անզութք եւ Անհըս-էր+,  
Եփրեմ Գ. Էջ 254 «Դուք էք Քեսս-Հըս-էր+  
եւ նորազգեստք, արժանիք բազմականի, Զգօն,  
Էջ 373:

Հրէականութիւն:

**161.** Աւրհնեալ է, ասէ, Աստուած որ աւրհնեաց զմեղ յամենայն աւրհնութիւնս հոգեւոր Ֆրկնաւորս ի Քրիստոս. շնչե-ի-ն-ն-ն-ն-ն ակնարկէ աստ. Քանզի եւ աւրհնութիւն էը եւ այն, այլ ոչ հոգեւոր, Ոսկ. Պաւղ. Ա. էջ 675. Նոտրադիր անձահ բառը Մատենադարանիս Թ. 42 Զեռադիրը լաւագոյնս կընթեռնու շնչե-ի-ն-ն-ն-ն-ն-ն-ն-ն, Թղ. 138ա, յոյնն ունի պարզ τὴν λουδαικήν (այսինքն էսէլօցիան), զոր լատ. Նման հայուն կը շրջէ Իудակամ hic subindicat benedictionem. ինչպէս այստեղ երկու զատակաց բառերն իրարու ձուլուած յառաջ բերած են անհեղեղ ձեւ մը, նոյնպէս Տիեսանես, ոչ զհեթանոս լեալ հրեշտականէ, այլ անդ. էջ 720 ուղիղ ընթեռցուածը միեւնոյն Զեռադրին մէջ ի հակառակէն եղծուած է՝ հրեշտականէ, ի ձուլուելով։

Ծարտասանական:

**162.** Ուկերերանի Պազարու նուրիբած վեց ճառերէն վերջինը, որ իւր դասական նկարագրովը կը զարտուղի նախորդ հինգ ճառերու յունաբանութիւններէն, կ'ընծայէ մեզիսա հատուածը. աջի բանս ճ-ր-տ-ր-ի-ն իմաստութեան կամիմ ուսուցանել ձեզ (Ճառ.ք., էջ 534), ընտրելագոյն այս բառին դիմաց մատենադարանիս Թ. 232 Զեռադիրը կը դնէ այս բանս ճ-ր-տ-ր-ի-ն-ն-ն. այս եղծումը կը յիշենք դիմաւորաբար ցուցընելու համարթէ որչափ դիւրութեամբ տպագրութեան մէջ ալ բօթեւաւ. թ.

յետնագարեան ընթացիկ անդունուննել  
հանելով հարազատ գասական անդունուննել, բ  
կրցած է յատուկ տեղ գրաւել՝ “ըստ իմաստու-  
թեան հարազատ լեզուի ճռեցան մեծա-  
մեծքն, էջ 46. մեր թ. 249 եւ 612 օրինակները,  
որոնք համեմատութեամբ այնչափ ընտիր ու լաւա-  
գոյն տարրերակներ պահած են, պարագայիս մեջ  
պինդ կը բռնեն աղճատ անդունուննել, բա-  
րերախտարար Անտոնեանց օրինակը շնորհիւ և ո-  
ր այրի կը տրամադրէ հասարակութեան ցանկալի-  
ընթերցուածը՝ “ըստ իմաստութեան հարազա-  
տ լեզուին (Բառաքննութիւն, էջ 63), որով  
իսպատ կը ջնջուի անբնական ներմուծումը. ՀԲ-  
“Ուկ. Ես առ առ տեղիքով յառաջ կը բերէ սուղ-  
ինչ թուղթ, ոչ կազմ հարազատիւն բանից եւ  
ոչ համարագրութիւնք ինչն (Բ. էջ 22, “համա-  
րագրութիւն) վկայութիւն մը, որ գոյութիւն  
չունի, պէտք է տեղիքը սրբագրել “Ուկ. էն-  
ինչպէս կը դնէ նոյն ՀԲ “կազմ” բառին տակ (Ա.  
էջ 1030):

### Հարտարագիտեմ:

**163.** “Եւ ձեզեն իսկ հարազատիւն որոց  
բարեկամք լեալ իցեն սիրտք . . . , Ասկ. Պաւղ.  
Ա. 239. “հարազայն “էնտէ+”, բային հետ  
կապելով բնդօրինակիչը՝ ծնունդ տուած է անսո-  
վոր բայի մը, զոր անպատճառ ուղղելու եւ նախկին  
կերպարանքին վերագարձնելու է, որ է բնակա-  
նարար զատ գրուած “հարազ էնտէ+” հմտէ պյուր  
միշտ “ինքն հարազ էնտէ+”, անդ, էջ 578, “սակայն

Հ-ը-ր-ո-ր քիուե եթէ մեզ մեծ ուրախութիւն է,,  
 էջ 651, սնմին իսկ լուր որ հ-ը-ր-ո-րն քիուեր, ո էջ  
 748. «Եւ ինքն հ-ը-ր-ո-ր քիուեր թէ յորժամ»,  
 էջ 901 եւ այլն. այսպէս ուրիշ մատենագրու-  
 թեանց մէջ ալ (Ասկ. Ես., էջ 205, 225, 236,  
 260, Ասկ. Մատթ. Բ. 473, 544, 607, 698, 741,  
 Ասկ. Մատթ. Գ. 58, 107 եւայլն). միակ չէ պարա-  
 գան, ուր երկու անկախ բառեր միանալով կը  
 կազմեն անսովոր ամբողջութիւն մը. յարմար է  
 օրինակի համար յիշել միայն թուղանդայ «Աս-  
 դե-դե-ն-դե-ն-դե-լ էր առ Աւարազ Շապուհ», էջ 49  
 ձեւը, զոր Նորայր կ'ուզզէ «Դե-դե-ն-դե-լ»  
 (Ասրիւն վարդապետ, էջ 181). նման ուղղութեան  
 կարօտ կը թուի ինծի ի մէջ այլոց նաև. «Ցու-  
 ցանէ... թէ նա իբրեւ զծառայ եւ սա իբրեւ  
 զտէր Ն-Հ-Ն-Դ-Ռ-Ռ-Ե-Ն, Ասկ. Մատթ. Բ. էջ 438 ըն-  
 թերցուածը՝ Ն-Հ-Ն- (կամ Ն-Հ-Ն) Ք-Ր-Ջ-Ե, թէպէտ  
 յոյնն ունի չթասμատօնըցէ, տես էջ 722 «Յորժամ  
 բիւրուց բիւրս Ն-Հ-Ն- Ք-Ր-Ջ-Ե-Ն»:

### Մաշեմ:

**164.** «Եւ ասէ զոր աւրինակ երկաթ փշըէ,  
 Հ-Հ-Ն- եւ մանրէ, նմանապէս մանրեսցէ եւ Հ-Հ-Ն-ցէ եւ  
 հնազանդեցուացէ զամենայն, Զ. գ. օն, էջ 92  
 իբրեւ վկայութիւն առաջ կը բերէ Զ. գ. օն հա-  
 տուածս դանիէլի մարդարէութենէն, ուր սա-  
 կայն կ'ընթեռնունք «Եւ թագաւորութիւնն  
 շորրորդ՝ հզաւը իբրեւ զերկաթ. զոր աւրինակ եր-  
 կաթ մանրէ եւ Հ-Հ-Ն (— ծամաշէտ) զամենայն, նոյն-  
 պէս մանրեսցէ եւ Հ-Հ-Ն-ցէ (— ծամաշէտ) զամենայն, ո

## *Մարտակոնմեայ:*

**165.** Ոսկերերանի Եսայեայ մեկնութիւնը  
Մատթէի եւ Պաւղոսի թղթոց մեկնութիւններու  
նման ճառական նկարագիր շունի. Մոն Փոկոն  
արգէն կը գժուարի ընդունիլ թէ Ոսկերերան  
ժողովրեան առջեւ խօսած ըլլայ իւր այս մեկնու-  
թիւնը՝ vix tamem putaverim, haec, ut hodie  
iacent, in caetu populi dicta unquam fuisse  
ըստ որում “ի բովանդակ մեկնութեան ոչ ուրեք  
տեսանի յառաջարան ինչ... ոչ ուրեք ի վերջոյ  
յորդորական բանք, փառատրութեամբ Քրիստոսի  
կամ Արքոյ Երրորդութեանն, որ եւ անվրէպ սովո-  
րութիւն է Ասկերերանի յամենայն ճառս իւր

(Յառաջարան թ.)։ Հայ ճառասացները սակայն գիտցած են յընթացս ճառական ձեւ տալ մեկնութեանս քանի մը կտորներուն “անվրէսպ սովորութիւն” եղած փառատրութեան հետ աւելցրնելով երբեմն նաեւ ինքնադիր համառօտ կամ ընդարձակ տողեր, ինչպէս մեկնութեանս հրատարակութեան կցուած ճառընտրական հատուածները կը ցուցընեն։ Գ. ճառընտիրն ո. հ. “երկոցունց աւրինացն ինքն է աւրէնսդիր” (Էջ 6) հատուածին կը կցէ “որում լիցի ամենեցուն մեզ հասանել, շնորհաւք . . . եւ այլն ինքնահնար փառատրականը (Էջ 475), իսկ իթ. ճառընտիրը “Եւ զի յեզիպտոսէ եւս նա եհան զնոսա . . .” (Էջ 6) այսպէս կը վերջացընէ իւր ճառը “Եւ ինքն է որ եհան զնոսա յեզիպտոսէ, ետ զաւրէնս, Քրիստոս Աստուած մեր. նմա փառք յաւիտեանս, ամէն” (Էջ 475). այս փոքրիկ փոփօխութիւններն ու յաւելուածը կը նսեմանան սակայն “որ նորա դործեալ իցէ” (Էջ 343) նախադասութեան միեւնոյն իթ. ճառընտիրն աւելցուցած ընդարձակ վերջարանութեան քով (Էջ 479), ուր յետնադարեան ճառասացը կը մատնէ ինք զինքն իւր “սակայն խոցեալ երկիւղիւ շար սրոյն որ ունիցի յոգւոջ իւրում բունեալ միշտ զնա է-շ-տ-ե-լ-ո-ւ-ն- եւ “ի մշտնջնաւոր եւ շ-տ-է-լ- մահուանէն” հայերէնովք. ԺԵ. եւ ԻԳ. ճառընտիրներու աննշանակ վերջարանութիւններն ձգելով (Էջ 481) կ’անցնինք յատկապէս նոյն իթ. ճառընտիրն մեզի պահած ընդարձակ հատուածին (Էջ 482—487), որուն համապատասխանը կը պակսի բուն մեկնութեան մէջ՝ քանի մը

թերթերու անկմամբ (տես, էջ 184). ճառասացը հաւատարմութեամբ ու խնամքով ընդօրինակած է ընտրած հատուածը, կարելի չէ ըստ որում մատնանշել կետ մը որ հակառակ ըլլայ մաշթօցեան դարաշը ջանի գասական լեզուին. բայց հազիւ թէ կը շեղի յանդիմանադիր բնագրէն սովորական վերջաւորութեամբ աւարտելու համար իւր ճառը, անմիջապէս զգալ կու տայ թէ իւր անձնական լեզուին նկարագիրը հեռու է բացարձակապէս հինգերորդ դարու լեզուին սեփական հոգիէն. “զմին միայն զոր ունէր ետ մեզ, ոսկերերանեան հատուածին (էջ 487) այսպէս կը սկսի յեռուլ ճառասացը իւր վերջաբանութիւնը. “իսկ նորա եկեալ՝ խաչին մահու գործէ զփրկութիւն մեզ. զոր կամաւ եւ ոչ ի հարկէ կատարեալ զխորհուրդ սուրբ խաչին, զոր կանգնել ի մէջ տիեզերաց, աստուածագործ եւ հը-ը-է-ն- լուսով հ-ը-դ-է-ն- ե-լ եւ զէն յաղթութեան ընդդէմ թշնամոյն տուեալ հաւատացելոց, ի պարծանու յուսոյ յաւուրն մեծի, զի նմա վայելեն փառը յաւիտեանս յաւիտենից, ամէն: Ինչպէս նախորդ հատուածին մէջ “իոշտելով, “Ն-բ-է-ի-է-լ ձեւերը, նոյնպէս հոս զգալի են մասնաւորապէս ճառասացին յատուկ բառամթերքէն ելած “հը-ը-է-ն- և “հ-ը-դ-է-ն- գասական լեզուին անձանօթ բարբարիկ բառերը. իսկ “--ո--ծ-է-ր-է բառին հարազատութիւնը երկբայական կը մնայ (եւ է) ոչ այնչափ “հը-ը-է-ն- և “հ-ը-դ-է-ն- բառից բառից պատճառաւ, (նորայը, կորիւն վարդապետ, էջ 97), այլ առաւելապէս անոր համար որովհետեւ մեր յառաջ

քերած բովանդակ հատուածը յետնագոյն դարեւրու հեղինակութիւն է՝ յօրինուած դասական յեղուի անծանօթ ճառասացէ մը։ Իթ։ ճառընտրէն հանուած հատակոտոր մեկնութեանս լատին թարգմանութեան մէջ (էջ 461) կ'անդրագանայ թարգմանիչը յառաջարանի մէջ ակնարկածին թէ Ոսկեր երան այս մեկնութեան մէջ փառատրութեամբ շի վերջացըներ իւր ճառերը (XII) եւ “ի պարծանս յուսոյ յաւուրն մեծիով” (= utque gloriam spei magni dici) կ'աւարտէ թարգմանութիւնը՝ “զի նմա վայելեն . . . , եւ այլն տողերը բոլորովին անտեսելով։

### Մեծամեծ։

**166.** «ԱՇ-Հ-Ն-Ե-Հ էր հաշտեցուցանելն, բայց անձամբ հաշտեցուցանել առաւել մեծ է եւ քան զանձամբն հաշտեցուցանել՝ եւս մեծ արեամբն իւրով Ոսկ. Պաւլ. Ա, էջ 557, դարձեալ “Հ-Հ-Ն-Ե-Հ” (միւսն մեծ էր) էր եւ այն, այլ ոչ իրեւ զոյս զոր յետոյն եցոյցն, անդ, էջ 743. երկու նոտրադրերն ալ փոխելով կարգալու է “Հ-Հ, Հ-Հ էր.”, քերականական հաստատուն օրէնք է թէ “Դիմաւոր բայէն յառաջ իւր աներեւոյթն աւելցընելով՝ խօսքը հասարակօրէն նեղէո ե-, ոյ-, ոյ-ուն բառերով ըսուած կ'ըլլայն, “իսկ եմ բային՝ աներեւոյթ չունենալուն համար՝ գիմաւորը կը կրկնուի առանց ե-ին. օր. “Ե է առաջնորդ մեղաց բանսարկուն . . . Բայց մեղաւ ոչ եթէ . . .” (Կոչ. ընծ. էջ 12) “Նոյն էականով նաև ածականը կը կրկնուին, օր. “Հ-Հ, Հ-Հ է օրինակդ, զոր ասացին, սակայն

տկար է առ որ ասեմքու եւ անկարը (Կոշ. բնձ. էջ 89), այսպէս, “մեծ [է], մեծ է եւ այս . . . բայց սակայն փոքր է առ այն, զոր ասելոց եմ” էջ 22. 2 աւրիւ եւ ան - Ա. յարն եւ ան, Քերականութիւն, էջ 399 - 401. ածականի նման կրկնում մը ահա խաթարուած ակնյայտնի՝ յառաջ բերուած ոսկերերաննեան հատուածներու մէջ՝ զատակաց ածականներու ուղղ շաղկապմամբ. նմաներեւոյթ վրեար գօդման օրինակ է նաև Կոչման Ընծայութեան “Զ-ը Հ-ը է կամակարութիւն” (էջ 9) ուղիղ ընթերցուածին ՀԲի մէջ “Հ-ը-Հ-ը տարբերակը (Ա. 1040 կամակորութիւն բառին տակ):

“ի մէջ բաղարին::,

**167.** “Եւ զբագինսն որ է Հ-ջ + - լ- + էն էին, որ յայլազգեացն արարեալ էր, եւ զտեղիս պաշտամանց քակէին, ու Բ. Մակար. Ժ. 2. այսպէս զատզատ “ի Հ-ջ + - լ- + էն ունին Զօհրապ եւ ան: Բ. ագրատունի եւ ՀԲ (Բ., 259), զոր սակայն միացընել պէտք է եւ բնթեռնուլ “ի Հ-ջ + - լ- + ութէ բառական էն μέσω τῆς πόλεως, in medio urbis այլ “ի հրապարակին, նշանակութեամբ. ինչպէս ունի յն. τοὺς δὲ κατὰ τὴν ἀγορὰν (= ad forum) βωμούς. “Հ-ջ + - լ- + մշոթ մշոթ այլուր գործածուած չէ, “+ - լ- + - Հ-ջ ու ըրջած ձեւն ընդհակառակն կը վայելէ յաճախակի կիրարկութիւն. “Եւ ասեն, ու. այլ է + - լ- + - Հ-ջ աստաղցուք, ծնդ. Ժ. Թ. 2 = էն τῆ πλατεία, “Զշիւ (եւ) աղաղակաւ լ- + - լ- + - Հ-ջ լ լնուին, Գ. Մակար. Ա. 10 = γέων τε καὶ στεναγμῶν τάς πλα-

## Միահամար:

Հայ. - իտալ. Զագը ճեան՝ “միահամար դնել. Քուր - Ռուս. Նոր բարբառարան), Ճամճեան՝ voce = քուեայ, վիճակ, Հանուժու (Nuovo dizionario ital.-franc.-arm.-Turco, Vienna 1846). Պատմութեանս ասորի ընազիրը միայն թէ իրեւեղծ կը գատապարտէ խնդրական բառը իւր ներկայացուցած լւառ յո ընթերցուածով, զոր հայթարդմանիշը բառական սարկօրէն հայացուցած պիտի ըլլար անտարակոյս և եւ եղին (զ) մ հայու. այս սկզբնական հարազատ ձեւն ալ ուրեմն ձուալուած է ի մի եւ յառաջ եկած նոր բառ մը, որ ըստ ինքեան գոյութիւն չունի. նման սխալազրութիւններու օրինակներ պիտի շայածախնենք այլ եւս, միայն յարմարօրէն դիտել պիտի տանք որ Ոսկերեւ բառանի “Քանզի չէ ընդ մ հայու առնուլ զիշխանութիւնն եւ մատն լինելու ընթերցուածը ՀԲ առնլով անշուշտ ճառնատրէ մը յառաջ կը բերէ չէ ընդ մ հանուժու, աղճատ ձեւով (Բ. էջ 266):

### ԱՌԵՄ:

**169.** “Որպէս հողմն ինչ մրրկեալ ի ծովուշնչիցէ եւ զամենայն ներբոյ ի վեր շըջիցէ մինչեւ զաւազն յատակացն ընդ Հունաւ արիան խառնիցէ ։ Ասկ. Պաւղ. Ա. 296. տարակուսելով անշուշտ բառիս հարազատութեան մասին կը ծանօթազրէ ստորեւ հրատարակիշը թէ “չիք ի յոյնն ։ բարերախտաբար անհրաժեշտօրէն հարկաւոր չէ յոյն բնագիրն այս տեղ լուսաբանելու համար խնդրական անծանօթը. նմանահնչիւն վանկերէն մին պարզապէս ջնջուած է հոս, զոր ներմուծելով պէտք է

ընթեռնուլ հատուածը սընդ բըմեւլ ալիսն խառնիցէն . հմմակ սեթէ ալիք յառնիցեն , եթէ զըրդուիցի , եթէ բըմեւլ նորիցէն , անդ , էջ 493 , “Առ սոսսեւս աւելի բըմեւլ եւ վառէր , Բ . էջ 542 , “Զի հանապազ տեսանեն զալիս բըմեւլ եւ սպառնացեալս , Ասկ . Ես . էջ 299 , “Յայնպիսի ծովու ” որ միշտ ալեաւքն բըմեւլ սպառնայ , անդ , էջ 305 , “Յորժամ ծով բըմեւլ եւ արշաւանք ալեացն կուտակելոց՝ սպառնայցեն զամենայն ցամաք առհասարակ ծածկել , անդ , էջ 324 . ինչպէս վերն արգէն յիշեցինք դրշագրաց մէջ սովորական երեւոյթ է երկու համահնչիւն վանկերէն միոյն խապառ ջնջումը . “Եւ զմիւսն յ-շ-ն-ն-ն-ն-ն աւրինակէ անուանեաց , Ասկ . Մատթ . Բ , էջ 488 փինկ . “յ-շ-ն-ն-ն-ն-ն-ն-ն , ինչպէս ուղղուած է , “Հոգ լեալ , Զգօն , էջ 117 ասորւոյն համաձայն կցելու է “լեալ , ին “-ն , որ “լեալ , ի պատճառաւ ջնջուած է . “ապա թերահաւատ ինչ լիցիս , Կոշ . ընծ . էջ 24 ընթերցիր “ապա նե ներահաւատ ինչ լիցիս . Մատթէի մեկնութեան մէջ “ի-շ-ն-ն-ն-ը կրծատուած եղած է “ի-շ-ն-ն-ը , եւ այն երկու անգամ . Ա , էջ 221 եւ 227 . այսպիսի է եւ “զիսաղսն եւ չի-ն-ն-ը եւ զզրաւսանան , անդ : Բ . 569 = “չի-ն-ն-ն-ն-ն-ն , զոր հրատարակիչը կը սրբազրէ “չի-ն-ն-ն-ն-ն-ն . Բուզ զանդայ Բատ հին Զեռագրի ուղղեալ , օրինակը “-ուեւ առաքէր պարզեւս տիկնոջն (էջ 208) հատուածին դէմ կը ներկայացրնէ “-ուեւ -ուեւ , ընթերցուածը . “ելանէին ամենեքեան -ուու բովանդակ , Զգօն , էջ 306 կը կարծեմ թէ պիտի ըլլայ “-ուուուուու ,

Յաղթիմ:

**170.** “Աւտէ (թ. 612 վատի) ի զաւրութենէ, անկանի ի կենաց, ծնկի, ծիւրի հիւանդութեամբ ջերանի, յ-շնէ եւ թերեւս սակաւակեաց աւուրբը վճարի, Բարսեղ, Աեցօրեայ, Էջ 85. Ազգային մատենագրաց ուղղագրիչը՝ “Ա հ ա պ ե տ ե ա ն Անտոնեանց ընտիր օրինակին” ածնկի ծիւրի հիւանդութեամբ, ջերանի յ-իւրէ եւ թերեւս սակաւակեաց աւուրբը վճարի, լաւագոյն ընթերցուածն (Առաջը, Բառաքննութիւն, Էջ 64) աչքի առջեւ ունենալով հանդերձ իրեն յատուկ պատճառաբանութիւններով կը միտի հատուածս կարդալ “յաղկի”, կեանքը երթալով կը մաշի, կը տանջուի եւ կը քայլայուի իմաստով (Էջ 208), որուն գէմ են նաեւ Մատենագարանիս թ. 249 եւ 612 ձեռագիրները, որոնք Անտոնեանց Զեռագրին համաձայն ունին “ջերանի յ-իւրէ”, վերջնոյս “յ-շնէ” ընթերցուածին, որ “օտարալեզու հընչմանց աղդեցութիւնն” է (Զալը իւեան-Այարչն եան, Քերականութիւն, Էջ 503), ուրիշ օրինակ ժը կընծայէ Ուկերերանի “այնազիսի յ-իւրէ” յաղթել (Մեկն. Պաւղ. Ա, Էջ 294) բարին համառօտ մեկնութեան մէջ “այնազիսի յ-շնէ” յաղթել (Զեռ. Թիւ 42, թղ. 174բ), տարբերակը :

յանալինիա:

**171.** “Եւ դարձեալ ի թասել ոգւոյն, որ ասի ի յոյն անդքը՝ որթախոնեայ եւ յ-սպնէւ եւ ճղնութիւն նեղութեան . . . , Եւսեր. Եկ. Պամ-

էջ 46—47. “թասել ոգւոց” = կը համարուի  
յոյն “յունին”, ձեւի մը, որ սակայն գոյութիւն  
չունի. Եկեղեցական Պատմութեան բուն բնագիրը  
կը ներկացընէ ու ուսումնառութեան մասունքնէ ու  
Համմեր, էջ 55) = “եւ . . . ի նեղել տագ-  
(նապել շնչոյն” (Ճարեան) այլազան բնիքեր-  
ցուածը՝ որով չի լուծուիր բնականաբար խնդրական  
բառը. ասորին սակայն ունի Լուսու (The eccl.  
hist. of Eusebius, էջ 40) ձեւը, որ ծիսունօւն (=  
շնչարգելութիւն, գժուրաշնչութիւն) բառին  
ուղեղ տառագարձութիւնն է. Հայ թարգմանիչը,  
որ անտեղեակ է յունարէնի, պարզապէս կը տա-  
ռաշըջէ այս իրեն անծանօթ Լուսու, բառը՝ “յո-  
նին”, սկզբնատառ արմատական չն սեռականի  
մասնկան տեղ գնելով. վրիպակը ուրեմն այնշափ  
հին է, որչափ Հայ թարգմանիչն ինքնին. յար-  
գելով Հանգերձ այս բարձը Հնութիւնը Հայ բնա-  
գրին հատուածը պիտի կարդանք “ունի-ունի-” (այս-  
պէս ՀՅ. իբրան “ունի-ունի-” իսկ ապ. “ունի-ունի-” .  
հմմտէ յն. ծրծունօւնա) եւ ունին, տես  
Մերքուի, Notes on the armenian version,  
էջ XV. արմատական ու տառին անկման ուրիշ  
օրինակներ տեսանք վերեւ, այս առթիւ համեմա-  
տելու է նաև Lagarde, Agathangelus, էջ  
593: Եւսեբեայ՝ Յովանեպոսէն՝ յառաջ  
բերած հատուածը Ս. Լ. Ե Հացի այսպէս կը փո-  
փոխէ. “Եւ գարձեալ ի թագել ոգւոցն ունելու-  
շնչն ունից շնչնէր զնուն”, Գիրք պատմու-  
թեանց Յովսեպոսի եւ այլն, էջ 119, հետեւելով  
բայլ առ քայլ Ռուս գինուսի (հմմտէ Առնիքեր,

An old Armenian version of Josephus, *Journal of theol. studies*, 1908, 42 583 = Յայ-սեպոսի Հետագայն թարգմանութիւնը, Տաշտան, Հանգ. Ամս. 1908, 42 294).

‘Սահմանադրութեան’:

## Ծաղկածիուն:

173. "Իսկ այն՝ որ ոչ է իւր ինչ եւ ուսնու,  
Համարի զնո՞ւ ։ Զգօն, էջ 182.



“ Ա յ ս է ա յ ն ու ն ի ն ա ն ա ն ա ն , ա մ ե ս ա յ ն ու ն ի ն ա ն ա ն ա ն . Բ ա ս ա պ հ ն ե ւ թ ի ւ , է լ 49—50:

## Ողեղաբարբառ :

174. “Կեսըն բարբառաւղթ են եւ կեսըն  
անբարբառք, կեսըն գեղեցկաձայնք (այսպէս մեր  
կրկին Չեռագիրները խոկ տպ՝ չեղշից-յ-յ) քաղ-  
ցրաբարբառք եւ կեսըն խստածյնք եւ սիելբ-բ-բ-  
բ-բ-բ-բ-ն, Բարսեղ, Անցօրեայ, էջ 163. նուռ  
(բագիր բառս ոչ միայն Հք. ի մէջ մտած է իրրեւ  
“ոյր բարբառն է ոգեղ՝ քաջ, ուժգին յորդաձայն”  
(Բ., էջ 502) եւ Բագը առունի ի են գործածուած  
վասն պատկին ճառքմանութեան մէջ  
էջ 204), ինչպէս կը նկատէ Կորայր (Քառաբննու-  
թիւն, էջ 65), այլ նաև արժանացած է լեզուա-  
բանական ստուգաբանութեան, հմտէ Տէր վե-  
շեան, Հնդեւրոպական նախալեզու, էջ 105,  
տպագրէն դատ ստկայն միւս բոլոր տրամադրելիք  
օրինակները (Մատենագարանիս թ. 249 եւ 612,  
Ա. յ վազեանի, Մատիս, 1853, թ. 13—6,  
Անտոնեանց, “ուրիշ հին ձեռագիր մը”, հմտէ  
Քառաբննութիւն, էջ 65, Կաղաք Եթեանի,  
Պատկեր, 1893, էջ 250) ունին “ուժելբ-բ-բ-բ-ն  
լաւագոյն ընթերցուածը իրը հակագրութիւն “+ + +  
բ-բ-բ-բ-նին :

n<sub>2</sub>nqβ:

175. “Եւ վասն այնորիկ շնչաւորս զայն գործս կոչէ զորս շունչ առանձինն գործիցէ եւ մարմնաւորս զայնս զոր մարմինն առաջին առնիցէ”

Ոսկ. Պատղ. Բ., էջ 722. “—ՀԱՅՆ գործիցէ. ին  
իբրեւ նոյնանշան կիրարկուած “—ՀԱՅԻՆ առնիցէ. ն  
պէտք է ուղղագրելով կարդալ կանոնաւորապէս  
“—ՀԱՅԻՆ առնիցէ ո. Բառաքննական դիտողու-  
թիւններուս Ա. Մասին մէջ [Թիւ 13] Բուղան-  
դայ “—ՀԱՅԻՆ (էջ 114) տարակուսական ձեւն  
ուղղեցինք “—ՀԱՅԻՆ” Ոսկ. Պատղ. Ա., էջ 12  
գործածուած “—ՀԱՅԻՆ” (= առանձին, ուրոյն, յա-  
տուկո) բառին վրայ յենլով. այս կրկին վկայու-  
թիւններու վրայ աւելցընելու է նաև ժամանակին  
մուգրութենէ վրիպած հետեւեալ օրինակը.  
“Զանձինս ՀԱՅԻՆ (Շօնչ չած’ հաստօնչ ծնտաց)  
յորժամ” ի մի վայր խառնեալ ընդ միմեանս մա-  
ծուցանիցէ ո. Ոսկ. Պատղ. Ա., էջ 579:

### ՈՐՈՇ :

**176.** “Ո՞ չափեաց ձեռամբ իւրով զջուրս,  
զոր այլ թարգմանըն որոնու ասեն, այս հա-  
տուածը յառաջ բերելով ՀԲ. Ոսկ. Ես. մեկնու-  
թենէն, էջ 259, կը դրէ “բառ անծանօթ՝ որպէս  
ափ ձեռին կամ աման ինչ, կամ կշիռ, եւ այլն”  
(Բ., էջ 533), այս մեկնութենէն շուարած բնա-  
կանաբար մեկնութեանս լատ. թարգմանիչը, յար-  
մար գատած է ընթերցուածս շըջել պարզապէս  
լատիներէնի՛ alii interpretes dicunt: O rotov,  
էջ 263, առանց միտ դնելու որ բառիս “ով”, վեր-  
ջաւորութիւնը գործիականի յետագաս մասնիկն է.  
Ես այլ եայ եւ Պաւղոսի թղթոց մեկնութեանց  
լեզուական սերտ աղերսը թոյլ կու տայ մեղե  
այժմ լուսաբանելու բառիս իմաստը. կը դրէ

Պաւուի մեկնութեանց թարգմանիչը . Եւ կամ  
խոստանայր ոք ասել թէ որշափ ուրին+ են ջրոյ ի  
ծովու , եւ միւսն զայն շիտել , ոչ ապաքէն ան-  
դիտութիւնն . . . իմաստնագոյն գտանէր . . . Ա.  
Էջ 874 = օսօւէ չշա աւ ծօս ի թալասօսա,  
համեմատութենէս իսկոյն կը տեսնուի թէ ուրին  
շափ մըն է (հաստատուն եւ) ծորելի մարմիններու .  
“ՀՀ-ՇՆ-” շափ է գինւոյ արկանելոյ յապակիս եւ  
կոչի ըստ աստիկեցւոց լեզուի անդլիտերիոն (=  
ձնուշակուուն), գինեհան է երկայնագաստակ , որ-  
պէս զմաշակ , վասն ի խորութենէն կարասւոյն  
զգինի հանելոյն , Ա. Շիրակացի , Յաղագս շա-  
փուց , Էջ 31 . այս համեմատութեամբ յառաջ  
բերուած լատին այլանդակ հատուածին գոնէ սա  
ձեւը տալու է alii interpretes dicunt: Cyathis.  
Արգեօք “ուրին-շ” ընթեռնի է “զիարդ ոչ կա-  
րաւացաւ այլոց անաւթոց ինչ ուրին-շ, ին նոտրա-  
տիպը , Ասկ . Ես . Էջ 260 = nullis indiguisse  
mensuris, Էջ 264:

### որոնան:

**177.** “Քանդի մեք ի գրոց ուսաք հաւանել  
եւ ոչ խուզական ուրին- որոճել , եւ ես ազաւթո  
առնեմ ընդ գրոց սխալել , եւ ոչ ընդ Պղատոնի  
ճարտարել . . . Ա երեր . . . Էջ 179 . այսպէս յառաջ  
կը բերեն հատուածս նաեւ ՀԲ . (Բ. 533) եւ հե-  
տեւորդը Զագը ճեան , Կոր բարբառարան , “որու-  
ան , իւնի , ունիւննէ , իւնիւն-ը . . . Էջ 341 .  
Ուկ երերանի , Մատթէի մեկնութեան մէջ  
գրեթէ նմանանիւթ հատուած մը ունինք , որ կու

տայ մեղի կարելիութիւն ։ «ըստուն» կասկածաւոր բառն ուղղելու. «մինչդեռ Աստուած խաւսի, թու զուք զլուութեամբ պատգամացն լսել, եւ զնոցին հակառակն ի մէջ բերեք, աղդի աղդի ուստի որումիք», Բ., էջ 497. եթէ ըստ ամենայնի նոյն կերպով թարգմանուած են, Ոսկերերան եւ Աերերի անոս (Թոռոնեան, Հատընտիր ընթերցուածք, Յառաջաբան, 19), մինչեւ կարծուիլ թէ մի եւ նոյն թարգմանչի գործ, են (Կորիւն վարդապետ, էջ 26), բանաւորապէս այնուհետեւ կրնանք միոյն սովորական «ուստի ընթերցուածով միւսոյն տարակուսական ու անկանոն» «ուստինութնիւննել, որ ծագած է Ա եւ Ա երկաթագրերու շփոթումէն»:

### Պաղատիմ:

**178.** «Ի ճաշակելն միոյն աղդի եւ այլ ոչ եւս ինչ թուի ախորժելի, այլ եւ ծանր եւ տաղուուկ եւ բեռն ստամուգսին զի տաղտկայ եւ դաշտէն, Ոսկ. Պաւղ. Ա., էջ 115, հատուածիս մէջ անբնական գիրք մը գրաւած է նստրագիր «Դաշտէն բայլը, կարելի՞ է արգեօք — ներգաշնակութիւն մը մուծանելու համար — ընթեռնուլ ատաղտկայ եւ դաշտագիտէն. շատ սիրելի է Ոսկերերանի թարգմանչին վերջին բայլը. հմմաէ միոյն որպէս ոք որ զերծեալ իցէ ի ջերմանէ եւ դաշտագիտէն, անդ. էջ 366, «Զոր աւրինակ եւ այն խաւթ է որ յառաղջութեան դաշտագիտէն, անդ, էջ 369, «Եւ քանզի դաշտագիտէն ընդ շարշարանս, անդ, էջ 500, «ոչ եթէ շարշարելն ինչ շար իցէ, այլ դաշտ-

Դեղն., Ասկ. Մատթ. թ. 618, տես նաևւ թուզ զանդր-  
շիսկ Արշակ եւ ամենայն զաւըք իւր ուստի-դէխ  
երթալ., էջ 113, որ շատ անգամ յիշուած-  
ու ուղղեալ. օրինակին մէջ եւ այերկուս օրին. եւ  
զած է առողի-դէխն., հմմտէ Ասկ. Պաւլ. Ա, 168,  
Ասորժամ զամեաց բուռն հարկանիցեն . . . զան-  
դաղին ուստի-դէխն.:

### Ապատկերակերպ :

**179.** Ալատն այնորիկ նկարեալ են մեզ այս-  
երկու Նի-Ռ-Նի-Ռ-Ռ- եւ կան առաջի, մեծութեանն  
եւ աղքատութեանն, անողորմութեան եւ ժուժ-  
կալութեանն, Ասկ. Ճառ ի Պազ. Զ, էջ 540, զոր  
աօրինակ մինի ունի Նի-Ռ-Նի-Ռ-Ռ-Ռ- Ալատենադա-  
րանիս թ. 232, ընտիր Չեռազդրին համաձայն ըն-  
թեռնութ է նկարեալ (Զ. Նի-Ռ-Ն-Ն) են մեզ այս-  
երկու Նի-Ռ-Նի-Ռ-Ռ-Ռ- այս է ըստ իս միակ ուղիղ  
ընթերցուածր, ինչպէս կը հաստատէ Պաւլոսի  
թղթոց մեկնութիւնը երբ կը գրէ. Իբրեւ զպատ-  
կեր ինչ Նի-Ռ-Նի-Ռ- յ, յերեկորէն՝ յորմէ առնուցու  
զնա յառագասան, ուսուցէ զցածութիւնն, Ա,  
էջ 893, հոս ալ օրինակ մի, աղճատելով կ'ըն-  
թեռնութ Նի-Ռ-Նի-Ռ- ն. նման զրիպակ մը համե-  
մատէ նաեւ Ճռաքաղ, 1858—59, էջ 266:

### Ալարս :

**180.** Գինի սրսկեն մեղուանոցացն, զի  
Ռ-Ռ-Ն որ ելանիցէ՝ վաղվաղակի անդ իջանիցէ . . .  
իսկ եթէ իցէ ի ներքս մաղմ կամ գառնութիւն  
կամ սրտմութիւն, իրաշի Ռ-Ռ-Ն, սրանայ եւ

ՀՀպին. Ոսկ. Պատղ. Ա, էջ 828. այսպէս անփոփոխ կ'ընդօրինակէ թոռոնեւ եւ ան նախադասութիւնս «Դ-Շ» ըլ մեկնելով «մեղուներու խումբ» (Հատընտիր ընթերցուածք, Ա, էջ 174, ծանօթ, 2). որչափ ալ դժուարութիւն հանեն «եւ լանիցէ», խրտշի, սրանայ, ՀՀպին եղականաձեւ բայերն, այսու հանդերձ հաստատութեամբ կը ցանկամ պնդել թէ հատուածիս նախկին «Դ-Շ» յետոյ ռամկացած եղած է «Դ-Շ»՝ նման «ԵՐԵՎԱՆ» (Ոսկ. Պատղ. Ա, 59, 718. Ոսկ. Մաթ. Բ, 489. Ոսկ. Ես. 129) եւ «Հ-Ք» (Ոսկ. Մաթ. Բ, 637. Զ. գ. օն, 81) ձեւերու, որոնց հարազատութեան ոչ ոք կրնայ հաւատը ընծայել այսօր. եւ արդէն առաջին «Դ-Շ»ի փոխարէն համառօտ մեկնութիւնը կը զրէ ուղղագոյնս «Դ-Շ» մեղուացն, եւ բայն ալ կը շրջէ յօդնակիի (Թ. 42, թշ. 149 բ). «Դ-Շ» դասականի «Դ-Շ» «այլառեռման մը կարելիսւթեան ուրիշ օրինակներ կ'ընձեռեն մեզի ձեռագրական համեմատութիւնները. այսպէս. «զոր ունին առ պէտո գործոյն իւրաքանչիւր ամենայն Դ-Շ» մեղուացն (Բարսեղ, Վեցօրեայ, էջ 164) ընթերցուածք, որուն կը ձայնակցին նաեւ մը կրկին գեղեցիկ օրինակները, և ազարէ թե ան ի խախուտ ձեռագրին մէջ կը գառնայ կ'ըլլայ «Դ-Շ» մեղուացն, Պատկեր, 1893, էջ 251, նոյնպէս «Դ-Շ» մեղուաց գործեն մեղք, Աքք. Հց. Ժա, ՀԲ. յառաջ կը բերէ «Դ-Շ» մեղուաց գործէ մեղք տարրերութեամբ (Բ, էջ 625). մտադրութեան արժանի է բային եղականացումը:

Քրածոյց:

**181.** “Դուք հրեշտակք եք Քրիստոսի,  
մշմարիտ քարողք Ջր-ծովուն, դուք եք հոռ անոցը  
(տպ. հոռանուշ), որ բուրե ըստ ամենայն աշ-  
խարհնաւ, Զգօն, էջ 373. ասորական բնազրի-  
վրայէն՝ Համաց ու Համաց = qui (liberos) ex aqua  
generatis (Pat. syr. I, էջ 680) “Ջր-ծովուն,”  
ովէտք է բնթեռնուլ “Ջր-ծովուն” խնդրականը, որ  
զանազան մեկնութիւններու մղած է զուր վայրա-  
պար, Անտոն ելլի լատիներէնի շրջած է „prae-  
cones viri, ducentes per aquam“ (էջ 274), ՀԲ. մեկած է նոյնպէս “որ ածէ եւ անցու-  
ցանէ բնդ ջուր” (Բ, էջ 677), իսկ Զախարիա ան  
“ածող հանող ի ջրոյ ալեաց, վերբերիչ, աղատիչ  
ի մեղաց ծովէ = che trae fuori dalle acque,  
liberatore dai marosi de' peccati (Բոգ. Հայ-  
իստուլ. էջ 437).

Սլանամ:

**182.** “Որ սիրէ զագարակս եւ զվաճառս՝  
Շիշել լինի նա ի քաղաքէ սրբոյն”, Զգօն,  
էջ 109, Ափրահատի թարգմանութեան բազ-  
մաժիւ վրիպակներէն մին ալ կը գնէ մեր առջեւ  
նախագասութեանսնոտրագիր բառը. պէտք է ուղ-  
ղել “Շիշել = Համաց (Pat. syr. I, էջ 248),  
որ յատուկ է ասորերէնէ ուղղակի թարգմանուած  
մատենագրութիւններու. հմանէ “Արհամարհեաց  
մարդն առաջին զպատուիրանսն Աստուծոյ եւ Շւ-  
շել զըկեցաւ նա ի սրանչելի կենաց անտի”,  
Եւսեբ., Եկ. Պատմ., էջ 12, “բերան աւձին Շւ-

շե-ւ զբկեցաւ ի պատասխանի տալոյն, Եփրեմ, Ա, էջ 22, “Անձամբ անձին զանձինս ի սրբութենէն պարգեւաց անտի ՀԱՅՈՒՆԻ,”, Ասկ. Յովհ. էջ Հ (= 70). Նաեւ “ՀԱՅՈՒՆԻ” զանձն իմ ի բարութենէն, Ժաղ. Դ. 8, ուր “ոմանք”, ունին “ՀԱՅՈՒՆԻ” զանձն իմ (ՀԲ. Ա, 737 եւ Զօհ Հրապ, էջ 455):

### Առաջասակաւ:

**183.** Եւսեբիոս, Եկ. Պատմութեան առրի բնագրին ընծայած բառի մը դիմաց՝ հայ թարգմանիչը սովորութիւն ըրած է իրեն երկու համազօր բառ գնել առանց եւ շաղկապի. այսպէս. “Շատ բաւական լիցին, էջ 187, ասորին միայն օճառ, “անամաւթ համարձակին, էջ 257, ասոր. Խոճուլ ի, (առանց ամօթոյ), “աեղեակ հմուտն, էջ 257 եւ 286, ասոր. աչած, “վութկոտ թեթեւն, էջ 268 = Խօճառ եւ այլն, այս եւ նուան օրինակներն հիմ բռնելով “բայց այս ժամանակ յերից հաղարաց ՀԱՅՈՒՆԻ, Նախագահութեան (էջ 174) Նոտրատպուած բառը բաժնելով կը բաղձամ ընթեռնուլ “ՀԱՅՈՒՆԻ, որ ըստ ամենայնի համաձայն է ասորի թարգմանութեան՝ ԱՆ ՀԱՅ ընթերցուածին (The eccl. history of Eusebius, էջ 136):

### ԱՄՓԻ:

**184.** “Թէպէտ եւ զիւրոյ անձինն շուք արկանիցէ եւ դիւացեալ անկանիցի է ՀԱՅՈՒՆԻ եւ ի համոյն, Ասկ. Պաւղ. Ա, էջ 833. յոյն բնագրին չգն էասուին չառա: Ծխնդիր ընթերցուածը բաւական

շէ լուծելու բառիս բուն իմաստը . բայց Ոսկերե-  
րանի թարգմանիչը կը դործածէ այլուր “անոտի”  
բառ մը , զոր հիմ առնլով պիտի փորձենք լուսա-  
բանել խնդրական “ոտի” . ձեւին որոշ նշանակու-  
թիւնը . “Եթէ եպիսկոպոսութեան շիցէ արժանի  
որ որդիս անոտի” եւ ստահակո ունիցի . . . եթէ  
կի՞ն ստահակ ունիցիմք կամ որդիս անոտին , Ոսկ.  
Պաւղ . Ա , էջ 910 — παῖδας ἀνυποτάχτονε  
... χᾶν γυναικα ἀταχτον εχωμεν , χᾶν παῖδας ,  
նոտրատիպ յոյն կրկին բառերուս նշանակու-  
թիւնն է “ստահակ , անհնաղանդ” եւ “անոտի”  
— nicht geordnet, ungeordnet, verworren,  
“անոտի” ուրեմն պիտի նշանակէ առաւելապէս այս  
տեղ “անկարգ” բարոյական իմաստով , բառիս  
ուրիշ մէկ ձեւը դործածուած է արդէն Ալեցօրէի  
մէջ “Եւ արջ ծանրանդամ” է մարմնով . . . տգեղ  
անդամաւք , անոտի եւ անպատշաճ” , էջ 185 ,  
այսպէս Ա. Հ վազեանի օրինակը (հմտէ Մասիս  
1853 , թ . 11—60) , որուն “անոտի” նշանա-  
կութիւնը կը յատկացընէ “բառք քերթողա-  
կանք” ծանօթ բառացուցակը . “անոտի” ժխտա-  
կանին “ոտի” դրականը հետեւաբար կրնայ ըլլալ  
միայն “իորի” , պատշաճութիւն կամ . իսկ “ան-  
կանիմ” է “ոտի” եւ ի համոյն ոճը կը նշանակէ  
“պատշաճութեան շափն անցընելու կամ “զիւրոյ  
անձինն շուք արկանելու” — էաւդին չառաւսչնաւ .

### ԱՄՓԻՐ :

**185.** “Որպէս եւ ոտիւ+ սողորայիցն վասն  
մանկուոյ զրեն , իսկ յորժամ զայն շափն կատա-

թիցէ, այնուհետեւ ոչ նորաւք, այլ այլովքն եւս  
առաւել մտաց հմուտ լինին, Ոսկ. Պաւղ. Ա., էջ 16.  
կից նմանաձայներու աշաց կամ լսելեաց սխալմամբ  
յառաջագայած վրիպակներէն (Զալը ին-Ա. Յ տը-  
նեան, Քերակ., էջ 451—2) մին է առիւ-+ն, որ  
յաջորդող սողովայիցն, բառին սկզբնատառ  
առին պատճառաւ տուժած է իւր վերջատառ առն,  
զոր վերստին ներմուծելով կարդալու է բառա  
առիւ-+ն. այսպէս կը գրուի միշտ այլուր — «Բեր  
-ուիւծ ծախեաց փիլիսոփոսն երկայնքանութեամբ»,  
Ոսկ. Մատթ. Ա., էջ 10, «Եւ ըստ-+ն (στιξαντες) ի  
միջի գնենն, անդ, թ., էջ 413, «Եւ մեք ոչ զիա-  
տարեալ առիւծն առ ոչնչի անդ (այսպէս Հք. իսկ  
տպ. առ ոչինչի ի յանդ) դիցուք ըստ խորամանկ  
հերետիկոսացն, Ոսկ. Յովհ., էջ Ա (= 70) —  
իրենեւ փոխառութիւն յոյն στίχօսին՝ յար եւ նման  
առիւծն (= στόμαχος) եւ առուն, (τόμος) բա-  
ռերու փոխառութեան. հետաքրքրական է հոս  
յիշել Հ. Փ. Ճամճեան իւր ձեռագիր յուշա-  
տետրին մէջ այս մասին տեղագրածը թէ «Հայոց  
բերան կրմատէ զվերջին ձայնաւորսն անուանց . . .  
(եւ) զշեշտն գնէ ի վերայ, որպէս եւ այլ ազգք-  
եւ ասկէ կ'եղբակացընէ թէ «ունի լեզու մեր շեշտ,  
թէպէտ եւ այժմ բազում հանգամանաց ի մի  
վայր եկեալ անհետ իմն կորուսեալ է այն»: —  
«Աչաց կամ լսելեաց սխալմամբն, յառաջ եկած  
քանի մը նմանատիպ վրիպակներ աւելորդ շըլլար  
այս տեղ. «Յուցանել զիսորհուրդ աւետարանին,  
Ոսկ. Պաւղ. Ա., 674, թ. 42 «զիսորհուրդ» աւե-  
տարանին ունին, թղ. 137. «զի եւ ի գերեզմանս»

Էւ Հասանելու, Ոսկ. Եսո., Էջ 170 ընթերցիր «եւ Հասանելու»՝ «առաջի քո, առէ, եւ ոչ ի ցոյց հարդկանց, անդ, Էջ 233 կարդա «ի ցոյց» հարդկանց՝ տես զերանդսն գեղեցիկ, շննեաս, Ոսկ. Մաթ. Բ., Էջ 530 ուղղէ «գեղեցիկ», շննեաս. «զի առանց կարծեաց լինիցի քանչելիքնց, անդ, Էջ 701, ուղղէ «լինիցի» քանչելիքնց. «եւս մեծամեծ վնաս ռուեալու, անդ, Էջ 734, կարդա «վնաս» ռուեալու. «պարկեշտ ռուել եւ առասուն, անդ, Էջ 710, կարդա «պարկեշտ» ռուելու. «զտաճար մեր զարդարեցուք նման», Զ. գ. օն, Էջ 123, «ըրբազրէ «զտաճար» մերն. «երկայն ժամանակս կենաց եւ ցաւագին մեզ մատուցանենց, Եւագր, Էջ 293, կարդա «ցաւագին» մեզն, նոյնպէս «վասն զատկաց արար նաև եւ ինչ—մին, Եւագր., Եկ. Պատմ., Էջ 467, կարդա «ինչ—մին» տպագրին համեմատեւ «ինչ—» անդոյ բայէ ջնջէ ՀԲ. Էն (Ա, Էջ 996):

### ԱՐԱՄ:

**186.** Թէպէտ եւ տեսանել աչաւք տեսանիցին (զկերակուրն), սակայն առ որոշն ոչ երբեք յագեցին, եւ անտի առնուցուն ի միտ եթէ առառածապատիժ է բնակութիւննց, Ոսկ. Եսո., Էջ 21. «որոշն, բայ անցայտ. որ կամ է սրանալ, յարձակիլ եւ կամ սուր տեսութեամբ ցանկալեաց նեղիլ առ շլինելոյ ձեռնհաս (ՀԲ. Բ., Էջ 757), «սաստիկ փափաքիլ, կարօտովը նեղուիլ» (Թ. ո. ն ե ան, Ընթերց. Ա, Էջ 197, Ժանօթ. 34). Հայ բնագիրը լատիներէնի թարդ մանուկները կ'անտեսեն խնդրական բառո՞յն. Շի օվէտ խօձաքչութաւն պարզապէս

*շրջելով* ita ut vel ex aspectu crucientur (Էջ 42). Պաւզոսիթթիմութիւնը հռո ալ կը հասնի մեղի օգնութեան այս տակաւին շլուսաբանուած բառին ուրիշ կրկին վկայութիւններ մատակարարելով մեղի, որոնց յոյն բնագրի հետ համեմատութիւնը կը պարզէ ամէն խնդիր. կը գրէ թարգմանիչը “Եւ ի մարմինս է ինչ այնպիսի դժնդակ ախտ՝ զոր ուսուն կոչեն բժիշկը, յորժամի բազում կարաւառութեան սովիցի եւ ուսուն գաօրիցէ եւ շաբագիցէն, Ա, Էջ 237, դարձեալ “Եւ սովով եւ ուսուն ուսուն, անդ, Էջ 479. բժշկական սուսուն բառին փոխարէն յոյնն ունի երկու տեղ ալ թօսլպիա, այսինքն faim excessive, besoin de prendre une quantité d'aliments beaucoup plus grande qu'à l'ordinaire et qui ne peut s'expliquer par les lésions de la nutrition (Littre, Dict. de médecine, Ա, 176), որուն յատկացուցած են “արջառաքաղց, եղնաքաղց, շնաքաղցն եւ այլն պիտակ բառերը (տես “Նորայր, Գաղ. բառագիրը, Լուսիննեան, Ֆրանսահայ բնագրի, boulimie . . . բառին տակ). այսպիսի “անյագ քաղց ունենալ, նահան յորջորջած է գասական հայերէնը մէկ բառով “ուսուն,” հսմանիշ թօսլպամաքն (Heisshunger haben), զոր կը դանենք եսայեայ մեկնութեան մէջ կիրարկուած “անյայտն բառին մէջ.

### Դակաս:

**187.** Եսայեայ “իբրեւ փեսայի եղ ինձ ուսուն եւ իբրեւ հարսն զարգու դարգարեաց զիս,

(ԿԱ. 10) հատուածը կոչման ընծայութեան մէջ  
թարգմանուած է “իբրեւ զփեսայիւ (տպ. փեսայի)  
արկ զինեւ ՀԵ-Ի-Ա-Ն, իբրեւ զվարսն զարդու զար-  
դարեաց զիսոն, էջ 31 գիտել կու տայ Գա թ ը բ-  
ճ ե ա ն թ է յոյն միւրա “վակաս” թարգմանուած  
կամ իմացուած է ի կոչման ընծայութեան կիւրզի  
(Արբազան Պատարագամատոյցը էջ 741). Եթէ  
մատենիս թարգմանութիւնը սթուի յասորւոյն,  
(Նորայր, Կորիւն վարդապետ, էջ 30), այն ատեն  
այսպէս լուծուի խնդիրս. Հայ թարգմանիչը ասորի  
ընազրին ԽԱՎՅՈ բառը, որ կը նշանակէ mitra,  
tiara եւ amictus, կրնոյ վերջին իմաստով առած  
ըլլալ եւ թարգմանած “ՀԵ-Ի-Ա-Ն, իսկ Հակառակ  
պարագային յունարէն միւրա բառն ալ միայն  
“խոյր, թագ. պատկ, չի նշանակեր (տես ՀԲ, Բ,  
էջ 771), այլ նաեւ “գլխակապ. ծածկոց, ուրեմն  
amictus. արդեօք բառիս կրկին նշանակութեանց  
մէջ տարուբերելով պարզապէս “ՀԵՐՅԱ ատռա-  
գարձած է Եօայեայ մեկնութեան թարգմանիչը.  
“իբրեւ փեսայի եղ ինձ ԺԵՐՅԱ, էջ 458, որ սակայն  
քանի մը տող ետքը կը մեկնուի “ՀԵՐՅԱ պատկ ինչ  
բոլորեալ . . . [զօր զնեն ի գլ] ուիս փեսայք ի Հար-  
[սանիս]”:

### Վարձկան:

**188.** “Ամաւթ Հաւը որդի անմիտ. ոչ են  
ուուրբ ուխտը վարձուց ՔԵ-Ի-Ա-Ն, Առակ. ԺԹ. 13.  
բառս, զոր ՀԲ իբրեւ Հարազատ յառաջ կը բերէ  
(Բ. էջ 796), սիսալ է եւ ծագած առընթերակից  
“վարձուց բառին ներկայութենէն. յոյն օրինակն

ունի օվշ այս և օվշաւ ձարձաւ մատուցություն է բարեկած, ուրեմն “Հ-ը-ի-ն”, = “պոռնկաց բողեցու” “Հ-ը-ի-ն” եւ “Հ-ը-ի-ն”, բառերը միայն այս տեղ չեւ որ շփոթուած են իրարու հետ, տես նաեւ Ասկ. Պ. Ա. էջ 68. “Զպարեգաւաւոն ի կուրծոն ժողովելով բատ նմանութեան Հ-ը-ի-ն-ցն, որ ի կաքաւան կազմեցինու, զոր ՀԲ ուղիղ կ'ընթեռնու “Հ-ը-ի-ն-ցն” (Բ. 794), “որ ի բողանոցսն ջերանին, որ ի Հ-ը-ի-ն-ն ելանիցէ, եւ ի կաքաւան մատարերիցէն, Ասկ. Պաւղ. Բ., էջ 553, որ նոյնպէս պիտի ըլլայ “Հ-ը-ի-ն-ն”, յոյն բնագրին համեմատ. Երկու ձեւերուս միջնօդակը կը կազմէ “Հ-ը-ի-ն-ն” նոյնպէս վրեալ ընթերցուածը. “Պաճուճանը Հ-ը-ի-ն-ցն վայելեն եւ գուսանաց եւ կատակացու, Ասկ. Պաւղ. Ա. էջ 642, որմէ “Հ-ը-ի-ն-նի անցման քայլ մը միայն կը մնայ. Բնչպէս “Հ-ը-ի-ն-ն” նոյնպէս եւ “Հ-ը-ի-ն-ն” խնդրոյ առարկայ բառը փոխելով կարդալու է բառ օրինի “Հ-ը-ի-ն”, հմմտէ. “կամ թէ լսիցեմ տակաւին գձայն գուսանաց եւ Հ-ը-ի-ն-ցն, Բ. Թագ. Ժ.Թ. 35, “Ըմպէին դինի բողաւոք եւ Հ-ը-ի-ն-ց+ եւ գուսանաւոք եւ հատակաւոքու, Բուղ. Էջ 41 “Հ-ը-ի-ն-ցն եւ կաքաւացն են այնպիսի կերպարանը, որը ի բողանոցսն եւ ի գուսանաց “վանսն ջերանիցինն”, Ասկ. Պաւղ. Ա. էջ 67, “Եթէ զնարաւորի եւ Հ-ը-ի-ն-ի հանդերձ զգենուիրու, անդ, էջ 642, “Զինչ խնդիր անդ բողիցն եւ Հ-ը-ի-ն-ց կայցէն, անդ, էջ 664. “Գուսան եւ հացկատակ լինիս, եւ շամաշէս Հ-ը-ի-ն-, բող եւ երգեցիկու. ՀԲ յառաջ կը բերէ “Ասկ. Փիլիպ. Ժ. առեղիքով “ետ քեզ անդս, ու զի բողից եւ Հ-ը-ի-ն-ց տայցես, այլ . . .”.

(Բ. էջ 795) հասուած մը, որ այսպէս գոյութիւն շունի, այլ “ետ քեզ անդս, ոչ զի ի պէտս պոռնկաց եւ կաքաւշաց եւ գուսանաց եւ փողարաց եւ ջնարաւորաց գործիցես, այլ . . .”, էջ 468. “Հ-Շ-Յ-Ի-Ի-Ի հետ Առւիդասայ թարօշա (= փալտրօ:ա) բառը համեմատութեան կը գնէ Lagarde, Symmicta էջ 91 եւ իրապէս “վարձակներն ըստ ինքեան երաժիշտ կանայք էին, բայց սակայն գժուարին եւ աղոնցմէ (բողերէ) տարբեր պատուոյ արժանացընել վարձակներն իսկ, որոնք չէին կրնար պարկեշտութեան օրինակներ հանդիսանալ սոյնպիսի համախմբութեանց մէջ”, Հացանի, Ճաշեր եւ խնճոյք, էջ 212:

### Վարք:

**189.** “Գրաբար հոլովմունք . . . ազատութիւն կը ցուցընեն մէկէն մէկալին անցնելու՝ որ կրնայ կերպով մ'ըսուիլ թէ որոշ կանոնի տակ չէին. այսպէս վճիռ կու տայ Այտընեան, Քննական քերականութեան մէջ եւ իրրեւ օրինակ կը բերէ ի մէջ այլոց “վարու+”, “վարէտ+”, և “վարէ-+” էջ 76, ծանօթ. 31). որշափ սակայն յառաջ կ'ընթանան ձեռագրական համեմատութիւնները, այնչափ հաստատ համոզում կը գոյանայ թէ դրաբարի հոլովմունք որոշ կանոնի տակ էին. մէջ քերուած “Հ-Շ-Յ-Ի-Ի-Ի” տարբերակն օրինակի համար, որ Եւսեբ եայ Եկ. Պատմութեան մէջ ալ կայ. “Զի այսպէս կատարեալ էր Հ-Շ-Յ-Ի-Ի իւրովք, էջ 334, մեր ձեռագիր օրինակը կը կարգայ “Հ-Շ-Յ-Ի-Ի իւրովք”, թ. 49, թղ. 89ա, ուրիշ տեղերու

Համաձայն “Քուրու-ի իւրեանց հայհոյէին”, էջ 339  
“մի ի նոցանէն մլժին քուրու-վարեալ լինէր, և  
այլն. նոյնպէս Ադաթ., էջ 377 “Հոգեւոր քու-  
րու-ի իւրօվքը կանոնաւորը և օրինակը կը փոխէ  
“Քուրու-ի, անդ, էջ 455 “կրաւնաւորական քուրու-  
թեծքը ընտիր գաղափարներու ընթերցուածը Ալբի  
մէջ կ'լայ նոյնպէս “Քուրու-ի, տես նաեւ էջ 463  
“որպէս հաճոյ քուրու-ին էին”, և օրինակի մէջ կը  
շարափոխուի “Քուրու-ի”:

*Sun:*

**190.** Τωσιακαն լեզուի խորթ այս բառը  
սպրդած մտած է Սիրաքի մէջ. “Երգովք շրթանց  
եւ ուղիւ այսպէս ասասնիք գոհացողոթեամբ”  
Աթ. 20 (էջ 139), զոր ջնջելու է յոյն բնագրի  
համաձայն կարդալով “ուղիւն” = էն չինըրաւ.  
Այս գրոց մէջ տառերու ներմուծմամբ նոյնպէս  
անկմամբ շատ անգամ խանդարուած են իմաստ-  
ներ, որոնք ուղղութեան կը կարօտին տակաւին.  
Հոս կը մատնանշենք հետեւեալները. “զմշակու-  
թիւն որ բարձրելոյն հաստեցաւ”, լ. 16 (էջ 33)  
ուղիղ՝ “է բարձրելոյն” = նույն, “կեցեալ լիցի  
նան”, ԺԵ, 4 (էջ 59) ուղղէ՝ “է նա = նույն” անտեղի,  
“զրանս նորա խորեսցեն ի սրտին, ԽԱ, 20 (էջ 79)  
կարդա՞ “խորհեսցեն” = ծւառօդիչութեաւ, \*եւ  
պանդիստեսցին եւ ոչ շրջեսցին, ԱԸ, 37 (էջ 136)  
պիտի աւելցուի “եւ ու պանդիստեսցին”, չափ օ ծ  
παροւչիσուսւու.

## տաղաւար :

**191.** «Զի երբեմն զկարաւառութիւն աղքա-  
տաց ընդարձակէք գուշ եւ եղբարցն որ ընակեալ  
են ։ Դ-Հ-Ա-Ն-Ե-Ր- զկարաւառութիւն նոցա լնուք  
գուշ, Եւսեբ. Եկ. Պատմ. Էջ 299. կը ծանօ-  
թազրէ հրատարակիչը թէ ։ յն. ։ Ի-Ե-Վ-Ա- ունի  
- ևն բետական (Laemmer, Էջ 308), այս պա-  
րագան կը վրիպի ՀԲի ուշագրութենէն (Բ, Էջ 840),  
իսկ Մեր Հ կը լուէ հոս հակառակ իւր սովորու-  
թեան (The eccl. hist. of Eusebius, Էջ 234).  
որոշակի լուսաբանելու համար այս միժին տեղա-  
պիտի մատնանշեմ թէ հայ թարգմանիչը շփոթած  
է Աճօ ( = մետաղք) բառը Աճօ (umbraculum,  
tabernaculum) ձեւին հետ, որուն արմատն է  
Աճ = texit, olumbravit եւ այլն. այլուր շեշ-  
տեցինք թէ Եւսեբ եւ այ թարգմանչին անծանօթ-  
էր յունարէն լեզուն։

## տեսական:

**192.** «Զի եւ մարմինք շնչաւորք են, եւ են  
որ անշունչք են յորժամ տեսանիցես գեղեցիկ եւ  
Դ-Հ-Ա-Ն-Ե-Ր- զմարմինն երկնից, մի շնչական կարծիցես, ո-  
վոկ. Ես. Էջ 294. դասական հայերէնի օտար նուա-  
րատիպ բառը, «որ լատ. թարգմանուած է բա-  
ռական cum pulchrum atque *visible coelorum*  
corpus adspicis (Էջ 295), պէտք է ուղղել եւ  
ընթեռնուլ ։ Դ-Հ-Ա-Ն-Ե-Ր- ինչպէս կը պահանջէ  
հատուածիս յաջորդ տողերուն հետ կապակցու-  
թիւնը. «որպէս յունաց առասպելքն գանգաչեն,  
եթէ որ ինչ է եւ կայ եւ Դ-Հ-Ե-, առանց շնչոյ չէ,

Նոյնպէս յարժամ զերկիր տեսանիցն, մի ինչ  
շնչաւոր համարիցիս վասն կալոյն եւ ուսունա-  
նեան, նոյնպէս եւ զջուրու:

### ՄԵՍԱԹԻՒՆ:

**193.** “ՏԵ-ՆԵ-ՆԵ-Ն Եւ ԹԵ-ՆԵ-ՆԵ-Ն” բառերը  
շատ դիւրաւ կրնան շփոթուիլ իրարու հետ մա-  
տենագրութեանց մէջ եւ շփոթուած են ստեղ  
արդեամբ. հոս կ'ամփոփենք քանի մը օրինակ.  
“Քարոզեալ յառաջազոյն զնորայն շարշարանոն եւ<sup>1</sup>  
զբաղմապատիկ զաշխարհացն ԴԵ-ՆԵ-Ն,” Ոսկ.  
Մտթ. Ա. Էջ 20, յոյնն ունի չշճէմոնիա, հայն ալ  
հետեւարար պիտի բլայ “զաշխարհացն ԴԵ-ՆԵ-  
ՆԵ-Ն,” հմատէ “Քանզի ամենայն իսկ ԴԵ-ՆԵ-ՆԵ-Ն  
զլուի եւ ոկիզրն եւ արժատ ամենայն բարութեանց  
մեզ այս էն, Էջ 22. “Ալան բանին եւ վասն զա-  
րութեան եւ վասն ամենայն ԴԵ-ՆԵ-ՆԵ-Ն որում  
իրարանշիւր ինչ ումեք յանձն լինիցին, անդ. Գ.  
Էջ 73. ուղղէ նոյնպէս “ԴԵ-ՆԵ-ՆԵ-Ն” (օչօնօմիա).  
“Եւ յայլ եւս բազում իրաց ոչ այլ ինչ ուսու-  
ցանէ մեզ Աստուծոյ ԴԵ-ՆԵ-ՆԵ-Ն, բայց միայն զիս-  
նարհութիւնն, Ոսկ. Ես., Էջ 146—77, կարգա-  
լով նոտրադիրը “ԴԵ-ՆԵ-ՆԵ-Ն” լատ. non aliud  
nisi humilitatem nos docet Deus (Էջ 164)  
անկատար թարգմանութիւնը լրացընելու է Dei  
providentia. “Լինի ամենայն ամենեցուն, ոչ  
ինքն բարժանեալ, այլ ըստ մի ԴԵ-ՆԵ-Ն զամե-  
նայն յարդարեաց, Ո Ե Բ., Էջ 10, այս տեղ ալ  
մուծելու է պահանջուած և տառը, եւ կարդալու  
“բռտ մի ԴԵ-ՆԵ-ՆԵ-Ն, հմատէ քիչ մը վեր. “Ա-

նուանեաց զանձն իւր որթ . . . եւ զհայր մշակ ,  
ոչ այլակերպութիւն ինչ ի բնութեան մուծանեա-  
լով , այլ զիւրոյ շուտեստիւն զնորոգութիւն  
պատմելով , Եւագր , էջ 252 “զկտակարանացն  
պաշտաւն եւ շուտեստիւն խափանեն լ օրինակին  
մէջ ուղիղ աւանդուած է “շուտելունիւն” :

### ՄԵՍՀՈՒԹԻՒՆ :

**194.** Խնչպէս “ուեստիւն” տեղի տուած է  
“ուեստիւն” սկզբնական ուղիղ ընթերցուածք ,  
նոյնպէս “ուեստիւն” հարազատ ձեւը վանուած  
է “ուեստիւն” , բառէն Եւստիւն է այ , Եկ . Պատ-  
մութեան մէջ . “իբրեւ է ուեստիւննէ Պողիկարպոսի  
(ապ. Պողիկարպոսի) զոր ասաց , եթէ Յոհան ա-  
ռաքեալ եմուա երբեմն ի բազանիս . . . , էջ 206 ,  
նոտրատիպ “ուեստիւն”ը ասորւոյն համաձայն  
կ'ուղղէ Մերքս “է ուեստիւննէ , = Խօսքած Ճ , յու”  
(The eccl. hist. of Eusebius , էջ 168) , նոյն-  
պէս “Եւ այլս գարձեալ յիշտառակէ իբրեւ է ուես-  
տիւննէ անտի հրեութեանն” , էջ 296 հատուածք  
կը կարդայ “իբրեւ է ուեստիւննէ անտի հրեու-  
թեանն” , այսպէս կը բազձայ ուղղել նաև . ՀԲ  
(Բ. , էջ 870) . “է ուեստիւննէ , ուրիշ ընթերցուած-  
մբն ալ կը ներկայացընե ՀԲ միեւնոյն տեղը . է  
ուեստիւննէ ասէ լուայ ես վասն չորից աւետա-  
րանչացն” , որ ստկայն տպագիր օրինակին մէջ  
ուղիղ կը գրուի . “Եթէ է ուեստիւննէ , ասէ , ուսայ  
ես վասն չորից աւետարանչացն” , էջ 472 . անգամ  
մըն ալ ի հակառակէն “ուեստիւն” բառը  
շրջուած եղած է սխալմամբ “ուեստիւն” . “վասն

ողեարսոսի այսպիսի ուսութեան եղեւ, էջ 93, դոր  
նոյնպէս փութացած է ուղղել Արքունի ու ուսութեան  
իշխան, in A for տուշութիւն read տեսչութիւն  
(ibid. էջ 75). Հմատէ առորին Խօսված:

### ՄԵԼԵԴԻՇ:

**195.** «Մարթի ի մանկութեանն զծերու-  
թեան միտո ունել, որպէս ծերք ի ծերութեան  
խակը իցեն եւ ովելուն. Ոսկ. Պաւղ. Բ., էջ 494  
(= Ոսկ. Մարթ. Գ., էջ 236). այսպէս անփոփոխ  
մէջ կը բերէ հասուածու Հք. եւ Նոտր տպուած  
բառը կը մեկնէ «տիսեղծ, տիսմար, տղայտմիտ, յն-  
չէօչ, որ է նոր կամ տղայ» (Բ., էջ 881). Բնձի  
համար ասարակուսական է բառիս այս ձեւին մէջ  
հարազատութիւնը, այս պատճառաւ կը ցանկամ  
առաջարկել կարգութ «ովելուն»՝ Ան փոխելով Ծի.  
Հմատէ, «Ու եթէ առ ազիտութեան ինչ եւ ոչ  
առ խակութեան եւ ոչ վասն ովելուն հասակի, այլ  
ի ծուլութեանէ», Ոսկ. Պաւղ. Բ., էջ 492 (= Ոսկ.  
Մարթ. Գ., էջ 234), «Որ իրուեւ զւարագործ մի կայր  
առաջի ովելուն (ապ. տղեղծն) կերպարանաւոք՝ ձու-  
խութեամբ եւ իշխանութեամբ զործէր զինչ կո-  
մէրն, Ոսկ. Պաւղ. Ա., էջ 209. [«Եւ ոչ ի ովելուն  
(ապ. տղեղծ) հասակէ անտին, Ոսկ. Հոռմ., էջ  
360]. նոյնպէս գոնէ սկզբնապէս գասական Ապո-  
ղոնի վարուց մէջ. «Եւ այնր աղագաւ երդնուէ ի  
Քրիստոս ովելուն (ապ. տղեղծ) է», Ալարք եւ  
պկայաբանութիւնը, Ա., էջ 139: Բառս բացարձա-  
կապէս նոյն է «ովելուն ձեւին հետ (Հմատէ Ոսկ.  
Պաւղ. Ա., էջ 901, 903, Ոսկ. Մարթ. Բ., էջ 426.

Առկ. Եշ., 200), միակ առարքերութիւնս է այս, որուն սակայն՝ ի համար հետ փոխանակութիւնը յայտնի է:

*տունալ:*

**196.** “Հասարակաց ունել է եկեղեցիս, եւ նախ քան զձեզ մեք մտանեմք”, Առկ. Մաթ. Բ., Էջ 495. առանց յոյն բնագիրն աչքի առաջ ունենալու անկարելի է անդրագաւնալ թէ նախագաւութեանս մէջ խամթարում մը տեղի ունեցած է. Առկեբերան կ'ըսէ օչիա խօսնէ պանտառ էստին ի էշչիչուսիս, շատ դժուարաւ կարելի է ընդունիլ թէ հայ թարգմանիչը շեղած ըլլոյ այս տեղ բուն բնագրէն, հետեւաբար հարկ է փորձել սրբագրութիւն մը խնդրական հասուածք մերձեցրնելու համար նախատիպ օրինակին. մեր ընթերցուածն է. “Հասարակաց ունել լեռ եկեղեցիս”, հմմտէ քիչ մը վար “Նու եւ ես լաւ համարեի յուրուք ի ձեր ունենանել . . . քան թէ աստ ոք շլոիցէ՝ յորժամ” խուսիցիմ . . . զի եւ ունեն(-) այս վաւերական է քան զայն եւ աստ են մեծամեծ ստացուածք մեր:

*տոփիայ:*

**197.** “Եւ մեք հատցուք (ապ. Հարցուք) զիտոյտ ի Ափանան լեռնէ ըստ ամենայն պիտոյից քոց եւ բերցուք զնա ի ունեցա (միւսը՝ զնաւ տոփայս) ընդ ծով ի կողձանս Յովլպացւոց եւ զու հանցես զնա յերտաղէմ թ. Մնաց. թ. 16. Եօթանասնիցը կ'ընթեռնու. “Եւ ածցուք զնուա-

ընդ ծով լուս ի Յապակէն Նոյնապէս Երբայականը .  
 “երեքին միաձայն վեպյութեամբ” ո՞ւ կը նշանակէ ուրեմն “լուս” : Այս թըր . 4.32 Ալատ , բատանաւ , բայց ասիկա առ առաւելին մեզմէ փոխառեալ կրնայ ըլլալ . կը թուի թէ ո՞ւ կառագարանօրէն կապ ունի ո՞ւ արկդ բառին հետ , (Ամառ եան , Հայերէն նոր բառեր նորագիւտ Մնացորդաց գրոց մէջ , էջ 33—34) . այս անկատար ստուգարանութիւնը լրացնելու համար դիտել կու տանք թէ հայ . “ո՞ւ փառառութիւն է տորի լօսէ բառին , որ կը նշանակէ natatio ; navigatio ; inundatio և ratis = բառ (Brockelmann Lex. syr. , էջ 131) , հմմտէ նաեւ արար . Վճ , որուն աղաւազուած բարբարիկ մէկ ձեւն է թուրքերէն 4.32 բառը . հայ գաւառաբարբառներու մէջ (Ազրապտ . Մշ . Ալմատ .) գործածութեան մէջ է տակաւին “ո՞ւ գառականին ” ո՞ւ ամիսն փուած ձեւը “գերաններից կազմած լուս” իմաստով , հմմտէ Ամառունի , Հայոց բառ ու բան , էջ 636 , ուր յառաջ կը բերուի Ուաֆիկի էն հետեւեալ հասուածը . “Արտաշատ քաղաքի մօտ գտնուած ամենային կամուրջը , որ կոշտում էր Տափերական , սկզբում ո՞ւ մի շարուածք էր , միայն գետի խաղաղ ժամանակը .”

### Յանկացեալ :

**198.** “(Եթէ) դու ի ցրոյ մեռնիցիս , զի՞նչ աւգուտ իցեն աղաւթք նորա , զի (զ) նեղեալ տառապեալն եւ շշ-նի-շե-ը ոչ հանգոյցն . Զ.գ.օն , էջ 77 , ասորի բնադիրը կը դնէ պարզ .

**լացած** = afflictum (Pat. syr. I, էջ 173), որ հետեւարար չի կրնար իւրավանն նպաստամացոյց բրուլ մեղի՝ ուղղելու անյարժար ու անյարիր “շ-ն-ի-շ-է-ւ-ւ” ընթերցուածք . “նեղեալ, տառապեալ-իմաստով սակայն ունինք բառ մը՝ “շ-ն-ի-ն-է-ւ-ւ”, որ շատ գիւրաւ կրնար եղծուիլ Զ դ օնի ընդօրինակ-չին տգեւա զրչին տակ . Եթէ ուղիղ է մեր այս վարկածք, որ ինձի համար ստուգութիւն է, այն ժամանակ դասական “շ-ն-ի-ն-է-ւ-ւ” է . “շ-ն-ի-ն-է-ւ-ւ” ձեւերուն քով կ’ունենանք նաև . “շ-ն-ի-ն-է-ւ-ւ” հազուազիւա ընդունելութիւնք . Հմմակ . իստուածք եան ննջեսցիք . Ակիւզաս է շ-ն-ի-ն- (յօր-է շ-ն-ի-ն) տու . Սիմաքոս ի ցաւու, Ուկ . Ես, էջ 363, “Ա.յլ զընկեր . . . զաղատապէս շ-ն-ի-ն-է-ւ-ւ-շ-ն-ի-ն-” . Իմաստ . Ծ.Դ., 24, տարբերակները տես Զ օ հ ա-պ է տե, էջ 471 :

### ԺՈՂՈՎԱԼ:


**199.** “Զի յեռցուս դու զգտ . ընդէր ար-գեւք ու առ նա իսկ զրիցէ . թերեւս չէր իսկ կա-րաւա, բայց միայն գոյզն յիշատակէ առ եւս չ-ն-ն-ն-լ լինելոյն, Ուկ . Պաւու . Ա, էջ 657, ընդզծուած “չ-ն-ն-ն-լ”, անկազ աներեւութիւն տեղ Մատենա-գարանիս թ . 42 համառատ մեկնութիւնք կը ներ-կայացրենէ ընտրելազոյն կանոնաւոր ընթերցուած մը՝ “առ եւս չ-ն-ն-ն-ն-յն լինելոյն, թդ . 185 ա, զայս նախնական հարադար ձեւ համարելով կը վու-ժեանք առնաւլ ընազրին մէջ եւ կը չնշենք “չ-ն-ն-ն-ն-յն անկանոնականք . յաջորդ էջի մէջ այսպէս կը կրկնուի մի եւ նոյն հատուածք . “Զի լոցես,

առէ, զու զնա. այն իսկ է զի ցանկ ի նմին չ-ըլ-  
գտանիցի, էջ 658:

Քրոսամն:

**200.** ՀՀՀՀՀՀՀՀ խնուին զարւութիւնս (ապ.  
զզաւրութիւնս) տանջեցելոցն եւ գաւաղանս սրեալս  
վարէին ընդ նուոյ տեղիսո, Եւսեբ., Եկ. Պատմ.  
էջ 158, Առատենագարանիս Թիւ 49 Զեռագիրն  
ունի ՀՀՀՀՀՀՀՀ, տարբերութիւնը, թղ. 41ա,  
իսկ այն օրինակի մէջ պահուած ուրիշ հատակու-  
տոր մը կը կարդայ տպագրին համաձայն ՀՀՀՀՀՀՀՀ,  
լուսանցքի վրայ ՀՀՀՀՀՀՀՀ, տարբերակով.  
ՀԲ կը զնէ ՀՀՀՀՀՀՀՀ կամ ՀՀՀՀՀՀՀՀ (Բ., էջ  
1007), Merx կը կարծէ թէ ուղիղ ընթերցուածն  
ըլլայ ՀՀՀՀՀՀՀՀ, unless it (այսինքն ՀՀՀՀՀՀՀՀ)  
be on old form, հմանէ հայու (The eccl. hist. of  
Eusebius, էջ 122), Հիւրշան ընդհակառակն  
ՀՀՀՀՀՀՀՀ ձեւը աւելի հարազատ կը համարի հա-  
մամառութեան գնելով նպ. karsana = ervum,  
ervilia, Erve, արար. karsanna եւ ներկայիս  
Ասորիք գործածութեան մէջ եղած kursenna  
ձեւերու հետ (Arm. Gramm., էջ 319): Եկեղե-  
ցական Պատմութեան իշառ = ervum ընթեր-  
ցուածը (էջ 122) կը մզէ զիս կարծելու առաւելա-  
պէս Merxի հետ թէ հայ ընագրին նախնական  
ձեւն եղած ըլլայ ՀՀՀՀՀՀՀՀ, որ յետոյ է տառին Շ  
ընթերցմամբը փոխուած է ՀՀՀՀՀՀՀՀ, Հիւր-  
կը յիշէ արդէն ՀՀՀՀՀՀՀՀ բառը ճիշդ մի եւ նոյն  
իմաստավ՝ Քիսամն, որոպսուս = օրոթուս, երնա,  
Ա. Լ. հացին դժբախտաբար հաւատարիմ չէ

գանուած այս տեղ իւր հնագոյն օրինակին — որ  
իրնար ապահովապէս լոյս սփռել խնդրոյն շուրջը  
— այլ ինքնակամ թարգմանած է “երբեմն շար-  
շարելով զզօրութիւնս ծածուկ անդամացն եւ  
երբեմն գաւաղանս սրեալս վարելով ընդ նստոյ  
տեղիս”, Յովուեպս, էջ 384:



## ԲԱՐԱԿԱՐԱԿ

---

Ազանիստայ 9.  
 ազգականութիւն 75.  
 ազգանութիւն 75.  
 աթղեստայք 9, 10.  
 աթղեստայք 9.  
<sup>\*</sup>ախշարհ 15.  
 ախտ 76.  
 ածն 10.  
 ածյ 10, 11.  
 ակնածութիւն 20.  
 ազ 75.  
 ամազայ 13.  
 ամեն 11.  
 ամենազործ 12.  
 ամենազալ 11.  
 ամենընօդիր 12.  
 ամըսյ 13.  
 ամզան 12.  
 Ամսէ. հետեւ 13—14.  
 ամէ 46.  
 այր 14.  
 այսբան 37.  
 անաշահիկ 15.  
 անաշխարհիկ 15.  
 անասելի 37.  
 անարար 32.  
 անարարիկ 32.  
 անառաքուու 15.  
 անբժշկելի 69, 70.  
 անդամ 16.  
 անզգամ 16.  
 անզգայ 16.  
 անիրան 17.

անկածութիւն 20.  
 անմարդին 17.  
 անման 17.  
 անսարի 88.  
 անսառու 88.  
 աշխարհ 15.  
 աշխարհամեջ 73.  
 աշք 14.  
 ապաժաման 18.  
 ապաժամանեալ 17.  
 ապաժամանութիւն 18.  
 ապականեալ 17.  
 ապականի 18—19.  
 ապիկ 20.  
 ապիկալ 20.  
 ապիկ 20.  
 ապիկամ 20.  
 ապիմակ 19—20.  
 առակ 21.  
 առազողի 81.  
 առեմ 30.  
 առազես 21.  
 առառու. առազործ 70.  
 առառու. առազան 22.  
 առառու. առական 22.  
 առեան 11, 12.  
 առենազործ 12.  
 առենընօդիր 12.  
 առենակայ 11.  
 առենարան 23.  
 Արգանեայ 20.  
 արգեց 37.  
 Արար 25.

- արիք 24.  
արհաւիցը 64.  
Արտաշատ 15.  
Արտաշէս 15.  
արտութիւն 42.  
աւտորասեր 29.  
աւտորասեր 29.  
ափիմզատոս 25.  
ափիզատոս 25.
- Բ 46.  
Բարիլաս 46.  
բաւդն 43.  
բանդ 27.  
բանդագուշանք 43.  
բանկն 43.  
բանկնարկեմ 43.  
բաստարան 26.  
բարեոք 38.  
Բեղժեկոս 24.  
բեղմեան 27.  
Եեղչեան 27.  
Բեղչմին 27.  
Բեղմին 27.  
բերդամէջ 73.  
բեւեռ 38.  
բեւեռեալ 38.  
բնութիւն 28.  
բոլորասեր 29.  
բոլորասեր 29.
- Գայթութիւն 30.  
գեղեցիկ 90.  
գեղեցկաձայն 80.  
գիտակ 31.  
գիտակէմ 31.  
գիտեմ 31—32.  
գուշակ 32.  
գուշակիչ 32.  
գուշ 33.
- Դ 24.  
դարանապան 34.  
դարանապետ 34.
- դարապան 34.  
դարապետ 34.  
դառն 25.  
Դասպինիս 77.  
դարգ 35.  
դարը 35.  
Դերեզիկոս 24.  
դեսպան 67.  
դեսպանագնում 67.  
դժուարամիտ 36.  
դժուարեալ 36.  
դժուամիտ 35, 36.  
դժուալ 36.  
Դ(ի)ատեսարան 24.  
Դիբրամէն 24.  
դպրագիտ 34.  
դուապան 34.  
դրութիւն 36, 37.
- Եան 13, 27.  
Եզն 45.  
Երգեցիկ 30.  
Երեւելի 25.  
Երեւի 25.  
Երեւիմ 38.  
Երկակեաց 40, 41.  
Երկաքանչիւր 39.  
Երկեղից 40, 41.  
Երկեցիկ 40, 41.  
Երկուս 82.  
Երկուք 28.  
Եւ 90.  
Եւոյ 25.
- Զազիազի 79.  
զազիազիւթիւն 79.  
զազիազիւն 79.  
զանազան 23.  
զառ 32.  
զատիչ 32.  
զարմանաշան 22, 23.  
զարմանական 22.  
զաւը 41—42.  
զաւրաժողով 41.

զաւրութիւն 25, 42.  
զրանգուանը 43.  
զգայութիւն 30.  
զգաւնաբարոյ 44.  
զգաւնանամ 45.  
զեն 45.  
զլանամ 86.  
զուարթուն 25.

**Ը**մբշամարտ 45.  
մրշամարտիկ 45.

Թագագործ 47.  
թաթաւիմ 48.  
թաղ 47.  
թաղագործ 47.  
թաղաթափ 47, 48.  
թաղահար 47.  
թաղհալ 47.  
թաւագործ 46.  
թաւթափիմ 48.  
թաւթաւիմ 48.  
թեւ 25.  
թէ 75.  
թիւ 25.  
թօխ եւ բոխ 60.

**Ժ**ամ 30.

իրաւամն 24.  
ինչ 32.  
-իչ 32.  
  
Լալանը 57.  
լառու 101.  
լինիմ 90.  
լնարարձ 50.  
լոյս 49.  
լուար ան 49.  
լուարոր 49.  
լուառորնալ 49.  
լուառորիչ 50.  
լուառորութիւն 49.

Խ 60, 63.	խազազար 75.
խազազարար 75.	խառնաւածոյ 23.
խարուանը 60.	խարուեալ 60.
խարուիմ 60.	խաւ 90.
խեմ 32.	խոկ 20.
խորեմ 95.	խորչուրդ 89.
խորչուրմ 69, 70.	խոցուեմ 69, 70.
խուզ 6.	խուզ 6.
խուզ 6.	խում 63.
	<b>Ճ</b> ածկիմ 25.
	ճակիմ 25.
	ճարաւեալ 60.
	ճմրաբարձ 50.
	ճմրիմ 50.
	<b>Կ</b> ագ 52.
	կագասէր 52.
	կագիմ 52.
	կաթ 51.
	կամակարութիւն 51.
	կամակորութիւն 51.
	կայ 51.
	կարգ 35, 52.
	կարգասէր 52.
	կարգիմ 11, 52.
	կարիք 53—54.
	կարծիք 53—54.
	կացաւշ 75.
	կացաւաւշ 75.
	կերեւուրաց 54—55.
	կիւաթոս 82.
	կւարան 55—57.
	կոխ 20.
	կոժաւզ 57.
	կոժանը 57.
	կոչեմ 36.

չ 60, 63.  
 համազամբ 58.  
 համազամ 58.  
 համար 74.  
 հպի 58.  
 հայրանարդու 16.  
 հանգամանք 58.  
 հանդարտում 59.  
 հանդուրժեմ 59.  
 հանութ 60.  
 հարամանի 60.  
 հարիւրապետ 22.  
 հարութիմ 59.  
 հարցաքննեմ 37.  
 հաւառա 6.  
 հաւառամ 30.  
 հաւառ 6.  
 հաւառն 61.  
 հոգի 62.  
 հոգս 85.  
 հրաման 63.  
 հրաշափառ 70.  
 իրաւէր 64.  
 հրեացուցանեմ 65.  
 հրէականութիւն 65.

**ԶԵ.** 36, 37.

**ՂԵՐՈՒԹՅԱ** 46.

**ՑԱՊԱՇ** 6.  
 ձարտաւանական 65.  
 ձայտաւանութիւն 65.  
 ձարտար 66—67.  
 ձարտարագիտեմ 66.  
 ձարտարական 65.  
 ձայտարութիւն 65.

**Մ** 11.

մալեմ 67.  
 մաղ 30.  
 մաշմ 67.  
 մարգարէանարդու 16.  
 մարդ 30.

մարդկային 37.  
 մարտակոռուեալ 68, 70.  
 մարտիկ 46.  
 միքիւայ 5.  
 մեծ 71.  
 մեծամեծ 71.  
 մեղաւոր 30.  
 մէջ 72.  
 մէջգետին 73.  
 մէջիշեր 73.  
 մէջքազաք 72.  
 միահամար 73.  
 միջնարերդ 73.  
 միջնաշխարհ 72.  
 միտոր 92.  
 մշտակաթ 52.  
 մշտկայ 52.  
 մնամ 74.  
 մնեղի 25.  
 մումնեմ 75.

**ՅԱՂԲԴԱԿԱՆ** 20.

յաղբճանակ 20.  
 յաղբճիմ 76.  
 յաղփազի 79.  
 յայտ 33.  
 յայտնի 33.  
 յազանս 7.  
 յասպինիա 76—77.  
 յարմարութիւն 36, 37.  
 յարութիւն 42.  
 յաւրան 61.  
 յաւրանամ 61—  
 յոյզվ 37.

**Ա** 14.

նախանկար 32.  
 նախանկարիչ 32.  
 նախառառու 78.  
 նեղու 33.  
 նեխառառու 78.  
 նեղառու 78.  
 նկարակերպ 84.  
 նկարակերտ 84.

Նշան 67.  
Նշանագործեմ 67.  
Նշանակից 33.  
Նոյ 25.

Շաղփաղի 79.  
Շաղփաղփռամիւն 79.  
Շաղփաղփռան 78.  
Շաղփաղփռատ 79.  
Շանդիք 7.  
Շառթ 7.  
Շարք 35.

Ողեղաբարբառ 80.  
ողի 25.  
ոլո 62.  
ուզի 80, 81.  
որացուցանեմ 25.  
որդ 82.  
որդի 25, 58.  
որթափոնիս 77.  
որթ սփոնիս 77.  
Որոթ 81.  
որոճ 83.  
որոճան 82, 83.  
ուռչի 13.  
ուրապապան 34.  
ունիմ 37, 46.  
ուշողի 81.

Զար 72.  
Հարակենիոն 56.  
Հարուսար 72.  
Հպազանաբարոյ 44.  
Հրացուցանեմ 25.

Պաշտամիմ 83.  
պատկերակերպ 84.  
պատմուհակ 26.  
պար 85.  
պարկեշտ 90.  
պարս 84—85.  
պետ 29.  
պէտ 30.

Ջբածնոյց 86.  
Ջբածոյց  
**Ա** 10.  
ամկառ 21.  
առող 25.  
առքափաթմեր 43.  
Արտոնեց 20.  
աէդ 7.  
աիսու 30.  
ալանամ 86.  
Անդոմ 25.  
առվորիմ 17.  
առւզ 87.  
առշառակա 87.  
առը 91.  
ապուռ 75.  
առամբու 89.  
առէպ 75.  
առէպ առէպ 75.  
առի 87.  
առիւը 88.  
առիւը 89.  
առիւը 89.  
արամ 90—91.  
Արդունեց 20.  
արինդ 24—25.

**Վ** արաւ 91.  
վարձակ 92—94.  
վարձական 93.  
վարձկան 92.  
վարդ 94—95.  
վաս 90.

**Տ** 10, 11.  
տափառ 21.  
տաղ 95.  
տաղաւար 96.  
տաղուտողիմ 83.  
տաղուկուղիմ 84.  
տահար 90.  
տաւիդ 95.  
աղեղաբարբառ 80.

տեղի 21, 25.  
 տեսական 96.  
 տեսանեմ 31.  
 տէսիլ 21.  
 տէսութիւն 97.  
 տէսութիւն 97, 98—99.  
 տէսական 96.  
 տէսականութիւն 97.  
 տէսեմ 96.  
 տիսեզ 99.  
 տիկեզ 99.  
 տնտեսութիւն 98.  
 տում 89.  
 տուեալ 100.  
 տուն 100.  
 տունկ 10.  
 տուշութիւն 98—99.  
 տուփը 10.  
 տուփայ 100.

## Բ 46.

Յականեալ 102.  
 յականեցու յանել 102.  
 յակն 102.  
 յանկացեալ 101.  
 յաւագին 90.  
 յոյց 90.  
 յրմունք 20.  
 յրումք 20.  
 Փութագոյն 102.  
 փութամ 102.  
 փուտկայ 5.  
 Ք 37.

Քաղաքանիզ 72—73.  
 քիսամն 103.  
 քիսան 103.  
 քրսամն 103.

# ԿԱՐԵՒՄՈՅ ԱԽԳԳԵԼԻՔ

---

		ԱԲՎԸՆ	ԱՀԵՒ
Է. 36	առջ 18	detrectavit	detractavit
" 52	" 14	օօւ	օօն
" 54	" 2	հարցէ	հարցէ
" 54	" 21	լիրոց	լիրոց
" 56	" 19	iniquitia	iniquità
" 57	" 17	լամատան	լամատան
" 57	" 19	լուկիս	լուկիս
" 57	" 23	ի-դ-մ-	ի-դ-մ-
" 59	" 2	quaecumque	quaecumque
" 60	" 9	354	352
" 60	" 10	առգոյնք	առգոյնք
" 62	" 9	մ-լ-ս-	մ-լ-ս-
" 62	" 10	giuocare dadi	giuocare ai dadi
" 62	" 25	խիթու	խիթու
" 64	" 16	շրջած	շրջած
" 65	" 28	դիւրութեամբ	դիւրութեամբ Ա. եցորեկի
" 66	" 2	հանելով	վանելով
" 68	" 14	լուկու-	լուկու-
" 68	" 16	Romoo	Romos
" 73	" 19	առզ. եղին	առզ. եղին
" 73	" 24	պիգօռ	պիգօռ
" 73	" 29	suffragis	suffragio
" 76	" 17	վերջնոյս	Ա. եցորեկի
" 76	" 26	սպառյն	սպառյն
" 76	" 27	որթափոնիս	որթափոնիս

		ԱԼԵՎԻ	Ա. ՂԻԶ
Եջ	78	առող	27 առնենու.
"	79	" 5	շ-շ-ի-ս-շ-
"	80	" 19	Ա. լ զ ա ո ր ե ա ն
"	80	" 27	զ ո ր ս
"	81	" 1	Ա.
"	81	" 4	---շ-ի-ն
"	82	" 5	թ ա լ ա օ ս օ ս
"	83	" 24	մ ա յ շ ն ո ր պ է ս ո ր ո ր զ ե ր ծ .
"	86	" 4	բ ն ո ր
"	86	" 11	վ ի ր ի . . . 274
"	88	" 18	Ա. լ զ ա ո ր ե ա ն
"	88	" 23	հ ա մ բ
"	89	" 2	ի ի ն ի
"	89	" 11	(շ) ա մ բ
"	90	" 22	բ ա ր կ ո ւ թ ի ւ ն ն
"	91	" 17	Littre
"	92	" 3	զ ա ր ս ն
"	92	" 26	ի զ ա ր ձ ո ւ ց ձ - ը - ը ի զ ա ր ձ ո ւ ց ձ - ը - ը
"	93	" 2	ձ - ը - ը
"	93	" 7	կ ա զ ե լ ե լ ի ն
"	93	" 12	ձ - ը - ը
"	93	" 15	ձ - ը - ը
"	93	" 21	կ ա տ ա կ ա ւ ը
"	93	" 28	ե ր գ ե ց ի կ ո , ա ն դ , է լ զ 851
"	94	" 9	է



- ԿԳ. Սամուելեան Խ., Միսիթար Գօշի Դատաստանագիրը ու նին Հայոց քաղաքացիական իրաւումը: 1911: Էջ ԺԲ+344: Փր. 5.—
- ԿԳ. Առաքելեան Հ., Պարսկաստանի Հայերը, Նրանց անցեալը, Ներկան եւ ապագան: Ա. 1911: Էջ Ը+97: Փր. 1.50
- ԿԵ. Յովանանեան Հ. Ղ. Վ., Միջնադարեան ազգային տաղաչափութիւն ուսմկախտուն: Էջ 1-48:
- ԿԵ. Ակիմեան Հ. Ն., Յովսաթեան նադաշ եւ նադաշ Յովսաթանեանը եւ իրմաց քանառուհծական եւ նկարչական աշխատութիւնը: 1911: Էջ 49-117: Փր. 1.50
- ԿԶ. Մէձել իշեան Հ. Գ. Ժ. Վ., Գրիգոր Մագիստրոսի “Գամազտականի”, ամբողջական լուծումը: 1912: Էջ ԺԱ+162: Փր. 1.50
- ԿՀ. Գայուիկելեան Դ. Կ. Մ., Մզնայ Գաւառաբրագը եւ Արդի Հայերէն լնզուն: 1912: Էջ Է+416: Փր. 6.—
- ԿՀ. Մարկուարտ Պոլոֆ. Դեմ. Յ., Պատմութիւն Հայերէն նշանագրներու եւ վարուց Ա. Մաշենցի: Թրզմ. Հ. Ա. Վարդանեան: 1913: Էջ Է+59: Փր. 1.50
- ԿԹ. Ռժառնեան Հ., Հայոց գրերը, ընդ մամլով:
- Հ. Մատիկեան Հ. Ա., Ասանունը կամ Կեղծ-Սնբէու, ընսական ուսումնասիրութիւն: 1913: Էջ Է+91: Փր. 1.50
- ՀԱ. Թորգոնեան Տ. Վ., Երևմիա Զէլէսիի Ծէօմիւրծնան Ստամպօլոյ Պատմութիւն: 1913: Էջ ԼՍ+412: Փր. 5.—
- ՀԲ. Վարդանեան Հ. Ա., Գասական մանր ընագիրներ եւ ճեռագրական համեմատութիւններ. Ա.: 1913: Էջ Ը+155: Փր. 1.75
- ՀԳ. Մարկուարտ Պոլոֆ. Դեմ. Յ., Հայ Բագրատունեաց ճրապարութիւնը. ծանօթութիւններով: Թրզմ. Հ. Ա. Հապոզեան: 1913: Էջ 68: Փր. 1.75
- ՀԴ. Մարկուարտ Պոլոֆ. Դեմ. Յ., Աքական Բագրատունեաց ծագումը: Թրզմ. Հ. Ա. Հապոզեան: 1913: Էջ 69-150: Փր. 1.75

491.99(09)

Ե-30

- ՀԴ. Վարդաճեամ Հ. Ա., Թառապութիւններ, Ա. 1913: Էջ 120: Փր. 2.—
- ՀԵ. Գյուտեսկը Կ., Հոռվմէական Հայաստան եւ հոռվմէական սատրապութիւնները Ք-Զդարերուն, Թթզմ. Հ. Մկրտիչ Ա., Կորչուան: 1914: Էջ Է+94: Փր. 1.20
- ՀԶ. Վարդաճեամ Հ. Ա., Թառաքննական դիտողութիւններ, Բ. 1914: Էջ 110: Փր. 3.—
- ՀԵ. Սրապեամ Հ. Ի., Ա. Յակոբ ազգային հիւանդանոց: 1915: Էջ Ի9+477: Փր. 6.—
- ՀԸ. Գալէմըեարեամ Հ. Գր. Ժ., Կենսագրութիւններ երկու հայ պատրիարքներու եւ տասն եպիսկոպոսներու եւ ժամանակին հայ կաթուղիկայք: 1915: Էջ Է+384: Փր. 4.—
- ՀԹ. Դաւիթ Շ-Ռէկ Մ., Արարկիրի գալատարարացը: 1919: Էջ ԺԱ+292: Փր. 5.—
- Հ. Տաշեամ Հ. Յ. Վ., Արշակունի դրամներ, Ա: 1919: Էջ Ե+192: Փր. 3.—
- ՀԱ. Տաշեամ Հ. Յ. Վ., Պոնտական ուսումնասիրութիւնը: Մասն Ա: Հնտագուտական ուղենտութիւնն ի Պոնտոս, Յ. Գ. Կ. Անդերսոնի: Մասն Բ: Ուղենտութիւն Շնահուտական հնտագուտութեան ի Պոնտոս եւ ի Փոքր-Հայու. Փր եւ Եվգ. Կիւմոն Եղարց: 1919: Էջ Է+420: Փր. 6.—
- ՀԲ. Կերեա Շնամ Հ. Կ., Ցուցակ Եւրոպական-Հայկական հրատարակութեան 1896-1910: 1919: Էջ Է+273: Փր. 6.—
- ՀԸ. Գալէմըեարեամ Հ. Գր. Ժ., Նորագոյն աղքանակ Եղիշևոյ: 1919: Փր. 3.—
- ՀԴ. Խալաթ Շնամ Բ., Արարացի մատենագրեր Հայաստանի մասին: 1919: Էջ Է+147: Փր. 3.—
- ՀԵ. Տէր-Թօդոսեամ Գր., Ակատողութիւններ Փաւստուի պատմութեան վերաբերեալ: 1919: Էջ 126: Փր. 3.—
- ՀԶ. Ակիմեամ Հ. Կ., Գալազանագիրը Կաթողիկոսաց Աղթամարայ: Գալազական ուսումնասիրութիւն: 1920: Էջ ԺԱ+200: Փր. 4.—



